

ପ୍ରମାଣିତ କାନ୍ତି ମୁଦ୍ରଣ



ՀԱՄԱՁԱՐԱԿԱՆԵՐ

ԱՆՈՒՑ ԴԻՄ ՊԱՅՔԱՐ

ԽՈՒՄԲ ՄԸ ԲԺԻՇԿՆԵՐՈՒ ԿՈՂՄԸ

(Ֆրանկուրենիք բարգմանուած)

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

1. Համաճարակները եւ անոնց պատճառները
2. Դմախսք (La grippe), իր դարմանումը
3. Թմբրախսք (L'encéphalite léthargique)
4. Հարբուխները (Les rhumes)
5. Թոքախսք, կանխարգելութիւնը եւ բուժումը
6. Մանկական հիւանդութիւններ
7. Խճչպէս կանխարգիլել հիւանդութիւնները
8. Զուրբ՝ զերազանց դեղ մը
9. Զրաբուժական դարմանումներ
10. Հիւանդին սենեակին մէջ
11. Սոսդութեան օրէնքները

ՏԵՏՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նամակառուփ 109, Հալաբիա

ՊՈԼԻՍ



Ընտանիքին բժիշկ



Առողջութիւնը աննցն է որ կը պահեմ անոր օրենքները

ՀԱՄԱՁԱՐԱԿՆԵՐՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Մինչեւ ազգախտի (հնգյիւնեցա) այլ անուամբ սպանիական դմախտի (իրիք և բանեօլ) նորագոյն ճարակումը 1919ին, երբեք տեսնուած չէր համաճարակ մը որ այնքան շատ զոհեր պատճառէր կամ տարածուէր ազգէ ազգ և ցամաքամասէ ցամաքաս, նման արագութեամբ։ Ծալր տալով Սպանիայէն, ան արշաւեց Եւրոպայի բոլոր երկիրները, և հնձեց իր ճամբուն վրայ մարդկային էակներու այնպիսի մեծ թիւ մը որ երբեք տեսնուած չէր միջին դարէն ի վեր որ և է համաճարակի ընթացքին։ Յետոյ ովկիանոսներուն վրայէն ոստումով մը ան տարածուեցաւ արտաքոյ կարգի արագութեամբ։ Ամերիկայի, Ասիոյ, Ափրիկէի և մինչեւ Ովկիանիոյ կղզիներուն մէջ, մասնաւորաբար մահացու ըլլալով այն տաք երկիրներու մէջ ուր առողջապահական գգուշութիւնները կը պակսէին։ Միմիայն Բէիւնիօն^(*) կղզիին մէջ որ—մօտաւորապէս 180,000 բնակիչ ունէր—մէկ ամսուան միջոցին 6000 զոհեր պատճառեց։ և ի Մատակասքա՞ր աւելի քան 100,000։

(*) Մատակասքարի արեւելակողմը գտնուող կղզի մը։

Ա.Ի.Ե.Լ. Մ.Ա.Հ.Ա.Ց.ՈՒ. Ք.Ա.Ն. Մ.Ե.Շ. Պ.Ա.Տ.Ե.Ր.Ս.Զ.Մ.Բ.

Մինչեւ 1918, Համաշխարհային Պատերազմը նկատուած էր իր ամենամահացու աղէտը որ երբեք պատահած ըլլար երկրի վրայ: Չորս ու կէս տարուան ընթացքին անոր հաշուեւ կշիռը կը բարձրանայ 7,354,000 զոհերու: Արդ 1918 - 1919ի ազգախտը միմիայն չորս ամսուան մէջ գլեց անցաւ այս թիւք: Բովանդակ աշխարհի մէջ ասոր զոհերը կը հաշուուին առ նուազն իրեւ 12,000,000: Միմիայն ի հնդկաստան «սպանիական դժմախտ»ին պատճառած մահերուն թիւք առ նուազն վեց միլիոնի հասած է:

Բազմաթիւ վայրերու մէջ ամբողջ ընտանիքներ բնաջինջ եղած են: Դժմախտը անլուր ուժգնութեամբ ճարակած է մասնաւորաբար զինուորական այն կայաններուն մէջ ուր առողջապահական սպասարկութիւնը անբաւական կերպով կազմակերպուած էր, և մանաւանդ երիտասարդ զինուորներն են որ ամենածանր կերպով տուժած են: Օրինակի համար, ի Պըզանսօն, 1086 վարակեալ զինուորներէ 100ը մեռած են: Համաճարակը չսահմանափակուեցաւ մէկ անգամուան մէջ. երկրորդ և նոյն իսկ երրորդ համաճարակներ ալիքներու նման յաջորդեցին առաջինին. երկրորդը նոյնիսկ աւելի աղիտարեր եղաւ առաջինէն: Միացեալ նահանգաց Առողջապահական Պաշտօնատունը այս յաջորդական ալիքները կը հաստատէ և իր տեղեկագրին մէջ դիտել կուտայ. «Այս ալիքներուն երեւումը աշխարհի ամէն մասերուն մէջ և անոնց ծագումը խորհրդաւոր և վրդովիչ բան մը ունի իր մէջ: Անկարելի է անոնց վերագրել միջավայրերու ազդեցութիւն, քանի որ ա'յնքան տարբեր երկրներու մէջ երեւցած են, և հոդ է որ խընդիրը անբացատրելի կը դառնայ»:

Ոչ մէկ հաւաստիք ունինք թէ ալիքը չպիտի ծայր տայ վերսախին, և թէ ամէն վտանգ անհետացած է: Յամենայն դէպս մեր պարտքն է պատրաստ գտնուիլ կոռուելու անոր դէմ, ձեռք առնելով կանխազգուշական և ախտաբռուժական միջոցներ, և կազմակերպելով գիտական հետազօտութիւններ:



ՀԱՅԱ-ԱՐԱ Ը Բ

Հ. Կ. Ա. ՄԱՏԱԽԱՐԻ ԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

38051-67

ՀԱ.ՄԱ.ՃԱ.ՐՍ.ԿՆԵՐՈՒՆ ՊԱ.ՏՃԱ.ՌՆԵՐԸ

1919ի համաճարակը ծագեցաւ Եւրոպայի պակասաւոր կերպով սնանող ժողովուրդներուն մէջ։ Տկար կազմուածքներ անոր հայթայթած են նպաստաւոր գետին մը։ Անտարակոյս ալքոլի և ծխախոտի գործածութիւնը, թունաւոր մըթնողաշը գինետուններու ուր կը հաւաքուին երիտասարդները, բոլոր այն վատառողջ վայրերը ուր բազմաթիւ անձեր կ'անցընեն իրենց կեանքին մեծ մասը, խճողումը, մարդաշատութիւնը և ամէն տեսակ չափազանցութիւնները, անոր ճամբան պատրաստող մեծ աղղակներն են։ Որ և է սովորութիւն որ կը վնասէ առողջութեան և կը նուազեցընէ կեանքին դիմադրական ոյժը ընթացք մըն է դէպի հիւանդութիւն և մահ։

ԻՆՉՊԼՍ ԽՈՒՍՍ.ՓԻՒ. ՀԱ.ՄԱ.ՃԱ.ՐՍԱԿՆԵՐԸ

Համաճարակի մը դիմադրելու ամենալաւ միջոցը կը կայանայ մարմինը ամէն տեսակ մանրէներու արշաւին դէմ զօրացընելուն մէջ։

Յարդ համաճարակները կը հնձէին տկար կազմուածքունեցող անհատները։ Շնորհիւ հանրային առողջապահութեան յառաջդիմութեանց և այն միջոցներուն որ ձեռք առնուած են արգիլելու համար ախտաւոր սերսերու ծաւալուամը, կարելի եղած է քանի մը տարիներէ ի վեր պահպանել այն տկար կազմուածքները որ ժամանակաւ համաճարակներու զոհ կ'ըլլային։ Բայց այս անձերը ամուսնութեամբ ծընունդ տուած են աւելի տիսեղծ էակներու սերունդի մը և հետեւաբար բովանդակ ցեղին։ կենսունակութիւնը նուազած է։

52326 ~ Ch. - h.



Կարմիր Խաչի Հիւանդապահուեի

Հիւանդները գորովածօֆ և իմաստնորէն խնամելու արուեստ
կնոշ ամենագեղեցիկ յաղքանակներէն մին է



Հիւանդները խնամելը յրիստոնիական առաջինուրիանց զյաւորներէն
միև ի գործ դնել է

ԴՄԱԽՏԸ (ԿՐԻԲ) ԵՒ ԻՐ ԴԱՐՄԱՆՈՒՄԸ

Հիւանդութիւնները երկուքի կը բաժնուին. մանրէական
հիւանդութիւններ (Maladies infectieuses) և ոչ-մանրէական
հիւանդութիւններ (Maladies non-infectieuses). Մանրէական
կը կոչուի այն հիւանդութիւնը որ կը յայտնէ ներկայութիւնը
ախտաբեր աղդակի մը, կարող փոխանցուելու անձէ անձ։
Այս աղդակն է հիւանդութեան պատճառը։ Գրեթէ միշտ կա-
րելի եղած է անոր ինքնութիւնը երեւան հանել։ անոր
տուած են սերմ (germe), մանրէ (microbe), կամ ցպիկ (bac-
teřie) անունները։ Կարելի է տեսնել մանրադէտին տակ հիւ-
ծախտին կամ կեղծմաշկին մանրէնները, մինչդեռ չեն յաջո-
ղած գտնել ծաղկախտին, հարսանիթին, կարմրախտին, աղ-
դախտին մանրէնները։

Ոչ-մանրէական հիւանդութիւնները մանրէններէ յառաջ
չեն գար, այլ հիւսուածներու վատասերումէն, թունաւո-
րումներէ, վէրքերէ, այրուցքներէ, սառնումներէ (gelure) և այլն։

Փոխանցիկ հիւանդութիւնները այնպիսի մանրէական հի-
ւանդութիւններ են որ միայն կը ստացուին վարակեալ ան-
ձերու հետ ուղղակի յարաբերութեամբ։

Մանրէական հիւանդութիւնները իրենց ախտանիշերով

շատ կը նմանին իրարու : Երբ մանրէները մարմինի մը մէջ մտնեն՝ այս վերջինը իսկոյն կը պաշտպանէ ինքզինքը . պաշտպանողական այս վիճակը կը յայտնուի մարմինին տաքութեան բարձրացումով , չնչառութեան և բազկազարկին փոփոխութեամբ , ախորժակին կորուստով , արտաշնչութեան (քրտնիլ) յաւելումով կամ նուազումով են . :

Այս պարագային , դարմանումը կը կայանայ մեծաւ մասամբ օգնելու մէջ բնութեան՝ իր պայքարին միջոցին : Երբեմն հարկ է դանդաղեցնել կարգ մը գործարանական պաշտօններ , օրինակի համար ջերմութեան արտադրութիւնը , երբ ճարակող սերմերը բնաջինջ ընելու և անոնց թունաւորութիւնը նուազեցնելու համար արդէն մարմինին ճիգերը յառաջ կը բերեն շատ բարձր ջերմութիւն :

Ա.Զ.Դ.Ա.Խ.Տ.Ը.Մ.Ա.Ն.Բ.Է.Ա.Կ.Ա.Ն.

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆ ՄԸՆ Է

Նկատի առնելով այս հիւանդութեան վերջերս ստացած կարեւորութիւնը թերեւս լաւ պիտի ըլլայ զայն ընտրել իրեւ տիպար մը մանրէական հիւանդութեանց որ մեզ պիտի թոյլատրէ ուսումնասիրել միւսները : Ինչպէս որ ըսինք , ներգործող պատճառը՝ մանրէն՝ տակաւին գտնուած չէ : Ճարոնցիները կը յայտարարեն թէ ինդիրը կը կայանայ մզածոյ թոյնի մը(*) (virus filtrant) վրայ որ կը գտնուի արեան և թութին մէջ և որ կը թափանցէ մարմինէն ներս չնչառական ճամբաններու հուզաթաղանթներուն (squeuses) մէջէն կամ ենթամորթային ներարկումներով : Յիսուներկու ճարոնցիներ իրենց անձերը ենթարկել տուած են շարք մը փորձառական ուսումնասիրութեանց որ նոյն այս հաւաստումներուն յանդած են :

Ի թունուզ , նիգօլ գիտունին աշխատանօցին մէջ կա-

(*) Չափաղանց փոքր մանրէ մը որ այժմ գոյութիւն ունեցող ամենազօրաւոր մանրաղէտով չի տեսնուիր և որ կ'անցնի մղոցին մէջէն :

տարուած մանրէաբանական կարեւոր աշխատսւթիւններ նոյն եղրակացութեան հասած են:

Ազդախտը թէեւ կը յարձակի առանց խտրութեան ամէն տարիքէ անձերու վրայ, սակայն մասնաւորապէս կը հարուածէ քառասուն տարեկանէն վար եղողները: Կը յարձակի հաւասարապէս թէ ուժեղ և թէ տկար կաղմ ունեցող անհատներու վրայ, ինչ որ շատ շուարեցուցած է գիտունները: 1918—1919ի համաճարակին ատեն բոլորովին հաստատուած իրողութիւն մըն է թէ հասուն տարիք ունեցող անձերը վայելած են յարաբերական ախտազերծութիւն մը:

ԿԱՆԽԱՐԳԵԼ ՄԻԶՈՅՆԵՐ

Փորձառութիւնը կը ցուցընէ որ այս միջոցները կը կայանան նամանաւանդ հականեխութեան եղանակներու մէջ: Պէտք է խնամով մաքուր պահել քիթը և բերանը: Ակռաները պիտի խոզանակուին իւրաքանչիւր ճաշէ վերջ և բերանը յաճախ պիտի ցօղուուի: Նոյնիսկ լաւ է որ հիւանդները խնամողները իրենց բերանին մէջ պահեն ֆօրմիդրոլի (formitrol) կամ ֆլորաս ՏՐ բօրասի (chlorate de potasse) բուրահատ մը (pastille), լեմոնական թթու (acide citrique), անանուխ (menthe) կամ քափուր (camphre, + էֆերի) պարունակող բուրահատ մը: Պէտք է որ իրենց ոնդունքը օծեն քիչ մը վաղղին մենդոլիով (vaseline menéholée) (1/60) և կամ իրենց քթին քաշեն քափուր, սահս պօրիֆ (acide borique) կամ մենդոլ (menthol): Սոսորդումի (gargarisme, էարէարա) համար պէտք է գործածել թեթեւ հականեխական մը: բերմանիկանատ ՏՐ բօրասի (permanganate de potasse) օրինակի համար 1 առ 2000 լուծոյթի վիճակին մէջ, կամ ֆլորաս ՏՐ բօրասի լուծոյթ մը 3 առ 100 հաշուռվ կամ սահս սալիսիլիֆ (acide salicylique)ի լուծոյթ մը 1/1000 հաշուռվ: Յանձնաբարեկի են նաև դէմքին յաճախակի օճառումները: Պէտք է հիւանդները մեկուսացընել:

Իբր պաշտպանութեան միջոց դիմակ մը կրելը կրնայ մեծ

ծառայութիւններ մատուցանել։ Ան պիտի պատրաստուի կազի (gaze) կամ հասարակ մարմաշի (բէ-լղէնոր) 4 - 6 խաւերէ,



Կանխարգել դիմակ

կտրուած՝ վերոգրեալ պատկերին մէջ ցուցուած կերպով, չորս անկիւններուն կարուած կապիչներով։ Գունաւոր բամբակի նշան մը պիտի զանազանէ արտաքին կողմը։ Այս դիմակը պարտի ծածկել քիթը, բերանը և ծնօտը, և կապուիլ հաստատապէս կապիչներուն միջոցաւ, այնպէս որ վերի երկուքը անյնին ականջներուն վըրայէն, և վարի երկուքը տակէն։ Պէտք է մասնաւորաբար հոգ տանիլ որ դիմակին վերի եղրը դէմքին լաւ կցուի։ Կարելի է նաև դնել դիմակին տակ վատկայի (ouate) կամ մարմաշի բարձիկ մը անոր վրայ կաթեցընելով քանի մը կաթիլ հօգալիքրոյ (eucalyptol)։

Կանխարգել դիմակը դնելու կերպը



Մայր աստիճան մաքրութիւն անհրաժեշտ է։ Աղտոտ ձեռքեր լաւ չլուացուած անօթներ, հանրային աղբիւրներու ըմպակներ (դաւաթ) ևն . , ամէնքն ալ վարակման պատճառ-

Ներ են : Բայց դմախտէն խռւսափելու ճշմարիտ միջոցը խճողումէ հեռու ապրելուն մէջ կը կայանայ . որովհետեւ դմախտին մանրէին կամ ժահրին թունաւորութեան աստիճանը կ'աւելնայ վարակուած անձերու թիւին հետ , կամ այն արագութեան հետ որով ան կը փոխանցուի անձէ անձ : Բայց աստի բնակուած սենեակները պէտք է լաւ օդաւորել , և պարտինք չիշել որ վարակումը տեղի կ'ունենայ ոչ այնքան անձի մը ուրիշը մը հպումով , որքան ա'յն փոշիներով կամ լորձահիւթերով որ փոնդառուքով , խօսակցութեամբ կամ հազով դուրս կ'արձակուին : Հետեւաբար պէտք է թքնել յարմար ընդունարանի մը մէջ որ նաև պաշունակէ հականեխական հեղուկ մը . թուքը յետոյ պէտք է այրել :

Ա. Խ Ս Ա. Ն Ի Շ Ե Բ

Դմախտին մանրէն կամ իր արտադրած թոյները չնչառական ամբողջ ծառին^(*) արագ և ուժգին արիւնախոնումին պատճառ կ'ըլլան : Բրօֆէսէօր Ա.սքանազի , ի Ժնէվ , դիազննած է 120 դմախտաւորներ : Այս փորձերը յիշատակելով , ֆրանսախօս Զուիցերիոյ բժշկական հանդէսը (Revue médicale de la Suisse romande) դիտել կուտայ որ «չնչափողացնցատապին (trachéo-bronchite) մութ կարմրութիւնը , նոյն իսկ թխութիւնը , միշտ անպակաս եղած է , նոյնպէս արիւնակոսական զանգուածային ցնցղաթոքատապը (bronchopneumonie hémorragique, massive) խաղճմունքը (ganglions) միշտ արիւնախոնուած էին . գրեթէ միշտ կը գտնուէր աղետապ (entérite) և յաճախ կրծամաշկի (քլծուրե) և թոքերու փրառութիւն մը , երբեմն թոքային պալարներ (abcès pulmonaires) , կրծամաշկի արիւնակոսական մզումներ (exsudats pleuro-hémorragiques) և մինչեւ թարախալից թոքամիղատապներ (empyèmes) : Ժընեվի ախտաբանական մարդակազմութեան

(*) Ցնցուղներուն և չնչառական միւս ճամբաներուն ամբողջութիւնը հոս բաղդատուած է ծառի մը :

(anatomie pathologique) ականաւոր բրօֆէսէօրը կը յիշատակէ արիւնամեռումներ (ecchymoses) ստամոքսին մէջ, առաջնազիին մէջ (duodénum) (ստամոքսին յաջորդող աղիքը) և ամէն տեղ կը տեսնէ հուզաթաղանթներուն դէպի արիւնահոսութեան ձգտումներուն ապացոյցները :»

Թիսուլմը^(*) կրնայ տեւել 3էն 48 ժամ. բայց ընդհանրապէս հազիւ մի քանի ժամ կը տեսէ :

Թեթեւ դմախտի պարագային տենդը կը բարձրանայ մինչեւ 40° (հարիւրամասնեայ, centigrade ջերմաչափով), յաճախ բազկազարկին անջատումով^(**), որ մէկ վայրկեանի մէջ հազիւ 80 – 90 կը զարնէ . կը տեսնուին մարսողական խանգարումներ, աչքի, քիթի և ըմբանի (pharynx) հարբուխ (catarrhe), գլխու ցաւեր, փորհարութիւն, կոտրածութիւն :

Զորս հինգ օրուան հանգիստէ և դարմանումէ վերջ, տենդը կ'իջնէ և հիւանդը կ'առողջանայ, Բայց աւա՛ղ, այս վիճակը անկասկած կը պատրաստէ դետինը ստորև յիշատակուած բարդութեանց և յաճախակի կը պատահի որ, ըլլայ հիւանդին անխօնեմութեամբ կամ իր տկար վիճակին պատճառով, ըլլայ խնամքի նուազութենէ . կամ ցրտառութենէ, յանկարծակի խնդիրը կը լրջանայ . տենդը վերսախն կը բարձրանայ և ցնցղաթոքատապին կամ այլ ծանրակշիռ բարդութեան մը բոլոր ախտանիշերը երեւան կուգան և պարզ դմախտ մը կը վերածեն շատ վտանգաւոր դմախտի մը :

Ա. Խենածանր դէպքերը կը սկսին բարձր ջերմաստիճանով (40° – 41°) ուժգին գլխացաւով և կոտրածութեան զգացումով մը . դեղնած, չոր և խանձած լեզու մը, յաճախաղէպ քիթի արիւնահոսութիւններ, ոնգունքին խցուիլը, երբեմն-

(*) Թիսուլմը (incubation) ախտաբեր տարրի մը մարմնոյն մէջ մտնելէն մինչեւ հիւանդութեան. ախտանիշերուն երեւիլը անցած ժամանակամիջոցն է:

(**) Երբ բազկազարկը տենդին բարձրանալուն հետ համընթաց յարաբերութեամբ չարագանար, այս ախտաբանական երեւոյթը կը կոչուի բազկազարկին անջատումը (dissociation du pouls):

չոր և նոպայոտ հագագային հազ մը՝ պղդարարող նշաններ են: Շուտով այս երեւոյթներուն կ'ընկերանան ստամոքսային, ցնցղաթոքային (broncho-pulmonaire) կամ կրծամաշկաթոքային (pleuro-pulmonaire) ախտատեղացումներ (localisation). այս վերջին պարագաները մահ կը պատճառեն 36էն 48 ժամուան մէջ, արիւնահոսութիւններով (ռնգային, թոքային, արգանդային) և, չնչահեղձութեան երեւոյթներով և սրտի ուժաթափութեամբ (collapsus cardiaque): Գէմքը կապարագոյն կը դառնայ և ականջներուն շուրջը կապոյտ գոյն կ'առնէ. բաղկազարկը արագ և թոյլ է: Հիւանդին վիճակը բարւոքուելու պարագային, բուժումը շատ դանդաղ կ'ըլլայ: Արեան մէջ կը գտնուին թոքատապի մանրէն (pneumocoque), գալարացպիկը (streptocoque) և թարախի մանրէն: Նեխարիւնութիւնը (septicémie) դմախտի դէպքերուն շատին մէջ, սողոսկուն դեր մը կը խաղայ:

Լանջային (thoracique) տեսակներէն զատ կան նաև ստամոքսային և այլ տեսակներ պարզապէս ջղային, ցնորական, արտակարգօրէն ծանրակշիռ, ուղեղային արիւնախոնումի և խելապատակատապի (ménéingité) վտանգով: Մահը արագահաս է և հիւանդը կը չիջանի ծիւրութեան վիճակի մը մէջ, որ կը նմանի այլապէս ծանրակշիռ ժանտատենդի պարագային դիտուած ծիւրութեան վիճակին: Տարօրինակ է որ մէն մի համաճարակ կը թուի յատկորոշիլ. երբեմն ականջի բորբոքումներն են որ կը տիրապետեն, և երբեմն փողացւները (angines), թոքատապերը (pneumonies), աղետապերը (entérites), ջղացաւութիւնները (névralgies) կամ սպիտակամիզութիւնը (albuminurie):

Դ Ա Ր Մ Ա Ն Ո Ւ Մ

Դմախտին դարմանման մէջ լաւ արդիւնք ստանալու համար, պէտք է շուտ շարժիլ: Հիւանդը անկողին պիտի մտնէ առաջին ախտանիշերը տեսնուածին պէս, նոյն իսկ եթէ ջերմաստիճանը 37°էն վեր միմիայն քանի մը տասնորդ բար-

ձրացած է և լրջօրէն ինքզինքը պիտի խնամէ։ Ընդհանրապէս ջերմը ցածըընող դեղ մը (fébrifuge) կը արուի։ բայց այս հակաջերմական դեղերուն չարաչար գործածումը մնձ վտանգ մը կը կազմէ։ «տենդը, կ'ըսէ Տօքդ։ Ֆիսինկեր, յանկարծակի կ'իջնէ, բայց վարակումը (infection) կ'աւելնայ և սրտային պատահարներ կրնան յառաջ դալ։ Տենդին դէմ կոռւելու համար, նախընտրելի է ջրաբուժութեան դիմել»։ Դիւրահասկնալի է որ պէտք է բժիշկի մը խորհուրդ հարցընել։ արդէն ամէն լուրջ հիւանդութեան պահուն պէտք է հրաւիրել բժիշկը։

Նախ և առաջ ինքնաթունաւորումը (autointoxication) նուազեցընելու է մաքրողականներով և գրեխներով (lavement, էնթէֆան)։ Պէտք է ընտրել ոչ զօրաւոր մաքրողականներ, զորօրինակ, հնդկախւղ (huile de ricin, հնար էաղը) (25—30 խորանարդ սանդիմեթր կամ 2 ապուրի դգալ), սիրլիփադ տը մակնեղի (1 ապուրի դգալ 1 գաւաթ ջուրի մէջ), սիրլիփադ տը սուս (1 ապուրի դգալ 2 գաւաթ ջուրի մէջ) ևայլն։ Պարզ, այսինքն առանց բարդութեան դէպքերու միջօցին, տենդը իջեցընելու համար պատառումներ (maillot), կըռնակի ցաւերը նուազեցընելու համար տածեր(*) (fomentations), արիւնը դէպի անդամներուն ծայրերը քաշելու համար ստքի կամ սրունքի տակ լոգանքներ։ Գլխուն վրայ պաղ ձնշօնով(**) (compresse) անկողնոյն մէջ հանգիստը, առաջին առթիւ առնուած մաքրողականը, կանոնաւոր կերպով լնդոհատարար առնուած երիցուկի (camomille, չուխնիկ) թուրմեր (infusions) (ամէն 2 կամ 3 ժամը անգամ մը) և հեղուկ կամ թեթև կերականոն մը [ալիւրով և կաթով պատրաստուած խաւիծ (bouillie, լահա) քիչ քանակութեամբ, կաթով և կամ սերով թրջուած պաքցամատներ (biscotte), վը-

(*) Այս զանազան դարմանումները բացատրուած են մանրամասնօրէն «Զրաբուժական դարմանումներ» վերնադրով՝ գլւխուն մէջ։

(**) ձնշօնը քանի մը անգամներ ծալլուած ճերմակեղէնի կտոր մըն է։

շան^(*) (flan), մրգաջուր (jus de fruits), մրգաթան (compôte, չօճճակնեց), ևն. կը կազմեն ամէնէն պատշաճ դարմանումը։ Սկզբնական տենդէն յետոյ, կերականոնը պէտք է ըլլայ պարզ, բայց առատ. սիսալ է աւելի երկարաձգել կերակրապահութիւնը (diete, գերհել)։ Սենեակին մէջ պէտք է 18°—20° ջերմութիւնը պահուի, և պէտք է լաւ օդաւորել զայն։

Եթէ հակառակ այս դարմանումին դմախաւորին վիճակը ծանրանայ, առանց վարանքի պէտք է դիմել այն դարմանումներուն որ վարը յիշուած են «Ցնցղաթոքատապ» և Կրծամաշկաթոքատապ» վերնագրին տակ. որովհետեւ այն դարմանները թէ կանխարգել են (préventif) և թէ ախտաբոյժ (curatif)։

ՑՆՑՂԱԹՈՌԱՏԱՊ ԵՒ ԿՐԾԱՄԱՇԿԱԹՈՌԱՏԱՊ

(Broncho et pleuro-pneumouie)

Այս երկիւղալի բարդութիւնը ընդհանրապէս կը պատահի անոնց որ կ'ուղեն արհամարհել աղղախաթը իր սկզբնաւորութեան մէջ և փօխանակ անկողին մտնելու կը շարունակեն պարապիլ իրենց սովորական զբաղումներուն, — նշաւակ օդի հոսանքներուն կամ պաղ օդին, — կամ անոնց որ թէն անկողին կը մտնեն բայց կ'ելնեն պահ մը պաղ սենեակի մը մէջ, մինչ իրենց կենսական ոյժերը տկարացած են դմախատին թոյնով։

Պէտք է փութով և ազդուապէս գործել, առաջքը առնելու համար թոքերուն մահացու խցումին և ցնցուղներուն գոցուելուն։ Պէտք է արիւնը հրաւիրել դէպի մորթը և սըրունքները, կերարկելով ոտքերու բազմաթիւ և մանանըինեալ (synapisé) լոգանքներ (անկողնոյն մէջ), մանանխեալ ճնշօններ, դնդղուցներուն (պալուց) և ամբողջ լանջքին

(*) Ֆլանը տեսակ մը պաղալից կարկանդակ է կաթով, հաւկիթով, ևն.։

(thorax) վրայ, սրուակներ (ventouse) բաղմաթիւ (մէկ անգամէն 60 նոյնիսկ 80) և յաճախ կրկնուած։ Նախապէս յիշուած գրեխները և մաքրողականները կիրարկուած ատեն պէտք է հսկել որ հիւանդը պաղ չառնէ։ Ի բաց առեալ սըրտի տկարութեան պարագան, դմախտաւորը պէտք է դնել շեղ դիրքի մը մէջ, այսինքն աւելի կէս նստած անկողինին մէջ քան պառկած, որպէսզի ծանրութիւնը (pesanteur) բարեար ազդեցութիւն մը ընէ թոքերը սփոփելու համար։ Բայց մասնաւորաբար խնամք տանելու է լաւ ծածկելու ուսերը, ծոծրակը և ընդհանուր կերպով ամբողջ կուրծքը, զանոնք պատելով մեծկակ ցիսիով (շա) մը, բուրդէ փոքր ծածկոցով մը (պահանձէ)։ Մէնդոյի կամ հօգալիբրոսի իւղի (huile d'eucalyptus) ներաշնչութիւններ (inhalation) լաւ են։ Այս բանին համար կը բաւէ լաւ մը չնչել այն շոգին որ կը բարձրանայ եռացած ջուրի ամանէ մը որուն մէջ նետած ենք մէնդոյի մէկ քանի բիւրեղներ կամ մէկ քանի կաթիւ հօգալիբրոսի իւղ։

ԳԼՈՒՅՍՈՒ ԵՒ ԽԵԼՈՊԱՏԱԿԱՍԱՊ (Méningite)

Զղային դմախտները ամէնէն ահաւոր և տագնապալիցներն են։ Հոն, գլխացաւերուն յաճախ կ'ընկերանայ զառանցանքը և նոյնիսկ ծայրայեղ տագնապ (agitation)։ Հիւանդին զլիսուն և վիզին գրեթէ տեւականապէս սառոյցի փամփուշտներ (vessie de glace պուշ + էսէմ) պիտի դրուին, և պէտք է դիմել տարադարձ (dérivatif) դարձանումներու, արիւնը մարմինին ծայրերը քաշելու համար։ զոր օրինակ ոտքերուն, սրունքներուն և բազուկներուն վրայ մանանխեալ ձնշօններ $40^{\circ}-45^{\circ}$ սանդիկրատ ջերմութեամբ, և սրուակներ ողնայարին երկայնքը։

ՍՏԱ.ՄՌՈՒԲՍՍ.ՑԻՆ. Դ.ՄԸ.ԽՆՏ

(Grippe gastrique)

Երբ ստամոքսային ախտանիշերն են որ կը տիրապետեն, պէտք է դիմել հետեւեալ միջոցներուն. մի քանի օրեր կերակրապահութիւն, ֆօսֆատեալ ջուր (eau phosphatée) օրը 2 կամ 3 անգամ և ամէն մէկ անգամին 1—2 գաւաթ, մանանըխեալ ճնշօններ ստամոքսին խոռոչին վրայ, և յետոյ որովայնին վրայ տաք ճնշօն:

ՄՐՏՍ.ՑԻՆ. ՌԽ.Ժ.Ս.Թ.Ս.ՓՈԽԹԻՒԽՆ


(Collapsus cardiaque)


Այս ծանրակշիռ բարդութիւնը կը նպաստաւորուի ա. ջերմաստիճանը իջեցնելու և ցաւերը նուազեցընելու նպատակաւ տրուած ասրիյին, ասեղանիլիս (acétanilide), սանալժին (sanalgine) բիրամիտոն և նման դեղերու չարաչար գործածութեամբ. թ. նոպային սկզբնաւորութեան ատեն կատարուած մարմնական աշխատութեամբ (քալել, շարժումներ ևն.) և նա մանաւանդ գ. տեսակ մը նեխարիւնական թունաւորութեամբ (intoxication septicémique) որ կ'ողողէ ցընցուղները և արիւնը: Այս բարդութիւնը (այսինքն սրտային ուժաթափութիւնը) կը պատահի ամենէն աւելի ալքոլամուներուն և ծխամոլներուն:

Դմախտաւոր մը, ամենադիւրին եղանակաւ այս բարդութենէն խուսափելու համար պէտք է հանդարտօրէն անկողնին մէջ մնայ հիւանդութիւնը սկսածին պէս և նոյն իսկ ջերմաստիճանին վերստին բնականոն ըլլալէն յետոյ դեռ շատ օրերու ընթացքին (այս վերջին պարագան շատ կարեւոր է): Բաղկազարկին թոյլ և արագ եղած պարագային իսկոյն պէտք է բժիշկ մը հրաւիրել և եթէ կարելի չըլլայ զայն գտնել որ



և է պատճառաւ, մինչեւ որ քժիշկը գայ, պէտք է կանչել հիւանդապահուհի մը, մանկաբարձուհի մը կամ ուրիշ որ և է անձ որ կարող ըլլայ քափրախառն իւղի (huile camphrée) ներարկումներ կատարել, ինչ որ սրտին դորձունէութիւնը պիտի խթանէ և զօրացընէ։ Սառի փամփուշտ մը սրտին վըրայ՝ թանկագին միջոց մ'է (տեսնել աւելի հեռուն, Սրտային ճնշօն)։





Մայուր օդ, մայուր ջուր, մայուր սիրս մը, ահա՛ առողջութիւնը
և երջանկութիւնը

Թ Մ Բ Ր Ա Խ Տ Ը (L'encéphalite léthargique)

Թմբրախտը, որ երբեմն անպատճարար «քնախտ» կ'անուանուի, և որ այս վերջերս ճարակեցաւ Ֆրանսայի, Զուիցերիոյ մէջ և քիչ շատ ամէն տեղ, առաջին անգամ երեսցած է դմբրախտին հետ միաժամանակ: Սակայն և այնպէս թմբրախտը ինքնին անկախ հիւանդութիւն մըն է և կըսպառնայ տեղաճարակի^(*) (endémique) դառնալ բազմաթիւ երկիրներու մէջ:

Թմբրախտը բոլորովին նորագոյն հիւանդութիւն մը չէ, քանի որ ճանչյուած և նկարագրուած է 1882 թուականին. բայց միմիայն այս վերջերս է որ մտահոգիչ կերպով տարածուած է:

Հիւանդութիւնը կ'ունենայ զանազան ձեւեր՝ տիրապետող հանգամանքներուն համաձայն, որովհետեւ կըրնայ ըլլալ որ կամ թմբիրն է գերակշիռ, կամ աչքի դնդերներուն անդամալուծութիւնը, կամ դնդերաշարժական ջղաձգումները (spasmes myocloniques) կամ տենդը, զառանցանքը և կամ վերջապէս մտային վիճակը: Կըրնայ նաև շրջագայիկ ըլլալ,

(*) Տեղաճարակ կը կոչուին այն ամէն հիւանդութիւնները որոնք յատուկ են կարգ մը շրջանակներու:

այսինքն թէ հիւանդը ոտքի վրայ կ'անցընէ իր հիւանդութիւնը:

Անտարակոյս թմբրախտը վարակում մըն է այնպիսի մանրէաթոյնէ մը որ շատ կը նմանի դմախտինին և կարգ մը կէտերու մէջ մանկական անդամալուծութեան մանրէաթոյնին։ Այս հիւանդութիւնը ուսումնասիրող գիտունները կը կարծեն որ խնդիրը կը կայանայ մանաւանդ ուղեղին ճերմակ նիւթին^(*) (substance blanche) բորբոքման մէջ և մասնաւորաբար գանկուղեղին (encéphale) խարիսխին կարգ մը խաղձմունքներուն (ganglions) մասին մէջ։ Թմբրախտէ մեռած անձի մը ուղեղին ճերմակ նիւթը ներարկելով կապիկի մը՝ ուղեղին մէջ՝ կարելի եղած է յառաջ բերել նոյն հիւանդութիւնը։

Ա. Խ Տ Ա. Ն Ի Շ Ե Բ

Երեք ախտանիշեր կրնան տիրապետող ըլլալ։ Այսպէս 1. երբեմն քնանալու անդիմադրելի հակումը (narcolepsie)։ Կամ նոյնիսկ թմբիրը (léthargie) որ երբեմն խոր է ինչպէս կեդրոնական Ա.փրիկէի քնախտին^(**) մէջ և այնքան խորունկ որ հիւանդը բացարձակապէս անկարող է ուտելու։ 2. երբեմն աչքի շարժիչ դնդերներուն անդամալուծութիւնը, ինչ որ պատճառ կ'ըլլայ որ ենթական դէպի մէկ կամ միւս կողմը շիլ նայի. 3. երբեմն կրկնատեսութիւնը (diplopie), Յաճախ տենդը շատ է, բայց երբեմն ալ միջակ։ Միւս ախտանիշերն են ի մէջ այլոց, շարժական ջղաձգումներ (spasmes

(*) Ուղեղը կը բաղկանայ երկու նիւթերէ գորշ նիւրէն (substance grise) և ձերմակ նիւրէն (substance blanche). Ուղեղին մէջ գորշ նիւթը կը գրաւէ գործարանին մակերեսային մասը, իսկ ճերմակը կեղրոնական, մինչ ողնուղեղին մէջ այս երկու նիւթերը ճիշդ հակառակ կերպով գրուած են։

(**) Քնախտը (maladie de sommeil) կեդր. Ա.փրիկէի յատուկ ուրիշ հիւանդութիւն մըն է որ յառաջ կուգայ բրիրանօզոմ կոչուած նախակենդանիի մը արեան մէջ մուտքէն։

cloniques), ջղացաւութիւններ [մանաւանդ մէկ կամ երկու բազուկներուն ծղոսկրային մասին^(*)] (région cubitale) մէջ], զառանցանք, ընդհանուր անհանգստութիւն մը, անքնութիւն, սաստիկ տկարութիւն մը։ Այս հիւանդութիւնը յաճախ մահացու է։

Դ Ա Ր Մ Ա Ն Ո Ւ Մ

Անտարակոյս լաւ հիւանդապահի մը բարւոք խնամքոները շատ կարեւոր են։ Տենդը պէտք է իջեցնել գաղջ պատաստումներով (maillots)։ Հիւանդը պէտք է կաղդուրել լաւ սնունդով մը, և եթէ անհրաժեշտ է սնուցիչ գրեխներով (lavements nutritifs))։ Պնդութեան առաջքը պէտք է առնել լուծողականներով և գրեխներով և պէտք է հսկել ապահովելու համար հիւանդին անդորրութիւնը և հանդարտութիւնը, զգուշանալով զայն անօգուտ տեղ արթնցընելէ։

Պէտք է հականեխնել բերնին և քիթին հիւթահոսումները (sécrétions)։ այսուհանդերձ մինչեւ հիմա կարելի եղած չէ գտնել հիւանդութեան տարածումը արգիլելու միջոցը։ հիւանդութիւնը համաճարակային ձեւէն աւելի պատահական^(**) (sporadique) ձեւին տակ կը ներկայանայ։

Բասթէօրեան հաստատութենէն երկու բժիշկներ վերջերս գտած են այս հիւանդութեան մանրէաթոյնը։ Յուսանք որ անոր դարմանին գիւտն ալ չպիտի ուշանայ։

(*) Երբ ուղիղ կենանք ոտքի լրայ՝ թեւերնիս այնպէս կախած որ ճկոյթը մարմնին փակչի և ձեռքին ափը գէպի առաջնայի, մարմնոյն անմիջական մօտը գտնուող բաղուկին երկայնակի կէսը կը կոչուի ծղոսկրային մաս իսկ միւս կէսը հաճանչոսկրային մաս։

(**) Պատահական հիւանդութիւնները սակաւաթիւ և առանձինն անհատներու կը պատահին, առանց իրենց միջեւ շփում տեղի ունենալու։

Ա. Մ Փ Ո Փ Ո Ւ Մ

Ահա կարգ մը սկզբունքներ մանրէական հիւանդութեանց դարմանումի մասին :

1. Հիւանդը մեկուսացընել . հականեխել անոր ձերմակեղնը և յետոյ սենեակը :

2. Բժիշկին խորհուրդ հարցընել և շիճաղեղեր (sérum) յանձնարարուած պարագային զանոնք գործածել անյապաղ :

3. Յ90էն վեր տենդին դէմ մաքառիլ գաղջ դարմաններով . պատաժումներ, սպնդումներ (épongement), գրեխներ :

4. Հիւանդին ջուր խմցընել քիչ բայց յաճախ :

5. Հեղուկներու կամ խիւսակներու (purées) . կերականոն, տենդին տեսողութեան ընթացքին և անոր իջնելէն վերջ ժամանակ մը ևս :


6. Եթէ հիւանդը շատ թունաւորուած և ուժաթափ է՝ կաթիլ կաթիլ կիրարկել ստուարաղիի (côlon) գրեխ մը :

7. Փորոտիներու արիւնախունումին դէմ կոուիլ խոտորեցուցիչ կիրարկումներով (applications révulsives) [սրուակներ, մանանեխի ծեփեր (sinapismes), վաղլին զաքսիզում, տածեր] : Բորբոքման պարագային, սառոյցի փամփուշտ մը դնել բորբոքած փորոտիներուն վրայ և նոյն տեղը երբեմն երբեմն կիրարկել տածերու շարք մը :

8. Լուծողականներ, գրեխներ՝ եթէ պնդութիւն երեւան գայ, Մաքրողականներ՝ սկզբնաւորութեան միջոցին և յետոյ բժիշկին պատուէրին վրայ,

9. Ամենափոքր տկարացում մը սկսելուն պէս սիրտը խթանել հետեւեալ կերպով . սառ՝ սիրտին վրայ, թաց ձեռնոցով շփում, քափրած իւղի (huile camphrée) ներարկում (3—5 խորանարդ սանդիմեթր իւղ 10 առ 100 համեմատութեամբ, 3—10 անգամ 24 ժամուան ընթացքին) :

10. Խուսափիլ հիւանդը երկար ժամանակ կռնակի վրայ պառկած թողելէ որ չըլլայ թէ վէրք (escarre) և թոքերու ստորակայական արիւնախունում (congestion hypostatique des poumons) յառաջ գան :



Մարդ ապրելու համար ստեղծուած է. իր մեջ ամեն ինչ
կհաճիին օրհներզն է

ՆԱՐԲՈՒԽՆԵՐԸ

Օմէն մարդ կը ճանչնայ այս անհանգստութիւնը. թերեւս աշխարհի ամենէն յաճախադէպն է ան. բայց նաև ամենէն աւելի անտեսուածն է, ի մեծ վկաս հիւանդին, յաճախ նաև իր շրջակայքին, որովհետեւ բազմաթիւ հարբուխներ, ի մէջ այլոց փողացաւերը (angines) և ուղեղահարբուխները (rhumes de cerveau) որոշապէս փոխանցիկ են: Առնո՞ք նոյնիսկ կրնան համաճարակի մը կերպարանքը առնել: Հմբանը (pharynx) և ռնգային ճամբաները հաղորդակցութեան մէջ ըլլալով բազմաթիւ խողովակներու հետ, յաճախ վարակումը կը փոխանցի հոնկէ մօտակայ գործարաններու, այսինքն ականջներուն (ռնկնատապ օտիե), ծոցերուն(*) (ծոցատապ sinusite), նշագեղձերուն (նշկատապ amygdalite պատէճնէ+), խռչափողին (խռչափողատապ laryngite) և մինչեւ ցնցուղներուն և թոքերուն ուր յառաջ կը

(*) Օդային Շոցերը, ռնգափոսերուն շաբունակութիւնն են, դէմքին ոսկորներուն մէջ փօրուած և ծածկուած հուղաթաղանթով մը. հարբուխներու հետեւանքով այդ հուղաթաղանթը կը բորբոքի և թարախ կ'արտաթորէ. այս բորբոքումն է որ կը կոչուի ծոցատապ:

բերէ ցնցղատապը որ յետոյ պիտի փոխուի թերեւս թոքատապի, ցնցղաթոքատապի և թոքախտի։ Նոյնիսկ պաղառութիւնը կը նկատուի իբր պատճառ մը մկանացաւութեան յօրինակի համար մէջքի ցաւը (lumbago) և վիզին բռնուիլը (torticolis)։ և պարզ հարբուխ մը կըրնայ դիւրաւ իր ետեւէն բերել երիկամունքին և սիրտին երկրորդական մէկ վարակումը։

Ուրիշ կարեւոր իրողութիւն մըն ալ սա է որ պարզ հարբուխ մը կըրնայ կապուած ըլլալ, տղոց մէջ, իրենց տարիքին ամենածանր հիւանդութեանց մէկ քանին հետ, օրինակի համար կեղծմաշկին, հարսանիթին, կարմրախտին և կապոյտ հազին հետ։ Ոնդահոսութեան, հազին կամ կոկորդի ցաւին երեւումը, տղայոց մէջ այնպիսի գէպք մըն է որ պէտք է վրդովէ մեզ, եթէ ախտանիշերը չարունակուին և երբ փոքրիկ հիւանդը տենդ ունի, անյապաղ պէտք է հրաւիրել բըժիշկ մը, և անոր գալէն առաջ պէտք է մեկուսացընել տղեկը։ Ի շահ իրեն և իր ընկերներուն պէտք չէ զայն դպրոց զրկել։

ՀԱՐԲՈՒԽՆԵՐՈՒՆ ՊԱՏՃԱՍ.Ռ.ՆԵՐԸ

Հարբուխները, հաւանականաբար, ոչ թէ մէկ այլ բազմաթիւ պատճառներու կամ աղդակներու արդիւնքն են։ Այս մասին բժիշկները համակարծիք են։ Այդ աղդակները հետեւեալ կերպով կըրնանք թուել առողջապահական կանոններու անտեսում։ պակասաւոր սննդառութիւն։ քրոնիկ պընդութիւն կամ ինքնաթունաւորում։ պաղ կամ չափազանց տաքցուած և գէշ օդաւորուած սենեակներ։ ոտքերու պաղառութիւն, շատ բարակ կամ մերկապարանոց շրջազգեստներ որոնք ձմրան մէջ ենթակային ծոծրակը, ուսերը և կուրծքը նշաւակ կ'ընեն պաղ օդին և օդի հոսանքներուն երբ ան տաք սենեակէ մը դուրս կ'ելնէ։ շատ բան հազնի ինչ որ մարմինը շատ փափուկ կը դարձընէ։ անխոհեմութիւններ՝ ինչպէս՝ պառկիլ խոնաւ խոտին վրայ և քրանած

նստիլ շուքին կամ օղի հոսանքին մէջ . խոնաւ զգեստները հանելով չորեր հագնելու մասին անոգութիւն . մէկ խօսքով ամէն ինչ որ կը տկարացընէ մարմինը , նուազեցընելով անոր կենսական ոյժը , և ամէն ինչ որ կը խանգարէ արեան շրջանը , այնպէս որ այս մննդատու հեղուկը կը վանուի կարգ մը կէտերէ ուրիշ տեղեր կուտակուելու . համար : Հիւսուածներուն դիմացրական գօրութիւնը նուազեցընելով թոյլատրուած կ'ըլլայ զարգացումը և թունաւորութեան յաւելումը այն մանրէներուն որոնք միշտ գոյութիւն ունին շնչառական ճամբաներուն մէջ :

ՀԱՐԲՈՒԽՆԵՐՈՒ ԿԱՆԽԱՏՐՄԱԳՐՈՒԹԻՒՆ

Այն ամէն անձերը որոնց քիթը տձեւ է , մասնաւորապէս ենթակայ են հարբուխներու , որովհետեւ սերմերը հօն ապաստանարան մը կը գտնեն : Ամէն ինչ որ կը նպաստէ մանրէներուն զարգացման , ինչպէս փտած ակուաներ , քիթի քրոնիկ հոսախտ մը (catarrhē) , նշագեղձերուն բորբոքումը , կը կանխատրամադրէ հարբուխներուն :

Համանարակի պարագային , մանրէները կը ընան գլխաւոր դերը կատարել : Իրենց թիւով և թունաւորութեամբ կը յաջողին զգետնել առողջ կազմ մը և խորտակել անոր պաշտպանութեան միջոցները առանց որ և է անխոհեմութիւն գործուած ըլլալու :

ԿԱՆԽԱՐԳԵԼ ՄԻՋՈՑՆԵՐ

Այս միջոցները ի հարկէ կապուած են պատճառներուն հետ : Պէտք է հսկել որ մարսողութիւնը լաւ ըլլայ և աղիքները իրենց պաշտօնները կանոնաւորաբար կատարեն :

Սնունդը պիտի ըլլայ առատ և բանաւոր որպէսզի մարմինին մատակարարէ անոր բոլոր պիտոյքը այսինքն ոչ թէ միայն սպիտ (albumine) , ճարպ և ջրաբնածխային նիւթեր (matières hydrocarbonées) , հապանակ աղեր , բնական թթու-

ներ և վիթամիններ^(*) (vitamines)։ Ասոր համար նախընտրելի է որ սնունդը կաթնաբուսական (lacto-végétarienne) ըլլայ, վասնզի ընդեղէնները, բանջարեղէնները և պտուղները մարմինին համար լաւագոյն սնունդներն են, եթէ անոնց վըրայ աւելցնենք, ըստ պարագայի, կաթ, սեր և հաւկիթ։

Պէտք է հագուիլ եղանակին և բարեխառնութեան համեմատ ոչ շատ ծանր, ոչ շատ թեթեւ։ Դուադ ս'առենելե կոչուած մետաքսէ գուլպաները ձմրան յարմար չեն։ անոնց տեղ պէտք է հագնինք տաք գուլպաներ, որպէսզի մեր ոտքերէն պաղ չառնենք։ Սենեակները և գրասենեակները ուր կ'անցընենք օրը՝ պէտք չէ շատ տաքցուին։ 16—18⁰ սանդիկրատ բարեխառնութիւնը լաւ միջին մ'է։ տաք սենեակէ մը դուրս ենելէ առաջ, եթէ դուրսը շատ ցուրտ է, պէտք է վերարկու կամ շալ վրան առնել։

Ուրիշ կանխազգսւշութիւն մը կը կայանայ հարրուխ եղած անձերու հետ շփումէ խուսափելուն մէջ։ Յիշեցէ՛ք թէ այս անձերը հազարով, փոնդտալով, ձեզի շատ մօտէն խօսելով, ձեր՝ վրայ կ'արձակեն սպառնալից սերմեր։ Համաճարակի կամ հարրուխներու ատեն, պէտք է խուսափիլ ամբոխներէ։ Հեռացէ՛ք այն հազարողէն կամ փոնդտացողէն որ թաշկինակը բերնին չի բռներ։

Այս կերպով ինչպէս նաև բերանի խնամքներով, սոսորդումներով, մենադոլի և կօգալիրդոլի փոշիացումներով^(**) (pulvérisations) կարելի է մեծ չափով նուազեցնել թիւը այն պասիլներուն որոնք կ'ուզեն բնակութիւն հաստատել մեր մարմինին մէջ։

(*) Վիթամինները, անհրաժեշտ սնունդներ են, որոնք շատ քանակութեամբ կը գտնուին, ի մէջ այլոց, թարմ պտուղներու և բանջարեղէններու մէջ։

(**) Փոշիացում ըսելով պիտի հասկընանք փոշիի վերածումը որ և է նիւթի մը և մասնաւորաբար հեղուկներու դարմանման այս ձեւը յաճախ կը գործածուի հիւանդ մակերեսի մը վրայ (կոկորդ, խոչափող) արձակելու համար ամենանբըին կաթիլներու վերածուած հեղուկ մը, Այս բանին համար կը գործածեն բունքուածուածուած կոկորդիքներ։

ՅԱՐՁԱԿԵՑԻՔ ՀԱՐԲՈՒԽՆԵՐ Վ.Բ.Յ.

ԻՐ ՍԿԶԲՆԱԿՈՐՈՒԹԵՍՆ ԱՏԵՆ

Եթէ շուտ և կորովի կերպով կռուինք հարբուխին դէմ, կարելի է և բաւական դիւրին կեցնել զայն այնպէս որ ան իր անցքէն զգալի հետք մը չթողու։ Որքան շուտ դիմենք վիճեցուցիչ միջոցներու, այնքան աւելի յաջողելու հաւասականութիւն ունինք։ Եթէ թողունք որ աննշմար անցնին հարբուխին ախտանիշերը ինչպէս դոզ, փոնդտում, չորութեան զգայութիւն քիթին կամ կոկորդին մէջ, կամ եթէ յետաձգենք դարմանումը աւելի պատեհ պահու մը, կը կորանցընենք նպաստաւոր ատենը և աւելի վերջը տրուած խընամքները չեն ունենար նոյն ազդեցութիւնը։

Ախտանիշերը երեւցածին պէս ընելիք երկու բան կայ։

1. Հաստատապէս որոշել հարբուխ չըլլալ։

Պէտք է յիշել որ միտքը մեծ ազդեցութիւն ունի մարմինին բջիջներուն վրայ։ Հիւսուածքներուն մէջ կարեւոր փոփոխութիւն մը գոյանալէն առաջ բռնուած վճռական դիրք մը հիանալի կերպով կ'աւելցընէ մարմինին դիմադրական ոյժը հիւսուածքնեան դէմ։ Վստահութիւն, ահա՛ դիմադրութեան բարոյական ազդակ մը, մինչ վախը, կրաւորական թոյլ վիճակը կը զօրացընեն հիւսուածքնեան հանդէպ ենթակային ընդունակութիւնը։

Կրիբի համաճարակի մը ընթացքին, ամենափոքր անհանգստութեան պարագային, լաւ է վերը յիշուած որոշումը տալով հանդերձ, անկողին մտնել իբր դմախտաւոր։ Խոհեմութիւնը ապահովութեան մայրն է։

2. Հարբուխին առաջը առնելու համար անմիջական միցոցներ ձեռք առնել։

Քաջակազմ մէկը շատ դիւրաւ այդ բանին մէջ կը յաջողի կատարելով կորովի մարզանք մը ինչպէս՝ քալել, հեծելանիւի արշաւ, փայտ կտրել կամ պարտիզպանութիւն ընել։ մէկ խօսքով որ և է մարզանքով որ պիտի քրտնցընէ և

վերահաստատէ մարմինին մէջ բնականոն արեան շրջան մը :
Այս մարզանքին պէտք է յաջորդեն տաք լոգանք մը, լաւ

շփում (friction) չոր կտաւով, և ճերմակեղէն փոխել : Տաք լոգանքը իր ամբողջ արդիւնքը կուտայ ա'յն ատեն միայն երբ անոր յաջորդէ պաղ տուշ մը կամ արագօրէն կատարուած պաղ շփում մը :



Մարդոց մեծամասնուրիւթը աւելի շուր
կը ժանդո՞ւ անդրծուրենէ յան ք
կը մաշի աշխատուրենէ

Ի բաց առեալ
ծձկեր մանուկը, բու-
լոր միւս պարագա-
ներու մէջ, երբ գրդ-
ուութիւնը քիթին
փոսերը հասած է,
պէտք է մտցընել
ուռնգերուն մէջ

գոնիր կուրով մը (compte gouttes, բամլաւէ) կամ ծայրը քիչ
մը բամբակ փաթթուած լուցկիի փայտիկով մը, հետեւ-
եալ խառնուրդէն մի քանի կաթիլներ, և գլուխը վայրկեան-
մը դէպի ետ հակեցընելով խոր կերպով ներշնչել :

Բափուր (camphre)

0 կր. 50

Մէնդոլ (menthol)

0 կր. 50

Լոգալիթիւսի իւղ (huile d'eucalyptus) 10 կաթիւ

իւղ տը բարափին (huile de paraffine)


կամ վաղըլին 80 կր.

Եթէ հիւանդը ախեղծ է կամ թէ հարբուխը բազմաթիւ
ժամերէ ի վեր սկսած է, պէտք է դիմել տաք դարմանի մը,
ինչպէս ոտքերու կամ սրունքներու լոգանք, սրունքներու
պատառում, ամբողջական լոգանք կամ ուրիշ որ և է դար-
ման որ նպատակ ունենայ արագել արեան շրջանը մարմնին

մակերեսին վրայ : Արիւնը մորթին մօտիկ պահելու համար , իւրաքանչիւր տաք դարմանէ վերջ պէտք է կատարել պաղ շփում մը (թաց ձեռնոցով շփում կամ սպնդում) :

Այս դարմանումը պիտի կրկնուի յաջորդ օրը , եթէ հարկ է . ապա թէ ոչ բացօղեայ պտոյտ մը պէտք է ընել նախաճաշէն յետոյ , և թեթեւ սնունդ առնել . ինչպէս քիչ շաքարով եփուած պտուղներ , քիչ քանակութեամբ կաթով խաւիծ և խիւսակներ : Ըստ կամս ջուր խմել և եթէ նախընտրելի է քիչ շաքարով կամ առանց շաքարի լեմոնատ : Խուսափիլ ամէն տեսակ գրգռիչներէ , իւղոտ սնունդներէ և շաքարեղէնէ :





Օղը մեր սնունդներուն ամենէն կարևոր է

Թ Ո Ք Ա Խ Տ Ը

ԿԱՆԱՐԳԵԼՈՒՄ ԵՒ ԲՈՒԺՈՒՄ

Թոքախտը ամենէն շատ տարածուած հիւանդութիւններէն մին է։ Ան կը հետապնդէ իր չարաշուք գործը ամէն երկիրներու մէջ և ամէն կլիմաներու տակ։ Կը ճարակի ամէն տարիքէ անձերու մօտ և կը յարձակի բոլոր գործարաններուն և մարմինին ամէն մասերուն վրայ։ Յաճախաղէպ է նաև կենդանիներուն մէջ, մանաւանդ եղնային կամ արջառային ցեղին մէջ որ մեզ կը սնուցանէ իր միսով և կաթով։ Ճերմակ ցեղին Սմերիկա, Աֆրիկէ և Ովկիանիա ոտք կոխելն ի վեր, այս երկիրներուն բնիկները այս հիւանդութեան շատ ենթակայ եղած են։ Կարգ մը մեծ քաղաքներու բազմամարդ մասերուն մէջ մահերու մէկ քառորդը թոքախտէն է և գրեթէ ամէն ընտանիք զոհեր կուտայ անոր։

Թոքախտը նենգութեամբ կը գործէ։ Կը սկսի պաղառութեամբ մը որուն աղդեցութիւնները կ'երկարին [ստամքսիխանգարումներ, թոքատապ, կրծամաշկատապ (pleurésie, սուլուս սուլուսն), դժախտ], և կը տեղաւորուի լորկ մնջեկ։ Որովհետեւ գրեթէ ցաւերը ոչինչ են, հիւանդը այն ատեն միայն իրար կ'անցնի, երբ իր առողջութիւնը շատ վտանգուած է, Ամենէն յատկանշական ախտանիշներն են հաղը, յարատեւ տկարութիւն մը, ծիւրումը և տենդը։

ԹՐՈՒԹՅԱԽԱՏՔ Ժ.Ս.Ռ.Ս.ՆԳ.Ս.Խ.Ս.Ն ԶԷ

Ամէն մարդ լսած է աս տեսակ խօսքեր . «Մեղք, բայց թոքախտը իր ընտանիքին մէջ կայ արդէն» : Պէտք է սըր-բագրել այս գաղափարը, որովհետեւ թոքախտը ժառանգական չէ . միայն կարգ մը կանխատրամադրութիւններ կը ժառանգուին : Անձ մը որ թոքախտէ կը վարակուի պէտք չէ միայն իր ծնողքը ու նախնիքը պարսաւէ : Բիթըր կ'ըսէր . «Մանուկը թոքախտաւոր չի ծնիր այլ թոքախտի ենթակայ» (tuberculisable) : Թոքախտաւորներու բազմաթիւ տղաք առողջ կը մնան . չարիքը տկար թոքերէ կամ կասկածելի ժառանգականութենէ մը աւելի՝ հակառողջապահիկ ապրելակերպի մը և միջավայրի մը մէջ կը կայանայ : Մնաց որ, պէտք է ըսել թէ, թոքախտի ենթակայ են նաև բոլոր այն վատոյժ աղաքը որոնց ծնողքը եղած են ալքօլամոլ, կամ ֆրանկախտաւոր, կամ ծանր հիւանդութեան մը ապաքին-ման շրջանին մէջ կամ պարզապէս տարիքոտ, և իրենց հանդէպ չէ կիրարկուած լաւ առողջապահութիւն մը օրօրոցէն սկսեալ՝ որ իրենց տար բնականոն կենսադիմադրութիւն մը :

Տկարութեան արդիւնք եղող թոքախտի կանխատրա-մադրութիւնը կը պարտադրէ առողջապահական մասնաւոր միջոցներ, բաց օդ, արեւ, մարզանք և լաւ սննդառութիւն : Այս միջոցները բաւ են նոյնիսկ բազմաթիւ թոքախտաւոր տղաքները բնականոն կեանքի վերադարձնելու, որովհետեւ եթէ թոքախտը բացառիկ է մինչեւ մէկ տարեկան մանուկին մօտ, յետոյ յաճախաղէպ կը դառնայ, քանի որ յաճախ խաղճմունքներուն(*) մէջ, տեղափակուած կամ ոչ, թոքախ-

(*) Խոյլերը կամ խաղճմունքները գնտաձեւ կամ իլաձեւ ուռոյցներ են և կը գտնուին աւշային խողովակներուն և ջիղերուն կարգ մը կէտերուն վրայ, կը թուի թէ անոնք ջիղերու կամ խողովակներու կծիկներ են: Պէտք է որոշակի զանազանել աւշային խոյլերը ջղային խոյլերէն: Հօս խնդիրը աւշային խոյլերու մասին է:

տի թաքուն հետքեր կը գտնենք, ութ տարեկանէն վեր տըզ 100ին 85ին մօտ :

Մի՛ ըսէք ուրեմն «ինձ համար յոյս չկայ, այս հիւանդութիւնը ժառանգութիւն մըն է» : Փնտուցէ՛ք, մանաւանդ ձեր մարմնական տկարութեան պատճառները և ջանացէք զանոնք անհետացընել : Եթէ ձեր կուրծքը խոռոչաձեւ է, զայն կլորցուցէ՛ք մարզանքով : Ուղիղ բռնեցէք ինքզինքնիդ թէ նստած, թէ կեցած և թէ քալած ատեննիդ : Սովորութիւն ըրէք խոր կերպով շնչել : Եթէ կարելի է գիշեր և ցերեկ բացօղեայ մնացէք : Լքեցէ՛ք ամէն սովորութիւն որ հակառակ է առողջութեան և ձեր հեռանկարը լաւագոյն պիտի ըլլայ քան հեռանկարը այն քաջակազմ անձին որ որ և իցէ զգուշութիւն ձեռք չառներ :

Գործարաններու կանոնագրութիւնները կը նախատեսեն կիրարկումը այլազան առողջապահական միջոցներու, որով հետեւ ստուգուած է թէ թոքախտի պատճառաւ բազմաթիւ մահեր պատահած են կարգ մը գործատեղիններու մէջ, ուր շատ պաշտօնեաներ կ'աշխատէին անբաւարար կերպով արեւոտած և օդաւորեալ սենեակներու մէջ : Բայց ո՞րչափ ընելիք բան կայ դեռ մասնաւոր շրջանակի մէջ : Զափազանց վատառողջ են կրկնակ և երրեակ վարագոյրներ պատուհաններուն և անկողիններուն չուրջ, կարգ մը եւրոպական գաւառային սովորութիւններ, զոր օրինակ գոյ անկողնոցներ^(*) ինչպէս նաև արեւ չտեսնող սենեակներ ուր կ'ապրին բազմաթիւ ընտանիքներ : Մութը միքրոպին թըխսիչն է : Թոքախտի մեռելաթիւը (mortalité) միշտ բարձր է հոն ուր արեւը չի մտներ և ուր օդը ազատօրէն չի բանիր :

Վարակեալ բնակարանները ժառանգականութենէն աւելի՛ վնասաբեր պատճառներ են թոքախտի : Կը բաւէ որ թոքախտաւոր մը բնակի ժամանակ մը գէշ օդաւորուած և գէշ լուսաւորուած տեղ մը որպէսզի Քոխի պասիլը մնայուն

(*) Անկողնոցը սենեակն մը մէջ խոր մաս մըն է ուր մէկ կամ բազմաթիւ անկողիններ կը գրուին :

կերպով հոն տեղաւորուի և յաջորդական բնակիչները անդարձ կերպով դատապարտուին վաղահաս մահուան մը : Պասախիները կը պահեն իրենց թունաւորութիւնը այս սենեակներուն մէջ՝ և միւս կողմէ այդ տեղերը բնակողներ անարիւն և տկար կը դառնան ապականեալ օդէն և թթուաբնածխային (oxycarboné) թունաւորումէն եթէ հոն կրակ դնեն : ուրեմն գիւրին կերպով պասիլին որս կը դառնան : «Բրիտանական Բժշկական հանդէս»ը կը յիշատակէ պարագայ մը որ կը հաստատէ այս բանը : Ընտանիք մը որ կը բաղկանար 9 անձերէ որոնց ամենքն ալ քաջառողջ էին, եկաւ բնակիլ տուն մը ուր երկու թոքախտաւորներ տասը տարի բնակած էին : Քիչ ժամանակ յետոյ, այս ընտանիքին երեք անդամները թոքախտէ վարակուեցան : Կը յիշուի նաև որ այս երեք անձերը ստուգիւ հիւանդներուն սենեակը կը գրաւէին : Գորդերը քննեցին (անալիզէ), ինչպէս նաև ձեղունին և պատերուն փոշիները . անոնք կը պարունակէին առատօրէն թոքախտի պասիլներ : Վօի (Զուիցերիա) դաւառէն ընտանիք մը որ կը բնակէր վատառողջ և խոնաւ տան մը մէջ, հոն կորսնցուց հիւծախտէն իր 11 տղաքը :

ԹԱ ԻՆՉՊԻՍ ԱՅ ՓՈԽԱՆՑԻ ԹԱՐԱԽԱՏԸ

1. ԽՈՒԽՈՎ (պալէտ)


Թոքախտի պասիլը կը բնայ մտնել մարմնին մէջ ուտելիքներով . կաթով, սերով և կարագով, ինչպէս նաև միսով : Բայց վարակման գլխաւոր պատճառը անվիճելիօրէն թոքախտաւորներուն խսաբերած նիւթին է : Վարակիչ սերմը կը փոխանցի չորցած խուխերուն փոշիով, հիւանդներուն հազի նոպաներով կամ անխոհեմ համբոյրով : Նաև կը պատահի որ ընտանի կենդանիներ, ինչպէս կատուները և շուները, կը դառնան վարակման բոյներ :

2. ԿԻՍԵՓ ՄԻՍՈՎ

Թոքախտին պասիլը բարձր աստիճանի կենսունակութիւն մը ունի. ստամոքսային հիւթով չոչնչանար: 70 աստիճան տաքութիւն մը 15 վայրկենի մէջ կը մեռցընէ զայն. բայց տեսնուած է որ ան դիմացած է 73 տստիճան եփուած պիֆթէքի կտորի մը մէջ: Եփած միսի կտոր մը որուն արիւնը թանձրացուած չէ և կը պահէ իր գոյնը, ողջ պասիլներէ զերծ չէ: Մարմինէն դուրս, նպաստաւոր պայմաններու մէջ, այս միքրոպը կը ընայ ապրիլ երեք կամ չորս ամիսներ. Ընդհակառակը կը մեռնի մէկ քանի ժամուան մէջ, եթէ ուղղակի ենթարկուի արեւին ճառագայթներուն. բայց հասարակ սենեակի մը մէջ, երբ նոյն իսկ իր կորովը նուազի՝ դարձեալ երկուքուկէս ամիս կը պահէ իր թունաւորելու կարողութիւնը (virulence):

3. ԿԱԹՆԵՂԵՆՈՎ

Այս նոյն պասիլները կը ընան փոխանցիլ կաթով, սերով, կարագով և պանիրով, եթէ ուղղակի կենդանին թոքախտաւոր է չկամ զայն դարմանող անձը վարակուած է: Ընդհանրապէս կովերուն 100ին 30-40ը թոքախտաւոր է: Սպառողին հասնելէ առաջ ագարակին արտադրութիւնները կ'անցնին բազմաթիւ ձեռքերէ: Եթէ թոքախտաւոր անձէ մը եկող կարգ մը միքրոպներ մուտ գործեն արագութեամբ, նկակ'ընծայէ իրենց բազ-



Թոքախտին այսուցի մը մեծցուած հատուածը ուր կը տեսնուին բազմարիւ միշտօպներ կաթին մէջ, հոն կը բազմանան մեծ տելով որ նոր կթուած կաթը անոնց

մացումին համար բոլոր նպաստաւոր պայմանները, խոնաւութիւն, տաքութիւն, սնունդ:

Ամբողջ վայր մը կը ըստնայ սպառնալիքի տակ գտնուիլ վարակուած կաթի պատճառաւ: Վարակուած կաթին դէմ միակ ազդու պաշտպանութեան միջոցը բասրեօրիզասիօնն է, այլ խօսքով՝ կաթին ամլացումը (stérilisation): Կասկածելի կաթ մը կը ըստնայ մտցընել տղեկի մը մարմնին մէջ աղիքաբեր սերմեր որոնք տարիներ շարունակ քունի մէջ մնալէ յետոյ պիտի զարգանան:

Յանձնաբարելի է կաթին ամլացումը: Ամլացումը ձեռք կը բերուի կաթը եփելով կամ ինչ որ լաւագոյն է զայն բասրեօրիզե ընելով, այսինքն զայն պարզապէս թրթռացընելով (faire tremir) (80—85° սանդիկրատ) 10 վայրկեան տեւողութեամբ: Այսպէս կաթը ոչինչ կը կորսնցընէ իր մարսելիութենէն և կը պահէ իր վիրամինները: Վիրամինները որ կարեւոր սննդատու տարրեր են, եռացումով կ'անհետին՝ բայց կը ըստնանք զանոնք փոխարինել տղուն տալով, իր ճաշերուն միշեւ, քիչ մը նարինջի հիւթ: Այսպէս սնունդ առնող մանկիկները շատ լաւ կը զարգանան:


Ն.Ս.Ն.Ա.ՏՐՈ.Մ.Ա.ԴՐՈՒ. ՊԱ.ՏՃԱ.Ռ.ՆԵՐ

Անկարելի է որ թոքախտ յառաջ գայ, առանց այն պասիլին որ իրեն յատուկ է. հետեւաբար, այս աղէտին դէմ պայքարը պէտք է կայանայ մանաւանդ այս սերմին տարածումը արգիլելու մէջ: Պաղառութիւն մը որքան ալ ուժգին ըլլայ չի կը ըստնար ինքն իրեն այս հիւանդութիւնը յառաջ բերել, ոչ ալ ապականեալ օդը. բայց այս երկուքը միանալով կը ըստնան թոքային հիւսուածքին կենսունակութիւնը պակսեցընելով, պատրաստել խնդրոյ առարկայ միքրօպներուն նպաստաւոր գետին մը և այսպէս ստեղծել հիւանդութեան կանխատրամադրութիւն մը: Թոքախտին պասիլը կը գտնուի ամենուրեք, և ամէն ինչ որ կը տկարացընէ մարդուն կենսական դիմադրութիւնը, կը նպաստէ հիւանդութեան ծնունդին:

Ոգելից ըմպելիներու գործածութիւնը, նոյն պատճառով, հզօրապէս կը նպաստէ թոքախտին։ Ուրեմն ալքոլին արգելիչ օրէնքները բարիք մըն են մարդկութեան համար։

Ծխելու ունակութիւնը նմանապէս թոքախտին զինակիցնէ։ Սիկարին մոլիները բազմաթիւ զոհեր կուտան թոքախտին։ Հաստատուած է սր ծխողը նուազ հաւանականութիւն ունի թոքախտէն բուժուելու քան թէ չծխողը։ Ուրեմն պէտք է, հանրային առողջութեան համար իբր վրդովիչ ախտանիշ նկատել սա իրողութիւնը որ ծխելու ունակութիւնը տարիէ տարի կ'աւելնայ։

ՕԴԱԲՐՈՒԺՈՒԹԻՒՆ



Դիշեր և ցերեկ մայուր օդի մէջ

Բազմաթիւ այրեր ու կիներ իրենց կեանքին մեծագոյն մասը կ'անցընեն գրասենեակներու մէջ, զուրկ մաքուր օդին կենսատու ազդեցութենէն։ Բազմաթիւ անձեր գիշերը կ'անցընեն ոչ օդաւորեալ սենեակներու մէջ, զիշերուան օդէն վախնալով։ Անոնք չեն գիտեր որ դուրսի օդը գիշերը ցերեկէն աւելի մաքուր է, որովհետեւ ան աւելի խոնաւ և աւելի ծանր ըլլալով, մանրէները կը ստիպէ իջնել դէպի.

գետին։ Ուրեմն աւելի լաւ է բանալ պատուհանները որպէս զի դուրսի ջինջ օդը ներս թափանցէ քան կրկին ու կրկին շընչել սենեակին ապականեալ օդը։ Կարեւոր է խորապէս շընչել, բան մը զոր չեն ըներ սովորաբար նստուկ անձեւը։ Մարզանքը կը նպաստէ թոքերուն ընդլայնումին և օդին բնական ներշնչումին։ Գրասենեակին մէջ նստած անձ մը ուղիղ պէտք է պահէ ինքզինքը և վարժուի գործածել իր որովայնին դնդերները որոնք կը բռնեն մարմինին այս մասին գործարանները։ Երբ քանի մը վայրկեաններ բաց պատուհանի առջեւ անցընենք, ընելով խոր ներշնչումներ և միեւնոյն ատեն մարմնամարզ, մեր ժամանակը կորսնցուցած չենք ըլլար։ Ասկէ վերջ կատարուած աշխատութիւնը աւելի մեծ արժէք պիտի ունենայ և առողջութիւնն ալ պիտի օգտուի։ Հագուստաները պէտք է ըլլան ըստ բաւականի լայն որպէսզի ազատ ասպարէզ տան թոքերուն։ Օդէն զրկուիլը կը նշանակէ ամենամեծ վտանգներու ենթարկուիլ։ Ինչ որ դէպի թոքախտ ամենակարճ ճամբան բռնել է։

Ա. Ի. Մ. Ս. Յ. Ս. Ն. Պ. Ա. Յ. Մ. Ս. Ն. Ե. Ր.

Թոքախտին բուժումին մէջ, կլիման իր դերը կը խաղայ, բայց պէտք չէ կարծել որ միեւնոյն երկիրը կը յարմարի ամէն պարագաներու։ Զօր և տաք կլիմայ մը կը պատշաճի տարիքոտ անձերու, մանաւանդ անոնց, որոնց մօտ թոքախտը քրօնիկ է և որոնք քիչ տաքութիւն ունին կամ բնաւ չունին։ Հիւանդութեան առաջին շրջանին մէջ գտնուող երիտասարդներուն ցուրտ և չոր կլիմայ մը աղէկ կուգայ։ Ընդհակառակը, տաք և խոնաւ կլիմայ մը նախընտրելի է անոնց որոնք անկարող են մարզանք ընելու։ Թոքախտաւորները պէտք է խուսափին ցուրտ և խոնաւ կլիմաներէ։ Ցերեկը լեռները աւելի շատ արեւ կը տեսնեն քան հովիտները, ինչ որ շատ նպաստաւոր է հիւծախտաւորներուն բուժումին։ Ծովին մակերեսէն բարձր վայրի մը մէջ օդը աւելի անօսր է և ի հարկէ թոքերը աւելի մեծ չափով կ'ընդլայնին և շնչառութեան

համար աւելի մեծ ճիգ մը պէտք է ընել : Նժան մթնոլորտ մը նպաստաւոր է անոնց որոնք տաքութիւն ունին և շատ տկար են խոր ներշնչումներու համար անհրաժեշտ մարզանքը ընելու : Բայց այս օդավիխութիւնը պէտք չէ յանկարծակի կատարել , զի մի գուցէ արիւնահոսութիւն պատահի :

Ա.ՐԵՒԲ Լ.Ս.Խ.Ս.Դ.ՈՅԵՆ Դ.Խ.Պ.Ն Է :

Արեւը թոքախտի պասիղին լաւագոյն բնաջնջողն է : Ուրեմն պէտք է հսկել որ հիւանդին սենեակը ոչ միայն լաւ օդաւորուի , այլ նաև լաւ արեւ առնէ : Ի հարկին պէտք է հանել վարագոյրները և փեղկերը որոնք արեւին ճառագայթ ներուն մուտքին արգելք կ'ըլլան :

Այժմ գործօն բրօքականտ մը կը կատարուի թոքախտին սերմերուն ծաւալումը արգելելու մտօք : Այէն կողմ կը պատահինք ազդերու որոնք կ'արգիլեն թքնել մայթերուն վրայ , հանրակառքերու կամ ուրիշ հանրային վայրերու մէջ : Բայց պէտք է նաև յանձնարարել ամէն մարդու որ հսկէ պահպանելու համար իր կենսունակութիւնը այնպէս որ միքրօպներուն դէմ անխոցելի ըլլայ : Ասոր միջոցները պարզ են . մաքուր օդ , արև , սննդատու և դիւրամարս րէժիմ մը , մաքրութիւն , զուարթ տրամադրութիւն և բացօդեայ ամենօրեայ մարզանքներ :

Եւ եթէ կատարեցինք ինչ որ կարելի էր առողջ ըլլալու համար , պէտք չէ մոռնանք բաւականաչափ լաւատեսութեան մը արժէքը : Երկիւղը , հոգերը մարմնոյն պաշտպան տարրերը կ'անդամալուծեն և կը պակսեցընեն հիւսուածներուն կենսական դիմադրութիւնը :

Հ.Ա.Խ.Ս.Ն.Ե.Խ.Ս.Կ.Ս.Ն ԶԳ.ՈՒ.ՇՈՒԹ.Ի.Խ.Ն.Ե.Բ

Կը բաւէ հետեւեալ զգուշութիւնները ընել որպէս զի թոքախտաւոր մը վանդաւոր հիւանդ մը չըլլայ .

Խնդրել որպէսզի անլուայ ձեռքերով չուտէ :
Ճաշերուն աւելցուքը այրել :

Օճառ ջուրով լուալ և եռացընել անոր սեղանի սպաս-
ները զորս մի միայն ինք պէտք է գործածէ :

Անոր սենեակին տախտակամածը սրբել խոնաւ լաթով
մը : Հոն բնաւ փոշի չհանել :

Հիւանդին հետ նոյն սենեակը չպառկիլ : Արդէն, նախ-
ընարելի է որ թոքախտաւորը դուրսը պառկի, կաւըրիի մը
մէջ կամ գլուխը պատուհանի մը մօտ :

Հիւանդին սենեակը լաւ օդաւորել ցերեկ և գիշեր :

Մէկուն հետ խօսած ատեն իր խօսակցին դէմքէն որոշ
հեռաւորութիւն մը պիտի պահէ, անոր չարձակելու համար
վտանդաւոր միքրոպներ :

Հազարու համար, բերանը պիտի ծածկէ ճարոնական
(թուղթէ) թաշկինակով մը զոր յետոյ պէտք է այրել կամ
հասարակ թաշկինակով մը զոր պէտք է դէպի ներս ծալել
և յետոյ միրճել հականեխական լուծոյթի մը մէջ :

Թէ տան մէջ թէ տունէն դուրս՝ հիւանդը պէտք է թըք-
նէ յատուկ թղթէ տուփերու մէջ զորս յետոյ պէտք է այ-
րել կամ մասնաւոր թքամանի մէջ զոր պէտք է հակա-
նեխել :

Երբեք կուլ չտալ խուխը ինչ որ հիւանդութիւնը կը
կնճռոտէ և զայն անբուժելի կը դարձընէ :

Ոչ զոք համբուրել :

Հիւանդին կողմէ պարպուած սենեակ մը պէտք է հա-
կանեխուի : Ամուր կերպով պէտք է գոցել դուռները և պա-
տուհանները (ամենափոքր ծակերը գոցել կտաւով) և սեն-
եակին մէջ վառել իւրաքանչիւր խորանարդ մեթր միջոցի
համար 2 - 3 ֆունովի բուրահատ (pastille) : 24 ժամ յետոյ
պէտք է բանալ սենեակին պատուհանները և թողուլ որ օ-
գաւորի բազմաթիւ օրեր, ուրկէ յետոյ անկողինի կազմածը
արեւին պէտք է հանել : Ինչ որ կարելի չէ հականեխել
պէտք է այրել :

ՇՆՉԱՐԱԿԱՆ ՃԱՄԲԱՆԵՐՈՒ ՀԻՒԱՆԴՈՒԹԵԱՆՑ ԲՈՒԺՄԱՆ

ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐՈՒՆ ԱՄՓՈՓՈՒՄԸ

1. Խլինքը և խուխը լաւ կերպով և միշտ հականեխել : Չթողուլ որ անոնք չորնան :

2. Խմել մեծ քանակութեամբ տաք թուրմեր (infusions) և ուրիշ հեղուկներ :

3. Թոքերուն մէջ խոնուած արիւնը հեռացընելու համար ողնասիւնը և կուրծքը տաքցընել, 10—15 վայրկեան շարունակ, յետոյ կարճատեւ պաղ կիրարկումներ ընել . նաև մարմինին ծայրանդամները (extrémités) տաքցընել : Տենդի պարագային, մանանեխի ծեփեր (sinapismes) և սրուակներ :

4. Մաքուր և թարմ օդ առատօրէն . տաք, մաքուր և խոնաւ օդ խոչափողատապի (laryngite) և ցնցղատապի (bronchite) պարագային :

5. Տենդի ընթացքին հանգիստ : Խուսափիլ կոնակի վըրայ պառկած մնալէ . կէսնստուկ դիրք թոքատապի և արիւնահոսութեան պարագային :

6. Սիրտին և բորբոքեալ մասերուն վրայ սառի կիրարկումներ :

7. Լաւ մը ծածկել ուսերը, լանջքը, կոկորդը, վիզը և ծոծրակը (շալով, բէլըրինով ևն .):

8. Լանջքը լաւ գրկող տաք ճնշոններ կիրարկել, արագացընելու համար տօղուկներուն^(*) (glaires) ծծուելով անհետացումը, տենդին մեծագոյն մասը անցնելէ յետոյ և ապաքինման շրջանին :

9. Ապաքինման շրջանին, իբր կանխարգել միջոց, կարձատեալ պաղ կիրարկումներ անկողինէ ելնելուն :

(*) Տողուկները մածուցիկ, թափանցիկ կամ ճերմակորակ հիւթեր են, յաճախ անհամ, որոնք կ'արտաթորուին հուղաթաղանթներուն կողմէ:

10. Ցնցուղներուն և թոքերուն տեղական դարմանում, կարգ մը բալասաններ (baumes) և ոգիներ (essences) պարունակող ջուրի շոգիի ներաշնչութիւններով :

11. Քիթին և կոկորդին տեղական դարմանումը, որովհետեւ անոնք յաճախ մեկնակէտն են շնչառական ճամբաներու վարակումին,





Գեղերով բուժումի հին եղանակը



Թողէ՛ք սղան ազատ եւ զուարք, թեուրեան հետ շիման մէջ

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

ՀՍ.ՐՍՍ.ՆԻԹ, ԿԱ.ՊՈՅԵՏ ՀԱ.Զ, ԿԱ.ՐՄՐԱԽԵՏ, ԿԵԴ.ԾՄՍ.ՇԿ,
ԾՍ.Գ.ԿԱԽԵՏ, ԽՈՅԵԼ.Վ.Կ.ՆԶ, ՄԱ.ՆԿԱ.ԿԱ.Ն
Ա.ՆԳ.Ա.ՄՄ.Լ.ՈԽԵՈՒԹԻՒՆ

Այս հիւանդութիւններէն հարսանիթը և կապոյտ հազը ամենէն աւելի յաճախադէպ են, և անոնցմէ խուսափիլը ամենէն դժուարն է. նախ, որովհետեւ, անոնք իսկոյն կը փոխանցին, երեւան գալէ առաջ, և յետոյ ուրիշներու չափ վատանդաւոր չնկատուելով, անոնց դէմ անհրաժեշտ կանխազգուշութիւններ ձեռք չեն առնուիր:

Վիճակագրութիւնը կը ցուցընէ որ տղայոց մօտաւորապէս 100ին 10ը անոնցմէ կը մեռնին իրենց կեանքին առաջին ամիսներուն ընթացքին: Այս թիւը նոյնիսկ աւելի կը բարձրանայ քաղաքներու մէջ, մասնաւանդ բազմամարդ թաղերու մէջ: Տղայոց համար ամենէն մահացու տարիքը իրենց առաջին տարին է: Վերոյիշեալ համեմատութեան մեծ մասը կը կազմեն կապոյտ հազը, հարսանիթը և կարմրախտը:

Շատ քիչ կանխազգուշութիւններ ձեռք կ'առնուին կապոյտ հազին և հարսանիթին դէմ: Կը գտնուին նոյնիսկ ծնողքներ որ իրենց տղաքը անոնց նշաւակ ընելու չափ յառաջ կ'երթան ըսելով. «Արդէն օր մը չէ օր մը պիտի բըռնուին»: Ուրեմն ստիպողական է հասկըցնել բոլոր ծնողքնե-

բուն թէ տղաքը այս հիւանդութեանց նշաւակ ընելը կը նշանակէ զանոնք կորսնցընելու մեծ վտանգին ընդ առաջ երթալ և ամէն պարագայի մէջ անոնց վրայ հրաւիրել ծանր հետեւանքներ զորս անոնք կը ընանան կրել տարիներսվ և նոյն իսկ իրենց բոլոր կեանքի ընթացքին:

Հ Ա Ր Ս Ս Ա Ն Ի Թ Ը

(La rougeole Շըլլաժուն)

Շատեր այնպէս կը կարծեն թէ հարսանիթը անմիաս հիւանդութիւն մըն է: Մեծ սխալ է այս, վասն զի ընդհակառակը, երբ լաւ չդարձանուի, աղէտալի արդիւնքներու կը յանգի: Հիւսիսային Ամերիկայի մէջ, մէկ տարուան ընթացքին աւելի քան 12,000 մահեր կը պատճառէ այս հիւանդութիւնը: Բայց այս չափով չի լմննար: Բազմաթիւ տղաք անկէ կ'ազատին տկար վիճակի մը մէջ որ կը տեւէ մինչեւ ցմահ: Հարսանիթին բարդութեանց մէջ պէտք է յիշել ցնցղատապը, հերափողկային ցնցղատապը (bronchite capillaire) ցնցղաթոքատապը, թոքախտը, խութիւնը, աչքերու տկարութիւնը, կոկորդի և ստամքսի հիւանդութիւններ, և վերջապէս ջղային հիւանդութիւններ և շնչերակներու վատասերումը: Տղան որքան փոքր ըլլայ, նոյնքան ծանր կ'ըլլան հետևանքները:

Թէ Ի՞նչՊէս ԿԲ ԾԱԽԱԼԻ ՀԱՐՍՈՆԻԹԸ

Այս հիւանդութեան ուղղակի պատճառ կը կարծուի ըլլալ մանրէ մը որ կը տեղաւորուի բերնին կամ քիթին հուզաթաղանթներուն մէջ: Վարակիչ նիւթը կը տարածուի հազով, խուխով կամ փոնգտումներով: Սերմը կը ընայ նաև փոխադրուիլ լաւ չհականեխուած գաւաթներու, թասերու, պնակներու, դգալներու, անձեռոցներու, թաշկինակներու, ձեռքի սրբիչներու, հիւանդին հագուստներուն և անկողնի կազմածներուն միջոցաւ: Ձեռքերէն՝ սերմերը կը տարուին

քիթին, բերնին կամ աչքերուն և ձեռքի սեղմումներով կը փոխանցուին ուրիշներու :

Պէտք է որ ամէն մարդ աշխատի արգիլել հարսանիթի համաճարակի մը ծաւալումը : Այն տղաք որոնք վարակեալ-ներու հետ որ և իցէ կերպով շփման մէջ գտնուած են, պէտք է որ դադրին յաճախելէ դպրոց և ուրիշ հանրային վայրեր, ուր տղաքներ կան: Իրենց վրայ սերմեր չփոխադրելու համար՝ իրենց ձեռքերը և դէմքը խնամով լուալը անօգուտ է: ինչու որ կըրնան հիւանդանալ դպրոց եղած ատենին և սըփուել հիւանդութիւնը իրենց շուրջ :

Թ.Խ.ՍՈՒ.ՄԻ ՇԲՁԱՆ

Հարսանիթը մէջտեղ կ'ելնէ վարակումէ վերջ՝ իննէն տասնեւչորրորդ օրերուն միջեւ. ուրեմն պէտք է նկատի առ-նել այս ժամանակամիջոցը՝ թայլատրելէ առաջ հիւանդու-թեան նշաւակ եղած աղուն ուրիշ տղայոց խառնուիլը :

Դ.Ա.Ր.Մ.Յ.Ն

Բժիշկ մը կանչեցէ՛ք և նոյնիսկ անոր հասնելէն առաջ անմիջապէս մեկուսացուցէ՛ք հիւանդը, մանաւանդ տղաք-ներէ: Դրէ՛ք անոր սենեակին մէջ այն ամէն առարկաները զորս գործածած է ախտանիշերուն երեւնալէն ի վեր, մաս-նաւորապէս ինչոր բերանը տարած է: Անկողին դրէ՛ք զինքը՝ լաւ օդաւորուած և միջակ ջերմութեամբ սենեակի մը մէջ: Արգիլել օդի հօսանքները և խուսափիլ շատ ծածկոցներէ: Տորնուկը (la rubéole աւ կէօմէկ) ուրիշ հիւանդութիւն մըն է և հարսանիթէն ախտազերծ չըներ:

Եթէ ընտանիքին մէկ անդամն է որ տղան պիտի խնա-մէ, թող ան տարէց և կամ արդէն հարսանիթը անցուցած մէկը ըլլայ: Ան պէտք է ձեռքերը խղճմորէն լուայ սեն-եակէն դուրս ելնելուն, որ և է բան բռնելէ առաջ, մանա-ւանդ խոհանոցի անօթները: Ան պէտք է հագնի լայն հա-զուստ մը կամ մեծ գոզնոց մը զոր կարելի է դիւրաւ հանել սենեակէն ելած ատեն:

Քիթին և բերնին ամէն հոսումները պէտք է հաւաքել բարակ թուղթի կտորներու մէջ, դնել փոքր գոց տուփի մը մէջ, որ յետոյ կրակը պիտի նետուի: Հիւանդը խնամողը պէտք չէ համրուրէ հիւանդ տղան, ոչ ալ ուրիշ տղաքներ:

Հարսանիթին մանրէները մարմինէն դուրս, առառաւելն 2-3 ժամ կ'ապրին. բայց շատ ժահրաբեր^(*) (virulent) են թիսումի և գործունէութեան շրջանին,

Օրը անգամ մը տաք լոգանք մը տուէ՛ք տղուն: Սպընգումը շատ լաւ կուգայ եթէ ջերմութիւն ունի: Ուշադրութիւն ըրէք որ պաղ չառնէ

Սնունդը պիտի ըլլայ թեթև և բաղկանայ գլխաւորաբար պտուղներէ և պտուղի հիւթերէ, հաւկաթէ^(**), վշանէ, կաթով թեթեւ խաւիծէ և խիւսակներէ: Կաթ՝ հիւանդին ուղածին չափ: Փորհարութեան պարագային պտուղները զանց առնել: Բայց ի սկզբան ընդհակառակը պնդութիւն կ'ունենայ. այն ատեն պէտք է տալ պտուղներ որոնք լուծողական են:

Երբ այս զգուշութիւնները ձեռք առնուին, տղան շուտով բուժման ճամբուն մէջ կը մտնէ: Ծանր շրջանին անցնելէն վերջ, տակաւին շաբաթ մը անկողնին մէջ պահեցէք հիւանդը, կրկնումներէ և բարդութիւններէ խուսափելու համար: Ցնցղատապի և թոքատապի նման հետեւանքները մանաւանդ երկիղալի են: Այս պատճառով անհրաժեշտ է պահել հիւանդը տաք մթնոլորտի մը մէջ որ միեւնոյն ատեն առատօրէն մաքուր և խոնաւ օդ պարունակէ: Յաճախ պէտք է նստեցընել փոքրիկ հիւանդը անկողնին մէջ՝ բարդութեանց առաջքը առնելու համար:

Պէտք է հսկել պաշտպանելու համար հիւանդին աչքերը:

(*) Մանրէ մը ժահրաբեր է ըսելով պիտի հասկընանք որ անմեծ յարմարութիւն ունի ապրող էակներու մարմինին մէջ բաղմանալու, աւելի կամ նուազ մեծ վնասներ պատճառելով:

(**) Հաւկաթը (lait de poule) կակուղցընող ըմպելի մըն է որ կը պատրաստուի շաքարախառն տաք կաթի մէջ հաւկիթի գեղնուց զարնելով:

Ասոր համար հարկ չկայ հեռացընել արեւին լոյսը և անոր բարերար ազդեցութիւնները, եթէ հիւանդին աչքերը ծածկուած ըլլան. բայց կան պարագաներ երբ արեւին լոյսը կը գրգռէ տեսողութիւնը և ի հարկէ պէտք է հեռացընել զայն: Աչքերը լուալու համար գործածեցէ՛ք Յ առ հարիւր համեմատութեամբ ասիս պողիֆի լուծոյթ մը: Կարմիր լոյսը զոր կը ստանանք կարմիր թուղթով ծածկելով ապակիները կամ պատուհաններուն դնելով կարմիր կտաւէ վարագոյրներ, լաւ ազդեցութիւն մը ունի ակնազօդատապին (conjonctivite) և դէմքին ուռենալուն վրայ:

Հ Ա. Կ Ա. Ն Ե Խ Ո Ւ Մ

Սենեակին հականեխումը անհրաժեշտ չէ, բայց ճերմակելէնը, անկողնայքը, սաւանները, բարձին երեսները ևայլն, պէտք է եռացուին 20 վայրկեան կամ թրջոց դրուին մէկ ժամ Յ առ 100 համեմատութեամբ ասիս փենիիֆի (acide phénique) լուծոյթի մը մէջ: Սւելցընել այս լուծոյթին՝ քիչ մը լեղակի կապոյտ (bleu de lessive և լէ էր), որ կը նշանակէ թէ անիկա թոյն է: Հիւանդին սենեակը պէտք է արեւին և օդին ենթարկուի քանի մը օրեր: Անհրաժեշտ կանխազգուշութիւններով և ծնողքներուն ու դպրոցական վարչութեանց գործակցութեամբ, դժուար չպիտի ըլլայ հարսանիթի համաճարակ մը նուաճել:

Կ Ա. Պ Ո Յ Տ Հ Ա. Զ Ը

(La coqueluche պաշտամ էստուրի-յէ)

Կապոյտ հազը ուրիշ ծանր հիւանդութիւն մըն է որ շատերու կողմէ անվնաս կը նկատուի. կը կարծեն որ ամէն տղայ «ստիպուած պիտի անցընէ» ատիկա: Ամէն տարի հազարաւոր տղաք կը մեռնին անկէ: Շատ փոխանցիկ է և վտանգաւոր մանաւանդ փափկակազմ տղայոց համար, որոնք մասնաւորապէս ենթակայ են անոր: Հարսանիթին նման ասոր

ալ հետեւանքները կամ բարդութիւնները յաճախ աղէտաբեր են. զոր օրինակ աղեթափութիւններ (les hernies, ֆլէնչէ) քիթի արիւնահոսութիւններ, հիւծում (սնունդի պակասութեանէ), թոքերու փքուռոյց (L'emphysème pulmonaire), ցընցղաթոքատապ և ջղաձգութիւններ: Կապոյտ հազին հետեւանքով մեռնող տղայոց 90% ցնցղաթոքատապի զոհերն են: Հազի նոպաները յատկանշական են. այնքան ուժգին են և միանգամայն հեղձուցիչ որ աւելի կամ նուազ լրջօրէն կ'արգիլեն տղուն մննդառութիւնը: Առհասարակ. առաջին վարակում մը ախտազերծութիւն կը շնորհէ:

Կապոյտ հազը շատ փոխանցիկ է: Կը վարակէ շնչառական ճամբանները և կը փոխանցի՝ քիթին, կոկորդին և բերնին հիւթահոսումներով, կը սկսի հասարակ հարբուխի մը պէս և անկէ կը տարբերի միայն ութ օրէն վերջ, ջղաձգական հազի նոպաներու երեւումով: Այս նոպաները գիշերը յաճախ սաստիկ են. Անոնց տեւողութիւնը կը փոփոխուի մի քանի երկվայրկեանէն մինչեւ բազմաթիւ վայրկեաններ և եթէ թեթեւ կապոյտ հազերուն մէջ օրը չորս անգամ կը պատահի, այս թիւը կը ըստ բարձրանալ 20ի՝ միջին սաստկութեամբ կապոյտ հազերուն մէջ, 40ի՝ ծանրերուն և մինչեւ 220ի՝ շատ ծանրերուն մէջ: Նոպաներու շրջանը կը տեւէ եւն 8 շաբաթ միջին պարագաներուն մէջ, երկու ամիս՝ ծանրերուն մէջ: Ասոր կը հետեւի թեթեւացման շրջան մը որ երկու կամ երեք շաբաթ կը տեւէ:

Հիւանդութեան մանրէները որ կը գտնուին քիթին և կոկորդին հոսումներուն մէջ, խիստ բազմաթիւ են առաջին կամ հոսախտային շրջանին (période catarrhale): Եթէ օդին միջոցաւ չեն փոխադրուիր, ընդհակառակը կը տարածուին հազի նոպաներու ընթացքին բերանէն արձակուած այն պըզտիկ կաթիներով որ անոնցմէ ահազին քանակութեամբ կը պարունակեն: Նոպաներու միջոցին, մինչդեռ տղան կ'աշխատի շունչ առնել, մանրէներ պարունակող այս պզտիկ կաթիներէն կը ըստ իյնալ ձեռքին վրայ փոքր հիւանդին, որ պիտի փոխանցէ զանոնք յետոյ անոնց որոնք պիտի գան իր ձեռքը սեղմել:

ԹԻՍՈՒՄԻ ՇԲՁԱՆ

Հիւանդութեան ախտանիշերը երեւան կուգան վարակումէն 9—10 օր վերջ, այսինքն այն ատենէն երբ մանրէները մտած են մարմինին մէջ:

Հիւանդը պէտք է մեկուսացընել բոլոր տղաքներէն ոռոնք տակաւին այդ հիւանդութիւնը անցուցած չեն. անոնք որ արդէն անցուցած են զայն՝ ախտաղերծ են: Կապոյտ հազի ատեն պէտք է ի գործ դնել հարսանիթէ մեկուսացման նոյն սկզբունքները:

Եթէ տղան յաճախած է դպրոց կամ տղայական հաւաքոյթներու, այս վերջիններուն ծնողքներուն պէտք է անյապաղ լուր տալ, որպէսզի կարենան ձեռք առնել հիւանդութեան տարածումը արգիլելու համար անհրաժեշտ եղող միջոցները:

Դ. Ա. Բ Մ Ա. Ն

Կապոյտ հազին յատուկ դեղ գոյութիւն չունի: Սակայն ցերեկ և գիշեր մաքուր օդ չնչելը, անոր դարմանումին գըլխաւոր տարրերէն մին է:

Նիսի բժիշկներէն Տօքդ. Պառէթի, խորհուրդ կուտայ գործակրել շատ պարզ եղանակ մը որ յաճախ նոպաները կը մեղմացընէ. այդ եղանակը կը կայանայ բեւեկնախէժի ոռգիի (tétrébenthine, նիրէմնի) ներաշնչութիւններու մէջ: Առ այս կը բաւէ լեցընել երկու պնակներ այս ոգիով և դնել սենեակին մէջ, մին հիւանդին անկողնին տակ և միւսը ուրիշ տեղ մը: Թթուածինի ներաշնչութիւններն ալ մեծ օգուտներ կը մատուցանեն ծանր պարագաներու մէջ. անոնք կը մեղմացընեն սասակի հազի նոպաները և կը պահպանեն տղան ցնցղաթոքատապէն: Օդափոխութիւն մը յանձնարարելի է, մանաւանդ եթէ կարելիութիւն կայ երթալու չոր և պատրսպարուած տեղ մը, ամառը քիչ մը բարձրադիր, ձմեռը ոչ այնքան ցուրտ, և եղեւինի անտառներու մօտիկ:

Սնունդին գալով, շատ խոհեմ պէտք է ըլլալ, Տղան պէտք է կերականոնի ենթարկել և միայն թեթեւ սնունդներ տալ անոր: Պէտք է տաք պահել զայն, բայց ոչ չափազանցօրէն: Եթէ եղանակը թոյլատու է, ազատ պէտք է թողուլ տղան, որպէսզի իր ժամանակին ամենամեծ մասը անցընէ բաց օդին, զգուշացընելով միեւնոյն ատեն որ ուրիշ տղայոց հետ շփման մէջ չըլլայ: Երբ հազը սաստիկ է, պէտք է վեր բռնել զինքը և եթէ կարելի ըլլայ, նոպային ատեն, տղուն փոքր ումարեով ջուր խմցընել, այսպէս անոր ուժգնութիւնը և տեւողութիւնը զգալի կերպով կը կրճատուի:

Կապոյտ հազին մանրէն մարմինէն դուրս շատ շապրիր, բայց անհրաժեշտ է, յարկաբաժինին մէջ այս հիւանդութենէն չբռնուած անձերու մտնելէն առաջ զայն լաւ կերպով օդաւորել և արեւին ենթարկել:

Ա Ս. Ռ Մ Ռ Ս. Խ Տ

(Scarlatine, Քըրըւ)

Կարմրախտն ալ շատ փոխանցիկ հիւանդութիւն մըն է և կըրնայ համաճարակի վերածուիլ: Յաճախ մահացու է, մանաւանդ իր բարդութիւններով որոնք միշտ ահաւոր են: Այէն տարիքի կը պատահի, սակայն աւելի յաճախադէպ է 5-ն 10 տարեկան տղայոց:

Ամենածանր պարագաներուն մէջ, մահը կըրնայ անմիշական ըլլալ և պատահիլ 2-3 օրուան մէջ:

Այս հիւանդութիւնը միշտ նոյն ժահրոտութիւնը չունի: Երբեմն շատ մեղմ հանգամանք մը ունի և 2 կամ 3 օր միայն կը տեւէ: Դժբախտաբար երբեմն վտանգաւոր ձեւի կը փոխուի: Վասնգը անոր մէջ կը կայանայ որ թերի կամ թեթև կարմրախտէ վարակուած տղաքը լաւ չեն խնամուիր: Եթէ բորբոքումը ականջին հասնի և իբր հետեւանք վազուկով ունկնատապ (L'otite, Քուլաֆ է-ֆէնէլի) մը յառաջ գայ խլութենէ և աւելի գէշ բաներէ կը վախցուի: Բայց ամենէն



Ակրաներու առողջապահութեան մասին
լաւ դաս մը

յաճախաղէպ բարդութիւնը երիկամնատապն է (La néphrite, պէսպէկի լաֆէնէնէնէ)։ Թէ իրեն և թէ իր ընկերներուն համար վտանգաւոր է թողուլ որ դպրոց յաճախէ տղայ մը որ կարծըրախտէ բռնուած է, նոյնիսկ թեթեւ կերպով։ Հիւանդութեան թէ ծանր և թէ թեթեւ եղած պարագային բժիշկ մը անհրաժեշտ է։ Կարմրախտը կը փոխանցի քիթին և կոկորդին հոսումներուն մէջ գտնուած մանրէներով և մանաւանդ հազով և փոնդտումներով։

Այս մանրէները կաթով ալ կը փոխանցին։ Տեսնուած են համաճարակներ որոնք յառաջ եկած են աղտոտ ամաններէ և ձեռքերէ անցած կաթի միջոցով։ Կարմրախտի համաճարակի պարագային, պէտք է կաթը ամլացընել, մանաւանդ տղայոց տրուածը։

Կարմրախտը, վարակումէն յետոյ, 1—7 օրուան մէջ կը զարգանայ, բայց մանաւանդ երկրորդ և չորրորդ օրերուն միջեւ։

Ա Խ Տ Ա Ն Ի Շ Ե Ր

Առաջին ախտանիշերն են. գլխու ցաւ, փսխում, փողացաւ, տենդ, կռնակի ցաւեր և ուժաթափութիւն։ Բազկազարկը շատ արագ է։

Հիւանդութեան երեւան գալէն 24 ժամ վերջ, կը տեսնուի կարմիր լնդիանուր եռի մլ (մարմնոյն դուրս տալը) որ կը սկսի վիզէն և կուրծքին վերի մասէն, ուրկէ կը տարածուի բոլոր մարմինին վրայ, յետոյ նոյն կարգով անհետանալու համար։ Դուրս տուած տեղերուն վրայ նոյնիսկ ամենաթեթեւ ճնշում մը ճերմակ հետք մը կը թողու։ Եթէ մարմինին մակերեսին վրայ ձեռքերնիս թեթեւօրէն պտացընք, կըզգանք որ մորթը խորտութորտ է և գրեթէ հաւու մորթի ապաւորութիւնը կուտայ։ Այս եռքը կը տեւէ ընդհանրապէս ճէն 6 օր, որուն կը յաջորդէ թեփոտումը (desquamation)։ Այս թեփոտումը կը սկսի մօտաւորապէս տասնեհինգերորդ օրէն և կը տեւէ մինչեւ քառասուներորդ օրը։

Ան կ'երեւի ձեռքերուն և ոտքերուն վրայ վերնամորթի մեծ ծույններով :

Երբեմն եռքը շատ թեթեւ է, այն աստիճան որ կարմը-րախտ ըլլալուն վրայ կը կասկածինք : Խոհեմութեան համար, մանաւանդ համաճարակի պարագային, յայտնի կարմրախտի մը համար ձեռք առնուած կանխազգուշութիւնները պէտք է ընել :

Դ Ա. Բ Մ Ա. Ն

Հիւանդը մեկուսացուցէ՛ք . անկողի'ն դրէք զինքը և առատ օդ. տուէք անոր, բայց զգուշացէ՛ք օդի հօսանքներէ : Տենդին դէմ կռուեցէ՛ք գաղջ ջուրի սպնդումներով, փորին վրայ պաղ ձնչօններով և պաղորակ գրեիններով : Եթէ եռքը ուշանայ, գաղջ ջուրով ամբողջական լոգանք մը տալ կամ 45° աստիճան ջուրով թրջած սաւանով պատառում մը, և սպնդել մորթը տաք ջուրով : Եռքը ներս զարնելու վասնդ չկայ :

Գլուխին և կոկորդի ցաւերուն դէմ, վիզին շուրջ պաղ ձնչօն մը դրէ՛ք . կամ ինչ որ լաւագոյն է՝ ծոծրակին պաղ ձնչօն մը և կոկորդին երկու կողմը, ականջներուն տակ մէյ մէկ սառի փամփուշտ :

Կոկորդին վարակումին և շունչին գարշահոտութեան դէմ կռուեցէ՛ք մէկ մաս թթուածնաջուրի (eau oxygénée) և երկու մաս հասարակ ջուրի սոսորդումներով : Կարելի է նոյն պէս այս լուծոյթը գործածել կոկորդին քսելու համար, ինչ պէս նաև 1 առ 250 րերմանկանաւ ըլ բօդասի լուծոյթ մը : Պէտք է բերանը յաճախակի ցօղուել ասիս պողիֆի դօրաւոր լուծոյթով մը (4°/₀) :

Լոնտոնի մէջ գտնուող Տօքդ . Պարնարտօյի հաստատութեանց բժիշկներէն Տօքդ . Միլն կը յանձնարաբ հետեւեալ դարմանը . 1. նշիկները և կոկորդը ըստ կարելւոյն վեր և վար ծեփել 100ին 10 համեմատութեամբ իւլի վենիքով ամէն երկու ժամը անգամ մը առաջին 24 ժամերուն, և յաջորդ քանի մը օրերուն մէջ օրը 3 անգամ . 2. բոլոր մար-

մինին վրայ, մէջն ըլլալով նաև գլուխը, հօգալիբոսի ոգի (essence d'eucalyptus) քսել առաւօտ և երեկոյ առաջին 4 օրերուն, յետոյ օրը միայն մէկ անդամ մինչեւ հիւանդութեան 10րդ օրը. Յ. Եթէ տղան կը հազայ, կախել գլխուն և կուրծքին վրայ թեթեւ շղարշ մը որ երկարի անկողնին վրայ և ատեն ատեն սրսկել անոր վրայ հօգալիբոսի ոգի:

ԵԹԷ ՏԼՈՒՆ ԱԿԱՆՁԲ ՑԱԽԻ

Եթէ ականձը ցաւիլ սկսի այտին վրայ տաք կիրարկում. ներ կատարեցէ՛ք (տածեր, տաք ջուրով լեցուած գառոյշույէ տոպրակ, տաք աղիւս, արդուկ ևն.) և ականձին մէջ վազցուցէ՛ք քանի մը կաթիլ 1/40 համեմատութեամբ գաղջ իւիլ փենիֆի:

Ունկնատապին կամ՝ միջին ականձի բորբոքման ախտանիշերն են, ականձին մէջ ցաւ, ականձին ետեւ գտնուած ոսկորին դպչչւած ատեն սաստիկ ցաւ, ծանր և յուղեալ քուն, հեծեծանքով միատեղ:

Անյապաղ բժիշկը կանչեցէ՛ք: Եթէ թմբկաթաղանթը ատենին ծակուի, ականձին ետեւ գտնուած ոսկորային խորշերուն մէջ թարախալից վէրքի մը կազմութեան առաջքը կ'առնուի. առանց այս սիջոցին այդ թարախալից վէրքը կըրնայ բացուիլ գանկին մէջ: Այս պարագային լսողութեան պահպանումը վտանգի տակ է:

ՍՊԻՏԱՄԻՉՈՒԹԵՒՆ

Երիկամնատապը յաճախաղէպ բարդութիւն մըն է որուն կ'ընկերանայ միզարգելութիւն (rétention d'urine) սպիտամիզութիւն (albuminurie) և ընդհանուր ջրգողութիւն (hydrotropisie générale): Ողնայարին վարի մասին վրայ տածեր դրէ՛ք: Լաւ մը քրանցուցէ՛ք տաք պատատումի մը կամ տաք լոգանքի մը միջոցաւ, և ուզածին չափ ջուր խմցուցէ՛ք: Լոգանքին վերջ, փոքր հիւանդը պատեցէ՛ք տաք

ծածկոցի մը մէջ որպէս զի հոն ալ շարօւնակէ քրտնիլ : 12
ժամ ուտելիք մի' տաք , անկէ վերջ մի միայն կաթ տուէք
մինչեւ որ մէզին մէջէն ալպիւմինը գրեթէ բոլորովին անհե-
տանայ : Այն ատեն քիչ առ քիչ այս կերականոնին վրայ ա-
ւելցուցէ՛ք լաւ եփուած և քիչ աղով բանջարեղէն . բայց
թէյ , սուրճ , գագաօ և նոյնիսկ միս պէտք չէ տալ :

Ասիկա լուրջ բարդութիւն մըն է և կորովի կերպով
պէտք է դարձանել զայն : Պէտք է ամէն օր մէզը քննել և
տղան քրտնցընել , որքան ատեն որ մէզին մէջ ալպիւմին
կայ :

Հ Ա Կ Ա Ն Ե Խ Ո Ւ Մ

Բերանի և քիթի հոսումները պէտք է առնել քուրջի
կտորներու կամ բարակ թուղթի մը մէջ և իսկոյն կրակը
նետել : Սեղանի սպասները և հիւանդին բոլոր գործածած
բաները , սենեակէն դուրս հանուելէ առաջ , պէտք է եռա-
ցած ջուրի մէջ հականեխուին :

Հիւանդը խնամողը մասնաւոր ուշադրութիւն պէտք է
ընէ յաճախակի ձեռքերը զօրաւոր օճառով լուալու և հի-
ւանդին քովէն ենելէ վերջ ուրիշ տղայոց հետ շփում չու-
նենալու մասին : Դրան բոնատեղիին դպելէ առաջ պէտք է
լուացուիլ : Հարկ չկայ ըսել թէ փոքրիկ հիւանդը պէտք չէ
համբուրել : Սենեակին հականեխումին համար , տե՛ս «Թո-
քախտ» էջ 39 և ճերմակեղէնի հականեխումին համար տե՛ս
հարսանիթին առթիւ տրուած մանրամասնութիւնները . էջ 47 :

Կ Ե Գ Ծ Մ Ա Շ Կ

(Diphthérie, ժուշ պաշտոն , ժուշ բաւարար)

Կեղծմաշկը ուրիշ մանրէական և վտանգաւոր հիւան-
դութիւն մըն է : Թէեւ մանաւանդ տղայոց յատուկ է , սա-
կայն կը պատահի նաև չափահամներուն և այդ պարագային

ալ նուազ ծանր չէ : Թեթեւ դէպքերը վտանգաւոր են անոր համար որ փոխանցուելով կը բնան ժահրու դառնալ : Տեսնուած է միակ դէպքը մը որ ճշմարիտ համաձարակ մը յառաջ բերած է : Տիսեղ տղաքներ մասնաւորաբար ենթակայ են անոր : Թշուառութիւնը, աղտոտութիւնը, վատառողջ բնակարանները, առողջապահութեան պակասը յատկապէս անհատը անոր կը կանխատրամադրեն : Գարնան և աշնան, անձրեւաբեր եղանակներու ընթացքին, աւելի յաճախադէպ է :

Կեղծմաշկը կը փոխանցի վարակուած առարկաներու կամ անձերու հետ ուղղակի շփումով : Անոր մանրէն շնչելի օդով չէ որ կը թափանցէ մարմինէն ներս այլ կոկորդին և քիթին հիւթահոսումներով կամ հազարով դուրս հանուած թաղանթային բրդուքներով : Վարակումէ զերծ մնալու համար պէտք է խուսափիլ վարակման նշաւակ եղած անձերու և առարկաներու հետ (ճերմակեղէն, անկողնայք, սպասեղէն կամ ուրիշ առարկաներ) շփման մէջ մտնելէ և յիշել թէ կարելի է «կրել» մանրէներ և զանոնք ուրիշ անձերու փոխանցել առանց հիւանդ ըլլալու, և թէ մանրէն կը բնայ ապրիլ ամիսներով մարմինէն դուրս : Մուկերը, կատուները, շուները երբեմն մանրէներու փոխանցիչ կ'ըլլան : Հիւանդութիւնը սկիզբէն փոխանցիկ է և կը շարունակէ այսպէս մնալ ապաքինման բովանդակ շրջանին և երբեմն նոյնիսկ բուժումէն բազմաթիւ ամիսներ վերջ : Մանրէն կը փոխանցի նաև կաթով և ուրիշ սնունդներով : Ուրեմն շատ կարեւոր է որ հիւանդը ոչ մէկ յարաբերութիւն ունենայ ուրիշ անձերու յատուկ ուտելիքներու հետ : Ինչպէս կարմրախտին համար, նոյնպէս ալ կեղծմաշկին համար ամենամեծ աչալրջութիւն անհրաժեշտ է :

Ա. Խ Տ. Ա. Ն Ի Շ Ե Բ

Երբ տղան կը սկսի կոկորդին համար գանգատիլ, հիւանդութիւնը արդէն յառաջացած է : Ան, շատ օրերէ ի վեր թերեւս տժգոյն և ուժաթափ էր : Վիզին աւշային գեղ-

Ճերը կղակի անկեան վրայ կ'ուսին և կը ցաւին : Ծեփ մը , նախ և առաջ ճերմկէկ , մոմի արատի մը նյան (որ յետոյ թանձրանալով գորշորակ կ'ըլլայ) երեւան կ'ելնէ կոկորդին մէջ , յետոյ կը տարածուի և կը հասնի նշիկներուն , քմբառագաստին^(*) , պղտիկ լեզուին , բովանդակ ըմբանին (կեղծմաշկաւոր փողացաւ , angine couenneuse) , ոնդային փոսերուն (ոնդային կեղծմաշկ , diphlérie nasale) , խոչակին (կեղծմաշկային խոչատապ , group) և թերեւս ցըն ցուղներուն ալ : Տենդը աւելի կամ նուազ սաստիկ կ'ըլլայ . շնչառութիւնը դժուար , չչական : Նոպայոտ հազը , նախ և առաջ խոպոտ , քիչ առ քիչ կը խըլանայ : Երբեմն կը պատահի շընչահեղձութեան տագնապ մը , բայց տղան սաստիկ յոդնած , ոգեստա , աստիճանաբար աւելի նուազ կը փորձէ կռուիլ շնչահեղձութեան դէմ որ իր վրայ կը խուժէ : Այս ախտանիշերուն կ'ընկերանան յաճախ քիթի արիւնահոսութիւններ , և երբեմն դժուար է զատորոշել մեղմ կեղծմաշկ մը հասարակ փողացաւէ մը :



Առողջ տղայ մը բնականեն զուտրք է

Դ Ա Ր Մ Ա Ն

Երբ տղայ մը կոկորդի ցաւէ կը տառապի , խոհեմութիւն է առանց ժամանակ կորսնցընելու զբաղիլ անով , որովհետեւ թերեւս խնդիրը կեղծմաշկի , կարմրախտի կամ ուրիշ վտանգաւոր ու է հիւանդութեան մը վրայ է : Ուրեմն

(*) Քմբառագաստը (le voile du palais) քիմքին շարունակութեան մէջ միշնամաշկ մըն է որ ոնդային խոռոչները կը զատէ բերանէն :

կարելի եղածին չափ շուտ բժիշկի մը խորհուրդ հարցընելու է : Թերեւս պէտք ըլլայ հիւանդութեան տեսակը որոշելու համար քննութեան ենթարկել թաղանթային հիւսուածքն կտոր մը : Բայց բժիշկին հասնելէն առաջ հիւանդը մեկուսացուցէ՛ք և լաւ մը հականեխեցէ՛ք ամէն ինչ որուն անդպած է :


Ամենամեծ կանխազգուշութիւններ անհրաժեշտ են . դըմախտին, հարսանիթին կամ կարմրախտին առթիւ յանձնարարուած բոլոր կանխազգուշութիւնները ճշգրտօրէն պէտք է գործադրել :

Տղուն հազարած ատեն, անոր առջեւ չկենալու մասին հոգ տանիլ պէտք է : Անոր կոկորդը խնամուած ժամանակ, պէտք է կրել ինքնաշարժի վարիչի ակնոց և դիմակ մը, որպէսզի տղան ձեր աչքերուն, քիթին և բերնին վարակեալ մասնիկներ չարձակէ : Առտու և իրիկուն 4% համեմատութեամբ ասիս պօրինի լուծոյթով պէտք է ցօղուէք ձեր բերանը և յաճախ պէտք է ձեր դէմքը և ձեռքերը լուսաք 1/1000 սիւպիլիմէի կամ ուրիշ որ և է հականեխիչ լուծոյթով մը :

Բժիշկը ձեռք առնուելիք միջոցներուն մասին ձեզ տեղեկութիւն պիտի տայ և հաւանաբար Խուի կեղծմաշկաբոյժ շիճադեղի (sérum antidiaphlérique de Roux) ներարկումներ պիտի ընէ . այս ներարկումները որքան շուտ ըլլան, այնքան աղդու են : Այս դեղը փոքր չափով ներարկելով ընտանիքին միւս անդամներուն, վարակումէ կը պահպանէք զանոնք . որովհետեւ այս շիճադեղը թէ ախտաբոյժ և թէ կանխարգել յատկութիւններ ունի :

Հիւանդին սենեակը մաքուր և լաւ օդաւորուած պէտք է ըլլայ . միայն զինքը խնամող անձերը հոն պիտի մտնեն :

Մարմինը պէտք է զօրացընել սննդալից և դիւրամարս ուտելիքներով (պտուղի հիւթեր, կաթ, սեր, խիւսակներ) :



առ առ տու դավագուստ պարականի խողսց շունչ մեղքախոյ ըմբար

ԹԵՂԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

Դիտել կուտանք որ մեր նկարագրած հիւանդութիւնս ները տղայսց համար ամենէն վտանգաւորներն են և անոնք որքան ուշ բռնուին անոնցմէ, այնքան աղէկ է։ Անոնցմէ բռնուած ատեննին որքան դեռատի ըլլան, այնքան բուժուելու հաւանականութիւնները կը քիչնան։

Զգուշացուցէ՛ք ձեր տղաքը։ Հասկըցուցէ՛ք անոնց որ այս հիւանդութիւնները կ'առնուին քիթին կամ բերնին միջացով ընդունելով մանրէներ։ Սորվեցուցէ՛ք անոնց որ պէտք չէ իրենց բերանը տանին այն ամէն առարկաները որոնք իսրենց փոքր ընկերներուն ձեռքէն անցած են։ Այս տեռակծանօթութիւններ և խրատներ դեռ մեծապէս կը պակսին դպրոցներու և ընտանիքներու մէջ։

ԱԵՎԾ ՀԱԽԱՄՊԴԱՌԻ

(Le faux group, Էւլանճը Քրուբը)

Կեղծ հաւամդձուկը կամ ճշական խռչատապը կը լինայ երբեմն կեղծմաշկ կարծուիլ։ Տէս 5 տարեկան տղեկ մը, որ ցերեկին քաջառողջ կը թուէր, թէև քիչ մը հարբուխոտ, յանկարծ ժամը 11ին կամ կէս գիշերին շունչը բռնուած կ'արթննայ։ Ճնչառութիւնը ընդհատ է, ներաշնչութիւնը աղմըկալի, չչական, և հազը խռպոտ։ Քանի մը վայրկեանէն մինչեւ առ առաւելն մէկ ժամ տեւող միջոցէ մը վերջ, նոսպան կը վերջանայ և տղեկը վերստին կը քնանայ իրը թէ որ և է անբնականոն բան պատհած չըլլար։ Շնչահեղձութեանայս նոպաները յաջորդ գիշերները կը լինան կրկնուիլ։

Գ Ա Բ Ա Ն

Խռչատապը բուժելու և նոպաները կարմեցընելու համար կոկորդին տածեր կիրարկելու է։ տղան տաք սենեակի մը մէջ պահել և հոն ջուր շողիացընելով օդը խոնաւցընել։

պարզ կամ դեղախառն կամ մէջը չմարած կիր դրուած ջուրի շոգիին ներաշնչութիւններ, ծեփելիքներ (cataplasme, լուսա). մանանեիսի խարաններ (sinapisme, հարուստ եադըսը), ոտքի լոգանքներ. ահա՝ ամենէն յարժար դարձմանները :

Վ. Ա. և Ս. Խ. Տ.

(Variole կամ Petite vérole, ւելէ+)

Մաղկախտը սուր (aiguë) եռքոտ (éruptive), փոխանցիկ, ժանր հիւանդութիւն մըն է որ կը ճարակի միմիայն այն երկիրներուն մէջ ուր առողջապահական կանոնները թերի կերպով կը գործադրուին և պատուաստը ընդհանրացած չէ :

Մինչեւ 18րդ դարու վերջերը երբ Ճէնըր (Jenner) պատուաստի կիրարկումը ներմուծեց. ծաղկախտը ահաւոր աղէա մըն էր: Կը կարծուի որ նոյն այդ դարու ընթացքին 40 միլիոն անձեր մեռան անկէ: Մեր օրերուն ալ, այն երկիրներուն մէջ ուր պատուաստը մուտ չէ գտած՝ ծաղկախտը աւերած և փճացուցած է ամբողջ վայրեր և ցեղեր: Ովկիանիոյ մէջ բնիկներուն մահերուն հարիւրին 70ը անոր կը վերագրուի: Հոն ուր պատուաստը պարտաւորիչ եղած է, հիւանդութիւնը երթալով հազուադէպ է և վախ չի պատճառեր. այդ տեղերուն մէջ անոր յաջորդած է իր մէկ թեթև տեսակը, սուտ ծաղկեց (varioloïde) որ պատուաստուած անձերու կը պատահի և շատ վտանգաւոր չէ:

Ծաղկախտին մանրէն չէ գտնուած դեռ: Վարակումը կ'ըլլայ մանրէաթոյնով (virus) որ կը գտնուի ծաղկախտի խաղաւարտներուն (rustules varioliques) պարունակած թարախին և խաղաւարտներուն յաջորդող կեղեւներուն մէջ: Այս մանրէաթոյնը շատ ցնդական է (volatile) և հիւանդը լըրջապատող մթնոլորտին մէջ դիւրաւ կը տարածուի, այնպէս որ ծաղկախտաւորի մը քով բնակելով մարդ կը վարակուի:

ԵՌ.Ք ՄԸ ԵՐԵՒԱՆ ԿՈՒԳԱՅ

10էն 12 օր տեւող թխսումի շրջանէ մը վերջ, հիւանդութիւնը յանկարծ կը ծագի և կը յայտնուի բարձր տենդով մը, թմրութիւնով, տագնապով, զառանցանքով, գըլխացաւերով և մէջքի սաստիկ ցաւերով։ Մարսողական գործարաններն ալ տագնապի մէջ են և լեզուն աղտոտ, չոր, ճեղքուած և սեւորակ կըրնայ ըլլալ։ Խուժումի այս շըրջանը շէն 4 օր կը տեւէ, Դէմքին, վիզին, կուրծքին և դաստակներուն վրայ կ'երեւայ եռք մը կամ կէտկիտուած կարմըրութիւն մը լուի խայթուածքներու պէս։ Զայն շօշափած ժամանակնիս մորթին տակ աւազի փոքր հատիկներու զգայնութիւնը կ'ունենանք։ Մորթին եռքին հետ միաժամանակ յառաջ կուգան բերանին, ըմբանին, լեզուին, քմքառագաստին, քիթին ծակերուն։ Հագագին և խոչափողին հուղաթաղանթներուն վրայ նմանօրինակ եռքեր։

Եռքը երեւալուն պէս տենդը աստիճանաբար կը քիչնայ և միւս ախտանիշերը մանաւանդ գլխու և սրբանոսկրի (sacrum) ցաւերը կ'անհետին։ Վեց օրէն վերջ եռքը շիտային^(*) (papulaire) կ'ըլլայ։ Քիչ ժամանակէն շիտերը բշտիկներու^(**) կը փոխուին յետոյ ցցուած խաղաւարտներու^(***)։ Այս վերջինները կարծր են, հաստատուած ենթամորթին մէջ, կարմիր խարիսխով մը շրջապատուած և իրենց կեղրոնը փոսմը ունին։ Քանի մը օր վերջ խաղաւարտները կը չորնան և կը վերածուին գեղնորակ կեղեւներու որոնք կամաց կամաց կը թափին սաստիկ քերուըտուք պատճառելով։ Եթէ թա-

(*) Շիտերը (papules) մորթին վրայ կարծր և չոր ուռեցքներ են,

(**) Բշտիկները (vésicules) մորթին վրայ այլազան մեծութեամբ թափանցիկ ուռեցքներ են և շիճուկ (sérosité) կը պարունակեն։

(***) Բշտիկները՝ երբ իրենց մէջ գտնուած շիճը թարախի փոխուի, անթափանց կ'ըլլան և խաղաւարտ անունը կ'առնեն (pustules),

լախոտումը վերնամորթին լրջօրէն փճանալուն պատճառ եղած է, բուժումէն վերջ յառաջ եկած սպիները ամբողջ կեանքի ընթացքին կը մնան :

Երբոր խաղաւարտները կը թարախոտին՝ տենդը նորէն մէջտեղ կ'ելնէ և յաճախ մեծ սաստկութիւն կը ստանայ : Կարգ մը պարագաներու մէջ խաղաւարտներուն պարունակած թարախը արեան կը խառնուի . նոյն ատեն չատ ծանր երեւոյթներ մէջտեղ կ'ելնեն , զառանցանք և մարմնի արագ տկարացում , հուզաթաղանթներուն և ներքին գործարաններուն մէջ արիւնահոսութիւններ : Ասիկա արիւնահոսական ծաղկախտն է (variole hémotragique, ֆրան վէկ+) , այլ անոռամբ սև ծաղիկը որ այնքան երկիւղալի է :

Կանխարգել դարձանումը արագօրէն պէտք է կազմակեր . պել : Այսինքն նախ և առաջ հիւանդը պէտք է արագ և լուրջ կերպով մեկուսացընել մինչեւ կեղեւներուն ամբողջովին իշնալը . պատուաստել կամ վերստին պատուաստել այն ամէն անձերը որոնք ծաղկախտաւորին հետ յարաբերութեան մէջ գտնուած են առաջին ախտանիշերուն երեւնալէն ի վեր և նոյնիսկ անկէ մինչեւ 3-4 օր առաջ . նաև հականեխել ճերմակեղէնը և այն առարկաները որոնց դպած է հիւանդը : Եթէ կարելի է , իբր հիւանդապահ պէտք է ընտրել դեռ նոր պատուաստուած կամ արդէն ծաղկախտը անցուցած անձ մը :

Ախտաբոյժ դարձանը ախտանիշներուն համեմատ պիտի կարգադրուի , այսինքն տենդը իջեցընելու համար զով լոգանքներ (32⁰) , կամ եթէ լոգարան չկայ , զով պատաժումներ , գաղջ սպնդումներ , զով գրեխներ . զառանցանքի պարագային գլխուն վրայ սառի փամփուշտի կիրարկում , և հեղուկ սնունդ՝ ինչպէս ամէն տենդ ունեցողի կը տրուի . սիրալ խթանելու համար իւիլ բանքրէի ներարկումներ , բերանի և ըմբանի՝ ջուրով լուացումներ (տե՛ս Խոյլականց , էջ 65) :

Քերուըտուքը և թարախոտումը պակսեցընելու համար գերազանց են 10% իւիլ գէնիֆէ կամ հետեւեալ բաղադրութիւնը ունեցող փոշի մը . ասիս սալիսիլիֆ 10 բաժին , դալի

45 բաժին, և օսլայ (amidon, նէշանիս) 45 բաժին։ Կազմուող կեղեւները, մանաւանդ երեսին վրայինները պէտք չէ քերել չունենալու համար յետոյ դէմքը խաթարող սպիներ։

Պատուաստը միայն երրորդ շաբաթէն յետոյ կ'ախտազերծէ և, վարակումէ խուսափելու համար, պէտք է, ծաղկախտի ատեն ամէն մարդ պատուաստուի, կամ եթէ անցեալին մէջ պատուաստուած է՝ պէտք է դարձեալ պատուաստուի։

Ծաղկախտին մանրէաթոյնը շատ դիմացկուն ըլլալուն, հիւանդին հետ յարաբերութիւն ունեցած ամէն առարկայ կրակով կամ եռացումով հականեխելու է։

Խ Ո Ե Լ Ա. Կ Ա Վ Ն Զ

(Les oreillons, ourles, fièvre ourlienne, բաղա բուլանի)

Խոյլականջը մանրէական հիւանդութիւն մըն է որ կը տեղաւորուի ականջին առջեւը և վարօք գտնուող լորձնային գեղձերուն վրայ (ունկնագեղձեր, glandes parotides). ան եռացական տենդերուն(*) նման բոլոր մարմինը կը հիւանդացընէ։ Անոնց նման փոխանցիկ է և համաճարակ յառաջ կը քերէ։ Խուժումի շրջանին, որ և է ախտանիշի երեւնալէն առաջ ամենէն շատ փոխանցիկ է։ բայց կը ընայ նաև փոխանցիկ ապաքինման շրջանին։ այս պատճառաւ հիւանդը պէտք է մեկուսացընել 15 օրի չափ, ուրիշ հիւանդութեանց մասին բացարուած հականեխական կանխազգուշութիւնները ձեռք առնելով։

Հիւանդութեան ախտանիշերն են՝ բաւական սաստիկ տենդ, քունքերուն և վարի կզակին անկեան միջեւ գըտնուող մասերուն ուռենալը և ցաւիլը որ կը տեւեն 7—8 օրեր։

[*] Եռացական տենդեր (fièvres éruptives) լսելով պէտք է հասկընանք կարմրախտը, տորնոուկը, հարսանիթը, ծաղկախտը, ջրածաղիկը (varicelle, սու չիչչիկ) և կորեկանման քրտնատենդը (La suète miliaire, բարդ հիւանդան)։

Երիտասարդներուն և չափահասներուն մօտ, ուրիշ գեղձերու, մասնաւորաբար ամորձիներուն բորբոքումը յաճախառդէպ բարդութիւն մըն է։ Հատ բազմաթիւ վիճակագրութեանց խոյլականջի դէպքերուն 100ին 10—25ին մէջ ամորձիները կը վարակուին, և որովհետեւ այս դէպքերուն գրեթէ կէսին մէջ ամորձիները շատ նիհարնալով կ'այլասերին, լաւ դարձանի մը անհրաժեշտութիւնը հասկընալի կ'ըլլայ։ Փոքր տղայոց մէջ, ամենէն յաճախադէպ բարդութիւններն են մորթին վրայ եռքեր, վիզին գեղձերուն ուռեցքը և ականջի ցաւեր։ Այս հիւանդութիւնը մեծ քաղաքներու մէջ տեղանարակ, ձեւին տակ գարնան ու ձմրան մէջ աւելի շատ կը պատահի։

Դ. Ա. Բ Մ Ա. Ն

Հետեւեալ դարմանումը պէտք է գործադրել ։ անկողինի մէջ հանգիստ տենդը իջեցնելու համար մաքրողական, զով պատատում, սպնդումներ ։ բորբոքած մասին վրայ գրեթէ անդադար սառ կամ զօնքրեսներ ։ ցաւերը և ուռեցքը պակսեցնելու համար երբեմն երբեմն այս զօնքրեսներուն տեղ կիրարկել տածեր և յօտանօմ աւելցուած ծեփելիքներ (catarplasme laudanisé) ։ բերանը հականեխել, այսինքն լուալ և սոսորդել հետեւեալ դեղերով։ 1/1000 օ վիճիֆէ, 1/2000 օ թիմօլէ, 1 լիդր եռացած ջուրին մէջ 2—4 ապուրի դգալ լապարագի լուծոյթ (solution labarraque), ասիս պօրիֆ, կամ նոյնիսկ քիչ մը լեմոնի ջուր։ Քիթին և ըմբանի կամարին հականեխումին համար պէտք է հիւանդը կռնակի վրայ պառկեցընելով կաթիլ կաթիլ անոր ոռւնգերուն մէջ մտցընել իւիլ կօմէնօլէ (10%)։ կամ կօֆալիբդոն աւելցուած իւզ (2%)։ Սնունդը պէտք է հեղուկ ըլլայ։

Հիւանդութեան մանրէն թէւ տակաւին գտնուած չէ, բայց խոհեմութիւն է ապաքինման առաջին օրէն սկսելով երկու շաբաթ ևս հիւանդը մեկուսացընել։

Պատերազմէն ի վեր կատարուած փորձերը ցոյց կուտան

թէ ամորձիներու բորբոքումը (ամորձատապ, orchite, իսայական էլեկտրոնի) արգիլելու համար, խոյլականջի առաջին ախտանիշները երեւցածին պէս (հիւանդը ամորձիքի ցաւեր ունենայ կամ ոչ) վերոյիշեալ հասարակ դարմանէն զատ, կողին մորթին տակ 20 խորանարդ սանդիքմեթր կեղծմաշկարոյժ շիճադեղի (sérum antidiiphitérique) ներարկում մը պէտք է ընել: Ամորձատապի պարագային, պէտք է երկու սրունքներուն մէջտեղը սրբանին և ամօթոյքին միջեւ եղած տեղւոյն (prérimée) դէմ սահեցնել բարձ մը, բորբոքած ամորձիները վեր բռնելու համար և լուսանում աւելցուած ծեփելիքներ և տածեր կիրարելու է: Մաքրողականները յանձնարարելի են:

ՄԱՆԿԱԿԱՆ ԱՆԴԱՄԱԼՈՒԺՈՒԹԻՒՆ

Սուր մանկական անդամալուժութիւնը (Paralysie infantile aiguë) յառաջ բերող մանրէն մանրադէտով չերեւիր: Ան ողնայարային հիւանդութիւն մըն է, երկիւղալի՝ այն թունաւորիչ արդիւնքներուն պատճառով զորս յառաջ կը բերէ խումբ մը դնդերներու ջիղերուն վրայ. մասնաւորաբար բազուկներու և սրունքներու դնդերներու ջիղերն են որ կը վնասուին: (Տես պատկերը): Ան երբեմն ճըշմարիտ համաճարակի մը ընթացքը կ'առնէ և իր ճամբուն վրայ սարսափի կը ձըգէ ոչ այնքան իր ցանած մահերուն որքան թողած հաշմանդամութեանց պատճառաւ:



Դոմերու ճանձերը կը ընան փոխանցել հիւանդութիւնը, բայց մանաւանդ քիթին և բերանին հոսումներով է որ ան կը տարածուի:

Տղան պէտք է իսկոյն մեկուսացընել և լաւ մը հականեխելու է անոր բոլոր թաշկինակները և ինչ որ իր հոսումներով կը ընայ աղտոտած ըլլալ: Երբ դարման, ողնայարին պէտք է դնել սառի փամփուշտներ, խոտորեցուցիչ տածեր (fomentation révulsive) մանանեխով գօնբրկւներ, սրուակներ և ուրիշ որ և է դարման որ ողնածուծը արիւնախոնումէ աղատելու համար, արիւնը դէպի մորթը քաշէ:

Երբ վարակումի վտանգը անցած է, այսինքն 1—2 շաբաթ վերջ, դնդերներուն վիճակը յարատեւութեամբ դարմանելու աշխատելու է աղի լոգանքներով, թեթև մասաժներով և ելեքտրականութեամբ:



ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ ԶՈՐՍ ԿԱՐԵԼԻ Է ԿԱՆԽԱՐԳԻԼԵԼ

ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ ՈՐ
ՓՈԽԵԱՆՑՈՒՆ ԶԱՐՁԱՆ
ՄԻՋՈՑՆԵՐՈՒ

Բերանի եւ քի- րի հոսումնե- րով	<table border="0"> <tr><td>Աղդախտ կամ դմախտ</td></tr> <tr><td>Հարբուխներ</td></tr> <tr><td>Կապոյտ հաղ</td></tr> <tr><td>Կարմրախտ</td></tr> <tr><td>Հարսանիթ</td></tr> <tr><td>Թոքատապ</td></tr> <tr><td>Թոքախտ</td></tr> <tr><td>Կեղծմաշկ</td></tr> <tr><td>Խոյլականջ</td></tr> <tr><td>Փողացաւեր</td></tr> <tr><td>Մհնէնժիդ</td></tr> <tr><td>Մանկական անդամալուծութիւն</td></tr> </table>	Աղդախտ կամ դմախտ	Հարբուխներ	Կապոյտ հաղ	Կարմրախտ	Հարսանիթ	Թոքատապ	Թոքախտ	Կեղծմաշկ	Խոյլականջ	Փողացաւեր	Մհնէնժիդ	Մանկական անդամալուծութիւն
Աղդախտ կամ դմախտ													
Հարբուխներ													
Կապոյտ հաղ													
Կարմրախտ													
Հարսանիթ													
Թոքատապ													
Թոքախտ													
Կեղծմաշկ													
Խոյլականջ													
Փողացաւեր													
Մհնէնժիդ													
Մանկական անդամալուծութիւն													
Կղկղանքով	<table border="0"> <tr><td>Ժանտատենդ</td></tr> <tr><td>Թանչ</td></tr> <tr><td>Աղիքի որդեր</td></tr> </table>	Ժանտատենդ	Թանչ	Աղիքի որդեր									
Ժանտատենդ													
Թանչ													
Աղիքի որդեր													
Մորքի միջո- ցով	<table border="0"> <tr><td>Քոս</td></tr> <tr><td>Ոչիւ</td></tr> <tr><td>Գոնջ</td></tr> <tr><td>Ծաղիկ</td></tr> <tr><td>Ջրածաղիկ</td></tr> </table>	Քոս	Ոչիւ	Գոնջ	Ծաղիկ	Ջրածաղիկ							
Քոս													
Ոչիւ													
Գոնջ													
Ծաղիկ													
Ջրածաղիկ													
Անբարոյակա- նութեան հե- տեանօք	<table border="0"> <tr><td>Ֆրանկախտ</td></tr> <tr><td>Ջերմամիզութիւն</td></tr> <tr><td>Չարկեղ</td></tr> </table>	Ֆրանկախտ	Ջերմամիզութիւն	Չարկեղ									
Ֆրանկախտ													
Ջերմամիզութիւն													
Չարկեղ													
Միջատներու միջոցով	<table border="0"> <tr><td>Ճահճատենդ</td></tr> <tr><td>Դեղին տենդ</td></tr> <tr><td>Ժանտատենդ</td></tr> <tr><td>Ժանտախտ</td></tr> </table>	Ճահճատենդ	Դեղին տենդ	Ժանտատենդ	Ժանտախտ								
Ճահճատենդ													
Դեղին տենդ													
Ժանտատենդ													
Ժանտախտ													
Կենդանինե- րու միջոցով	<table border="0"> <tr><td>Կատաղութիւն</td></tr> <tr><td>Դինիա</td></tr> <tr><td>Չարակախտ</td></tr> <tr><td>Թելորդնախտ</td></tr> <tr><td>Թունաւոր խայթուածք</td></tr> </table>	Կատաղութիւն	Դինիա	Չարակախտ	Թելորդնախտ	Թունաւոր խայթուածք							
Կատաղութիւն													
Դինիա													
Չարակախտ													
Թելորդնախտ													
Թունաւոր խայթուածք													
ԶՓՈԽԱՆՑՈՒԹԻՈՂ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ	<table border="0"> <tr><td>Թունաւորում</td></tr> <tr><td>Արկածներ</td></tr> <tr><td>Սոտամոքսի, լեարդի, աղիքներու հիւանդութիւններ</td></tr> <tr><td>Ալքոլամոլութիւն, ծխամոլու- թիւն, մօրֆինամոլութ, և ն:</td></tr> </table>	Թունաւորում	Արկածներ	Սոտամոքսի, լեարդի, աղիքներու հիւանդութիւններ	Ալքոլամոլութիւն, ծխամոլու- թիւն, մօրֆինամոլութ, և ն:								
Թունաւորում													
Արկածներ													
Սոտամոքսի, լեարդի, աղիքներու հիւանդութիւններ													
Ալքոլամոլութիւն, ծխամոլու- թիւն, մօրֆինամոլութ, և ն:													



Մարդը ծաղիկներուն ամենալսվուկն է

Ի՞ՆՉՈՒՍ ԿԱՆԽԱՐԳԻԼԵԼ ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Մանրէներու յարձակմանց դիմադրելու համար, լաւ արիւն պէտք է: Արիւնը միւս բոլոր գործարաններուն և հիւնկէններուն նման: մարմինին մէջ մտցուած նիւթերով շինուած է: Լաւ արիւն ունենալու համար երեք բաներ պէտք են: լաւ սնունդ, լաւ ջուր և լաւ օդ: Մարզանքը, քունը և հանգիստն ալ իրենց ազդեցութիւնը ունին, բայց առողջութեան գլխաւոր ազդակը սնունդն է:

Անկարելի է աղէկ արիւն ունենալ գէշ սնունդներով: Մարդկային մարմինը, պայմաններուն յարմարելու հիանալի ուժով մը օժտուած է, բայց ան՝ գէշ տեսակ սնունդները մաքուր և հարուստ արեան փոխելու գաղտնի հնարք մը չունի: Մարսողական գործարանը իր սնունդները չի պատրաստեր. ան իրեն տրուած սնունդներէն, կարելիութեան սահմանին մէջ, ամենաշատ օգուտը միայն կը նայ: Քաղել: Կարգ մը սնունդներ արդէն ինքնին ստորին են. ուրիշներ որ լաւ տեսակէ էին: աղէկ չծամուելով, խարդախուելով, խնամքի պակասով, աւրուելով, գէշ պատրաստուելով և ուրիշ պատճառներով միջակ կը դառնան:

Աշխարհի սկիզբէն, Արարիչին կողմէ մարդուն տրուած կերականոնը կը բաղկանար արմտիքէ, պառուղէ և բանջարեղէնէ: Այս սնունդները մարմինին ուժերը պահելու համար անհրաժեշտ բոլոր սնուցիչ տարրերը կը պարունակեն և իրենց


բնական վիճակին մէջ անարատ և առողջարար են։ Անոնք այնքան տեսակներ ունին որ բոլոր կլիմաներու, եղանակներու, խառնուածքներու, զբաղումներու պահանջները կը գոհացընեն։ Բոլոր մարդոց ճաշակները անոնցմով կը ըստարեալ գոհացում գտնել։ Ողջամտութիւնը կը պահանջէ որ ամէն մարդ, սննդառութեան մասին առողջարար սնունդներու ցանկի մը մէջէն ընտրէ զանոնք որ իրեն կը յարմարին, քանի որ ընդունուած է թէ ամէն մարդիկ ճիշդ նոյն կերպով չեն կը ըստար սնանիլ։

ՊԱՐՁ ԿԵՐԱԿՈՒՐՆԵՐ


Խօհագործելու ամենալաւ եղանակը, ամենապարզն է։ Բարդ խառնուրդները, իւղոտ կամ շատ համեմուած կերակուրները և ճոխ կարկանդակները ոչ ոքի օգտակար են։ Ողջամտութիւնը կը պահանջէ, ընդհանրապէս կերակուրի տեսակներու մեծ այլազանութիւն մը բայց իւրաքանչիւր ճաշի փոքր պէսպիսութիւն մը։ Բոլոր սնուցիչ տարրերը պէտք է գտնուին մեր կերածներուն մէջ, եթէ ոչ՝ առողջութիւնը կը վեասուի։ Յարմար համեմատութեամբ բոլոր տարրերը պարունակող սնունդ մը, առողջարար և համով պատրաստուած և պատշաճօրէն ծամուած, ի հարկէ առողջութիւնը պահելու կը բաւէ։ Առողջապահութեան բոլոր միւս կանոններուն պահպանութիւնը չի կը ըստար բանաւոր սննդականոնի մը պակասը լրացընել։

Ա.Ս.Տ.Ր.Ն.Ս.Լ. ՍՆՈՒԿԴԱՆԵՐ

Արմաթքները, ցորչափ կը պահեն իրենց սննդատու բոլոր յատկութիւնները, որ և է ձեւի տակ ուտուելով մեծ արժէք մը ունին։ Այդ պարագային անոնք կատարեալ սնունդներ են։ Բայց բազմաթիւ պատրաստուած արտադրութիւններ (փայլուն բրինձ, բարակ ընտիր ալիւր և անով շինուած հացը) հատիկին սննդարար շատ մը տարրերը կորսնցուցած են, և այլևս միայն օսլայ կը պարունակեն։



Մեկնելու անապարանքը . . .



Հասնելու անապարանքը . . .

20րդ դարու տեղագին կեանքը մարմինին կենսական
տոկութուրինը կը պակսեցընէ

Նորագոյն հետազօտութիւններ՝ ցոյց տուած են որ վի-
դամին կոչուած կարգ մը տարրեր առատօրէն կը գըտ-
նուին թեփին և հացահատիկներուն կեղեւին, թարմ պը-
տուղներուն, թարմ կաթին, հաւկիթի դեղնուցին և թարմ
բանջարեղիններուն մէջ։ Բայց այս վիդամինները մասնա-
կի կերպով կ'ոչնչանան եփուելով կամ չորնալով։ գի-
տենք որ վիդամին չպարունակող սննդականոն մը լըն-
դագարութիւն (scorbut, հո-բուրդը), անդամագոսութիւն
(bérithérit) և բիլակրա (pellagre) անուն հիւանդութիւնները
յառաջ կը բերէ։ Սննդառութեան ուրիշ ծանր խանգարում-
ներ ալ կը բնանան յառաջ գալ որմէ կ'եզրակացուի թէ առողջ
ըլլալու և լաւ սնանելու համար պէտք է մաս մը հում բեր-
քեր ալ ուտել։


Ա. Ա. Թ. Ը.

Կաթը սքանչելի սննդ մըն է պայմանաւ որ կթուած
ըլլայ առողջ կովերէ և լաւ պայմաններու մէջ պահպանուի։
Տղաքը մանաւանդ իրենց աճումի տարիններուն անոր պէտք
ունին։ Բայց ան՝ օդին անմաքրութիւններուն հետ շփման
մէջ գտնուելով, շուտով կը վարակուի և քիչ ատենէն կը
դառնայ նպաստաւոր միջավայր մը ժանտատենդի, փորհա-
րութեան, և քոլերիկի (cholérine) նման հիւանդութեանց
ախտաբեր սերմերուն բազմացումին, հիւանդութիւններ-
որոնք ամառը այնքան աւելիներ կը գործեն ծծկեր մանուկ-
ներուն մէջ։ Կաթը պէտք է զով պահուի, ծածկուած և
ճանճերէ պաշտպանուած, վասնզի այս միջատները մանրէ-
ներուն ամենավտանգաւոր փոխադրիչներն են և զանոնք կը
դնեն մեր սնունդներուն վրայ։ Եթէ կաթը փոքր տղայոց
համար է, պէտք է զայն պահել սառի մէջ, մառանի մը
մէջ կամ կախել հորի մէջ։


Թարմ պանիրները, բայպօր (տեսակ մը մածուն), բըրի
սիլիս (սերով պանիր), դով գրէշ աղէկ սնունդներ են. եթէ
խնամով և լաւ կաթով պատրաստուած ըլլան առողջարար,

Հակառողջապահական

Առողջապահական



դիւրամարս և բաղդատարար աժան են. բայց միւս պանիր-ներուն մեծագոյն մասը այսպէս չէ :



Նաև վշան-
գաւոր կենդա-
նիներ կան երկ-
րիս վրայ, բայց
առիւծներն ու
վագրերը, գայ-
լերն ու արջերը

աննշան կը մնան երբ բաղդատուին հասարակ ձանձերուն հետ:
Երե անոնք իրենց հազարաւորները կ'սպաննեն, տունի հասարակ
ձանձը իր հարիւր հազարաւորները կ'սպաննեն։ Պայմանագիր՝ անոր
դէմ ի զին ամեն զոհողութեանց :


Սերը կենդանական իւղերուն ամենալաւն է։ Գալով կա-
րագին, պէտք է որ թարմ ըլլայ, այլապէս շատ յանձնարա-
բելի չէ։

ՏԱՐՍՈՒՆ. ԶԱՐՍ. ԶԱՐ. ԳՈՐԾԱԾՈՒԹՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակ շաքարը խտացած սնունդ մըն է։ Մարմինը
մաս մը շաքարի պէտք ունի բայց շատեր կը չափազանցեն
անոր գործածութիւնը։ Մարսողութեան ընթացքին, օսլան
շաքարի կը վերածուի և կանոնաւոր սննդականն մը մար-
մինին կը հայթայթէ բոլոր անհրաժեշտ շաքարը։ Եթէ ասոր
վրայ աւելցընենք շաքարահատերու, օշարակի, անուշի,
կարկանդակի և այլ ձեւի տակ առնուած շաքարի քանակու-
թիւնը, չափազանցութեան վտանգին կ'ենթարկուինք։

Հասարակ շաքարը մարմինին մէջ խիստ շուտով. կը խմո-
րի. արդ եթէ ստամոքսին մէջ ներմուծուած անոր քանա-
կութիւնը չափազանց ըլլայ, շուտով թթուութիւն, ստա-
մոքսի հարբուխ և այս կարգի ուրիշ խանգարումներ յառաջ
կը բերէ։ Պէտք է նկատի առնել նաև որ այս չափազանցու-

ՃԱՆՃԵՐՈՒՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄՍՐ



1. Այն սեռունդները եւ այն ամեն
նիւրերը՝ որոնց վրայ ճանճերը կը նըս-
տի՞ ծածկել կամ անոնցմէ հեռացընել:

2. Անոնց ներս գալի արզիթղու
համար պատուհաններուն նուրբ հիս-
ուածով թել կամ կապոյց մարմաշ
դեկ քիւլպէնս): Ճանճերը կապոյց
գոյնը չեն սիրեր:

3. Լաւ օդաւորել: Անոնի օդի հո-
սակներուն յեն կըրնաւ հանդուժել:

4. Տուններէն հեռացընել աղրի դե-
ղերը եւ աղտեղուրիւնները. զանոնի
կիրով ծածկել կամ կրաշել. կամ ա-
ւելի շաւ անոնց խառնել փոշի ան-
զուս պառախ (Յ խորանարդ մեր
աղրի համար 1 ժիլո): «Պոռախոր բր-
րուր սպաննող շաւագոյն դեղն է:


5. Զանոնի բակարդներով, մաս-
սաւոր բուղբերով կամ պնակներու մէջ
8-ին 10 բաժին չուր խառնուած մօր-
մօրի լուծոյրներով դնացընել. (այս
լուծոյրը պիտի և 48 ժամը անգամ մը
փոխնէլ):

Ճանճերը մանրէական հիւանդութեանց, մանաւանդ թո-
քախտին, ժանտատենդին և քոլերիկին, քիչ հեռաւորութեան
վրայ՝ տարածումին յաճախակի ազդակներ են. Անոնք դիւրաւ
կ'աղտոտեն իրենց պատիճը և ոտքերը խուխերու և կղկղանքնե-
րու մէջ, և այսպէս այդ տեղերէն մանրէները հաւաքելով կա-
թին, հացին, ջուրին և ուտելիքներուն վրայ կը փոխադրեն:

թիւնը լեարդը և երիկամունքը կը կեղտոտէ զամասկէ տեսական խանգարումներ յառաջ կը ընան գալ այս գործարաններուն մէջ։ Պէտք է մանաւանդ զգուշանալ կաթ պարունակող կերակուրի մը մէջ չատ չաքար դնելէ։ Նմանապէս եթէ ճաշի մը ընթացքին կաթնեղէն ուտենք, նոյն ատեն չատ չաքար ալ ուտելու չենք։

Պ Տ Ո Ւ Գ Ն Ե Բ Ը

Զրոտ կամ մսոտ պտուղները կը պարունակեն թթուներ և անգործարանական աղել որոնք մարմինին համար անհրաժեշտ են, ինչ որ ցոյց կուտայ թէ պտուղները պէտք է մեր ամենօրեայ ճաշացուցակին մաս կազմեն։ Շատ թթու պտուղ-



ները կարգ մը ստամոքսներու չեն յարմարիր, անոնց համար աւելի անուշ պտուղները նախամեծար են։ Տկար մարսողութիւն ունեցող անձերը չեն կրնար նոյն ճաշին թէ պտուղ և թէ բանջարեղէն ուտել։ Հաւանաբար այդ է պատճառը որ անոնք կը կարծեն թէ պտուղները չեն կը ընար մարսել։

Կեղեւաւոր պտուղները [ընկոյզ, կաղին, նուշ, գետնապիստակ (arachide, ամերիկան ֆլուորել) են.] սնունդներ են և այս պատճառաւ երկու ճաշերու միջեւ պէտք չէ ուտել զանոնք։ Կարգ մը անձեր չեն կը ընար դիւրաւ մարսել այս

պառւղները, որովհետեւ այս կանոնը չեն գործադրեր և լաւ ալ չեն ծամեր զանոնք։ Անոնք շատ իւղ և շատ բրոդէին (protéine) պարունակելով կը գործածուին կարկանդակներու և սննդարար կերակուրներու պատրաստութեան մէջ. բայց միայն չափաւոր կերպով պէտք է գործածել զանոնք, որովհետեւ հակառակ պարագային յօդացաւութիւն (rhumatism) յառաջ կը բերեն։ Դետանապիստակը ընդաբերի մը պառւղն ըլլալուն համար պէտք է զայն եփել և այնպէս ուտել։ Կարելի է զայն խաչել կամ փուռէ անցընել, բայց այս վերջին պարագային պէտք է հսկել որպէսզի չխորովուի, այլապէս դժուարամարս կ'ըլլայ։

Մ Ի Ս

Ընդհանրապէս սխալ գաղափար մը ունինք միսին, իբր սնունդ, արժէքին մասին և սխալմամբ զայն անհրաժեշտ կը կարծենք։ Հեղինակաւոր բժիշկներ առանց այլեւայլի կը յայտարարեն որ միսը կեանքին համար էական սնունդ մը չէ, թէեւ բազմաթիւ անձեր զայն իրենց սնունդի գլխաւոր առարկան կ'ընեն։ Միսին մասին մեր լաւագոյն ըսելիքը սա է որ ան երկրորդական սնունդ մըն է և թէ իբր այդ սնունդի գերազանց տարր մը չէ։ Կենդանին կերածովն է որ իր միսը կը կազմէ և անոր վրայ չի կըլնար աւելցընել սննդատու տարրեր որ իր կերին մէջ չեն գտնուիր։ Երբ կենդանիի մը միսը կ'ուտենք, ստացած կ'ըլլանք ինչ որ կենդանին չէ սպառած կենսական ուժի և զօրութեան ձեւին տակ, այսինքն՝ իր հիւսկէնները իրենց աղտեղութիւններով և անմաքրութիւններով։ Այս անմաքրութիւնները (բորակածնային աղտեղութիւններ, déchets azotés, բնածխական թթու) կը նան խարուսիկ խթանում մը յառաջ բերել, բայց կեանքը պահպանելու անյարմար են։

Բնականոն վիճակի մէջ, մեր գործարանները բաւական զբաղած են դուրս հանելու համար մարմնոյն սովորական պատեղութիւնները, այսինքն դնդերներուն աշխատանքով այրած մեր հիւսուածքներուն աղտոտ աւելցու քնները։ Երբ

միսը կը մտնէ ճաշացուցակին մէջ, մարմինը, իր իսկ աղա-
տոտութիւններէն զատ, ստիպուած է դուրս հանել նաեւ
մսեղէն սնունդին աղտոտութիւնները և գործարաններուն
այս չափազանց աշխատութիւնը առողջութեան վնասակար
է: Ասկէ զատ սա իրողութիւնն ալ կայ որ սպառումի յատ-
կացեալ կենդանիներուն շատերը ինքնին հիւանդ են, ինչ որ
սպառողներուն համար վտանգը կ'աւելցընէ: Մեր նկարագո-
րած հիւանդութիւններէն մի քանիներ—զոր օրինակ երիկամ-
նատապը—կըրնան նկատուիլ յաճախ իրը մսեղէն սնունդէն
յառաջ եկած հիւանդութիւններ:

Հինէն ընդունուած գաղափարներու հակառակ, միսը
հեռու է կատարեալ սնունդ մը ըլլալէ. ան միայն բրոյէիի
նիւթեր և ճարպ կը պարունակէ, զորս մարմինը փոքր քա-
նակութեամբ միայն կ'օգտագործէ (օրը 35–45 կրամ սպի-
տակերպներ, ալբոմիոօծե): Միմիայն բոյսերն են որ կըրնան
մեզի հայթայթել օսլան և շաքարը որոնք պէտք է որ մեր
սննդական տարրերուն 9/10 բաժինը կազմն: Ուրեմն մսեղէն
սնունդը մէկ կողմէն մեր գործարանները բրոյէինի շատու-
թեամբ չափազանց աշխացընելու և միւս կողմէ բնածխա-
յին նիւթերու նուազութեամբ զանսնք անօթի ձգելու վտան-
գին կ'ենթարկէ: Զիւրացուած սպիտակերպները վնասակար
կը դառնան. անոնք դիւրաւ կը տարբաղադրուին և յառաջ կը
բերեն երկիւղալի դիաթոյներ (քուայն) և մարմինին մէջ կը
ստեղծեն գրգռութեան վիճակ մը, ինչ որ կը տկարացընէ կեն-
սական դիմադրական ոյժը և հիւանդութեան կը նպաստէ:

Ընդունուած է որ խոզին միսը վատառողջ սնունդ մըն
է: Ս. Դիրքը զայն կ'արգիլէ իբր «անմաքուր» ուտելիք (Տե՛ս
Բ. օրինաց Ժ. Դ. 8 և Եսայ. ԿԶ. 17) և այս արգելքը ան-
տարակոյս առողջապահութեան տեսակէտով դրուած է: Խոզը
իր սննդառութեան սովորութիւններով կը դասուի աղտոտ
կենդանիներու շարքին մէջ և իր միսը երբեք առողջարար
չի կըրնար նկատուիլ: Ան ծանր և դժուարամարս է:

Այն ձուկերը, թուլամորթները^(*) և խեցեմորթները^(**)

(*) Այսինքն ոստրէն (սորիտէս), ուլականջը (մէտէս) ևն..

(**) Այսինքն խեչափառը (լաղանչող), խեցգետինը (սորահէս) ևն..

որոնք կոյուղիներու մօտ կը բնակին վատառողջ են։ Պէտք է նկատի առնել որ ձուկը դիւրաւ կ'աւրուի և երբ իրեն բռնուած տեղէն բաւական հեռու տեղ մը ծախու հանուած է և եթէ փոխադրութեան ատեն գէշ պայմաններով պաղեցուած է, անոր գործածութիւնը, մանաւանդ ամառ, անվստահելի է և երբեմն իրապէս վտանգաւոր։

ՈՂԵԼԻՑ ԸՄՊԵԼԻՆԵՐԸ

Ոգելից ըմպելիները մեր սովորութեանց մէջ ա'յնպիսի գեր մը կը խաղան, որ կը թուի թէ մարդ առանց անոնց չի կը ընար ապրիլ։ Անկէ կը խմեն տաքնալու և զովանալու համար, կը խմեն երբ զուարթ են կամ տխուր, կը խմեն երբ բարեկամ մը կը մեկնի կամ կը հասնի. կը խմեն տօնի մը, ծնունդի կամ թաղումի առթիւ. վաճառականը, արհեստաւորը իրենց գործերը կը կարգադրեն բաժակ ի ձեռին. գործաւորը առտուն կանուխ կը խմէ «որդը սպաննելու համար» մինչդեռ ինքզինքն է որ կը սպաննէ, Քաղքենին ինքզինքը անպատուուած կը զգայ, երբ հիւրընկալէ բարեկամներ և անոնց չխմցընէ։ Մեր երկիրներուն մէջ սպառող ոգելից ըմպելիներու քանակը աներեւակայելի է։

Եւ ինչո՞ւ կը խմեն։ Որովհետեւ ըստ իրենց, գինին կը զօրացընէ և չըկայ այնքան լաւ ոյժ տուող ուրիշ բան մը, որովհետեւ ան աշխատաւորին բարեկամն է. որ զինքը կը զուարթացընէ և կը սրտապնդէ։ Ահա՝ այն փաստերը որոնց ամէն օր յառաջ բերուիլը կը լսենք։

Արդեօֆ ալիովը սնո՞ւնդ մըն է. — Սնունդը նիւթ մըն է, որ մարսողական անցքերուն մէջ զանազան փոփոխութիւններ կրելէ վերջ, մեր հիւրկէններէն կ'իւրացուի և հոն տաքութիւն և զօրութիւն յառաջ կը բերէ։ Արդ, ալքոլը մեր հիւրկէններուն բաղկացուցիչ տարրերը չի պարունակեր։ Թէեւ 50% բնածուխ, այսինքն այրելի նիւթ ունի, բայց այս վերջինը մարմնոյն մէջ բնախօսական այրումի չենթարկուելով ալքոլը իրը սնունդ չի կրնար օգտագործուիլ, և ինչպէս որ

կը մտնէ մարմինին մէջ այնպէս ալ դուրս կ'ելնէ : Գարեգուրին, խնձօղիին և գինիին սնուցիչ կարողութիւնը գրեթէ ոչինչ է : «Մէկ խորանարդ սանթիմեթր պանիր, կ'ըսէ վալէ, մէկ լիտր գարեջուրէն աւելի սննդարար է» : 200 կրամ հացը աւելի կը կազդուրէ քան 3-4 լիտր ամենալաւ գարեջուրը կամ ամենալաւ զինին : Ուրեմն չարժեր այս ժողովրդական ըմպելիներուն սննդատու արժէքը հաշուի առանել, երբ մտածենք թէ, անոնցմէ այնքան քիչ քանակութեամբ օգտակար նիւթ ստանալու համար ստիպուած ենք ըմպելիներուն հետ սպառել ալքոլի, այսինքն վտանգաւոր նիւթի ահագին քանակութիւն մը . մինչդեռ ջերմութիւն յառաջ բերող սնունդները (օսլայ, շաքար և իւղ) բորակածինին (azote) մարմինէն դուրս հանուիլը կը պակսեցընեն, ալքոլը զայն կ'աւելցընէ և նախանիւթին^(*) (protoplasma) վերաշինութեան մէջ որ և է դեր չունի . ընդհակառակը ան կը սպաննէ ապրող նիւթը . ուրեմն ան սնունդ մը չէ, հապաթոյն մը : Ան ոչ միայն ակարացած մարմին մը չի զօրացըներ, հապա աւելի կը տկարացընէ և զայն ամէն տեսակ հիւանդութեանց կը կանխատրամադրէ : Ուրեմն ան «կազդութիչ սնունդ մը» չէ, այլ կործանարար տարր մը :

ՇԼԳՈՒԲ ԶԼԱՅԻՆ ԿԵԴՐՈՆՆԵՐԻՑ ԿԱՆԴԱՄԱԼՈՒԾԵ

Ոգելից ըմպելիներու տուածը ոչ թէ ոյժ, այլ խարկանք մըն է, անցաւոր գրգռում մը . այս գրգռութիւնն ալ երեւութական է, Թոյնին ներկայութիւնը խարազանի հարուած մը, սաստիկ ցնցում մը յառաջ կը բերէ կազմուածքին մէջ . ուստի բոլոր կենսական գործարանները զայն ի բացվանելու համար գործի կը սկսին . սիրտը ուժգին կը բարա-

(*) Մեր մարմոյն հիւսկէնները կազմուած են բջիջ (cellule) կոչուած մանրադիտական մասնիկներէ . առ հասարակ բջիջ մը կը բագկանայ երեք մասերէ 1. Բջջական թաղանթէն . 2. Նախանիւթէն և 3. Կորիզէն :

խէ , բազկազարկը կ'արագանայ , դէմքը կը գունաւորի . բայց այս ամէնը մարդկային մեքենային կանոնաւորիչները եղող ջղային կեդրոններուն անդամալոյծ վիճակին արդիւնքն է : Ալքօլը կ'անդամալուծէ ջղային դրութիւնը ճիշդ զլորօֆօրմին և երերին պէս , որոնց բազադրութեան մէջ գոյութիւն ունի արդէն . ճիշդ անոնց ազդեցութիւնը կ'ընէ , սա տարբերութեամբ որ աւելի տկար է : «Զղային կեդրոնները անդամալոյծ ըլլալուն պէս . ի՞նչ կը պատահի , կը հարցընէ Տօքդ . Լըկրէն . ինչ որ կը պատահի երբ մեծ արագութեամբ արշաւող շոգեկառքի մը արգելակները (frein) յանկարծ խըզուին : Ան հարիւրապատիկ ուժով մը կ'արշաւէ , բայց այդ ոյժը , կարեւոր գործիքի մը , շոգեկառքին ապահովութիւնը կազմող գործիքի մը խորտակուած ըլլալուն յայտարար նշանն է :»

Ա.ԻԵՐՈՂ. ՆԻՒԹ. ՄԸ

Մարմինին մէջ ներմուծելի նիւթերուն ամենէն աւերիչներէն մին է ալքօլը : Մորթին վրայ ան պզտիկ ուռեցքներ յառաջ կը բերէ . երբ զայն քանի մը վայրկեան մեր բերանին մէջ պահենք , հոն սաստիկ գրգռում մը կը պատճառէ , քիմ. քին զգայնութիւնը կը բթացընէ : Երբ ստամոքսին մէջ մըտնէ , այս գործարանին հուզաթաղանթը կը մաշեցընէ , բորբոքում յառաջ կը բերէ և վէրքերու կազմութեան պատճառ կը դառնայ : Եթէ այսօր դժուարամարսութենէ տառապողներ այնքան մեծ թիւ մը կը կազմեն , ասոր գլխաւոր պատճառներէն մին խմորեալ ըմպելիներու ընդհանրացած գործածութիւնն է : Արեան մէջ մտնելով , ալքօլը անոր այնքան փափուկ եղող գնտիկները կը պատռէ , և ինչ որ բնացինջ չըներ կը վատթարացընէ : Մէկ խօսքով ալքօլը մարմինին ամէն մասերուն վնաս կը հասցընէ . կը կծկէ և կը կարծրացընէ հիւսկէնները , մանաւանդ լեարդը , որ պաշտօն ունի արիւնը զտելու և ալքօլը անկէ հանելու : Ծերուկ արբեցողի մը ուղեղը եթէ քննուի , կարծես թէ ալքօլի մէջ թրջոց դրուած է և վառած լուցկիով մը երբեմն կը բռնկի :

Ալքօլը բնաւ անհրաժեշտ չէ, «Եւ ոչ մին այն բժիշկնեռ բէն որոնց դիմեցի, կ'ըսէ Մարք Պրիքէ, կըրցաւ ինձ յիշատակել միակ բարելաւում մը հանրային առողջութեան մէջ զոր ալքօլը յառաջ բերած ըլլայ. ընդհակառակը հիւանդներուն թիւը և հիւանդութեանց ծանրութիւնը մեծապէս աւելցած է և վերջապէս մնայուն կերպով անհատներու մէջ հաստատուած է ալքօլականութիւնը, այսինքն այն հիւանդութիւնը որով գինեմոլիին կեանքը կը վերջանայ, եթէ միւս հիւանդութիւնները անոր ատեն թողուն»: Գինին առաջնակարգ է հարբուխ մը կրծամշկաթապի, անհանդստութիւն մը ժանատենդի (γυήας) փոխելու համար: Անհանդիստ եղած ատեն մարդ բնաւ ալքօլ չառնելու մասին պէտք է մեծ հոգ տանի:

Ծ Խ Ա. Խ Ո Տ

Ծխախոտը թունաւոր բոյս մըն է որ ամէն հասակէ և ամէն դասակարգէ հազարաւոր անձերու առողջութիւնը կը փացցընէ: Անոր թոյները ա՛յնքան զօրաւոր են որ բոլոր կենսական գործարանները և բոլոր հիւսկէնները անոնցմէ կը տառապին: Հետեւաբար ան կը պակսեցընէ մարմնոյն դիմագրական ոյժը և կենսունակութիւնը, զայն հիւանդութեան աւելի կը տրամադրէ և ֆիզիքական ու իմացական զարգացումը կը խափանէ: Խթանում մը հաստատելով յաճախ ալքոլամոլութեան կ'առաջնորդէ, որովհետեւ ծխելը՝ բերանը և կոկորդը կը չորցընէ և ջուրը չբաւելով այս զգայնութիւնը անհետացընելու, մարդ զօրաւոր ըմպելիներու կը դիմէ:

ԹԷՅ ԵՒ ՍՈՒՐՃ

Թէյին, սօւրճին և գրգորիչներու բոլոր խումբին (fηηλա, մաղէ, fηηա, fարմօ) գործածութիւնը սննդական անհրաժեշտութիւն մը չէ, քանի որ այս ըմպելիները սնունդներ չեն:

Անոնց գրգռիչ ըլլալէն շատեր կը հետեւցնեն թէ սննդատու են : Թէյը և սուրճը կը պարունակեն թունաւոր կալեկերպներ (alcaloïde) որոնք նախ և առաջ հաճելի գրգռում մը յառաջ կը բերեն ստամոքսին, յետոյ ուղեղին, սիրտին և վերապայէս բոլոր մարմինին ջիղերուն վրայ : Բայց այս գրգռումին կը յաջորդէ հակազդեցութիւն մը, որ ի յայտ կուգայ տկարութեան և ջղայնութեան զգացումներով : Ինչ որ նօր ոյժեր կարծուած էր ըմպելիքին ազդեցութիւնն էր միայն, ինչպէս ալքոլինը : Զի մը խարազանել անօր ոյժ տալ չի նշանակեր :

Թէյը և սուրճը կը պարունակեն նաև այնպիսի տարրեր (մասնաւորապէս tannin) որոնք ստամոքսային հիւթին գործունէութիւնը կը չէզոքացնեն և հետեւաբար մարսողութիւնը կը դանդաղեցնեն : Միեւնոյն ազդեցութիւնը կը գործէ նաև տաք ջուրը երբ անկէ յաճախ կամ մեծ քանակութեամբ խմենք : Փոխանակ մարմինին բարիք մը ընելու այս նորոյթի կարգ անցած ըմպելիները անոր զօրութենէն բան մը կը պակսեցնեն : Անոնց տեւական գործածութիւնը գէլ արդիւնքներ միայն յառաջ կը բերէ : Մարմինին ջիղերը գրգռիչներու միջոցով բռնադատուելով կը յոգնին փոխանակ հանգչելու, կամաց կամաց իրենց կենսունակութիւնը կը կորսնցընեն և ատոր կը յաջորդէ ջղայնութիւնը ինչպէս նաև գլխու ցաւը, անքնութիւնը, սրտի բարախումները, դըժուարամարսութիւնը և դեռ ուրիշ տկարութիւններ :

Գրգռութեան ծարաւը զօր այս ըմպելիները մարմինին մէջ յառաջ կը բերեն փաստ մըն է թէ անոնք սնունդ չեն և թէ մոլիները պէտք է զգուշանան անոնցմէ : Խոհեմութիւնը կը պահանջէ զգուշանալ այն ամէն բաներէն որոնք սովորութիւն մը կամ պէտք մը կը ստեղծեն ինչպէս թէյը, սուրճը, ալքոլը, ծխախոտը և բոլոր թմրեցուցիչները (paracetamol).

ԲջջԱՆԻԹԸ (cellulose) ԱՆՀՐԱԺԵՆՏ է

Մեր աննդառութեան մէջ, անունդներուն ծաւալը կարեւոր կէտ մըն է: Մարդուն մարսողական խողովակը 9-10 մեթր երկայնութիւն ունի, այսինքն անոր հասակին 6 անգամը: Ան օժտուած է բազմաթիւ դնդերներով որոնց կըծկումը յառաջ կը բերէ որդնանման կամ շրջակծիկ շարժումներ դէպի յետնաղին: Աղիքներուն մէջ մաս մը բջջանիւթի ներկայութիւնը այս շարժումներուն ոյժ կուաայ: Մինչ միսը քիչ բջջանիւթ ունենալուն խտացեալ և հետեւաբար պընդութիւն տուող մնունդ մըն է: Բանջարեղէնները լուծողութիւն կուտան: իրենց բջջանիւթը կամ ներդային մասերը աղիքին պարունակութեան պարպուելուն կ'օգնեն: Հազարը, շոմինը, կարոսը, կաղամբը և բանջարեղէններուն մեծ մասը թանկագին աղեր կը պարունակեն, միեւնոյն ատեն աղիքի լաւ մաքրողներ են:

ԼԱԽ ՇԱՄԵՑԷԿ'Ք

Լաւ մարսողութիւնը կախում ունի լաւ ծամելէն: Լաւ ծամելու համար կակուղ ուտեելիքներուն հետ միատեղ կարծր բաներ ալ ուտելու է. այս վերջինները կը գրգռեն լորձունքի արագադրութիւնը. որ պաշտօն ունի մարսելու շատ օսլա պարունակող մնունդները և ակռաներու զարգացման և աղէկ մնալուն կը նպաստեն: Ստամոքսը ակռայ չունի. ուրեմն բերնին մէջ է որ ծամումը պէտք է կատարուի: Ընդհանրապէս կարելի է ըսել որ մնունդները որքան աւելի մնան բերանին մէջ այնքան քիչ ատեն կը մնան ստամոքսին մէջ: Մնունդին մէկ մասը չմանրած՝ կլլելու գէշ սովորութիւնը կըրնայ մարսողական խողովակին մէկ ծայրէն միւսը տաղտուկներ պատճառել: Եթէ պակաս ակռաներ ունիք, շինել տուէք զանոնք. այս կերպով ձեր կեանքին վրայ քանի մը տարիներ պիտի աւելցընէք: Եթէ ուտելու համար քիչ ատեն ունիք, քիչ կերէք բայց լաւ ծամեցէք:

ԿԱՆՈՆՅԱԿՈՒՄԹԻՒՆ

Ճաշերու մէջ կանոնաւորութեան կարեւորութիւնը խիստ մեծ է : Ի ժամու և ի տարաժամու ուտելու սովորութիւնը նոյն խիկ ամենազօրաւոր մարսողական գործարանը կը խաթարէ և կը ընդհանուր վատառողջութիւն մը յառաջ բերել : Մարսողութիւնը գէշ կ'ըլլայ — մանաւանդ անսնց համար ուրոնք նստուկ կեանք կը վարեն — ախորժակը և ուտելու ճշշմարիտ հաճոյքը կը փախչի : Օրը երեք անգամ ճաշ բաւական է — նոյնիսկ կարգ մը անձերու համար երկու անգամ — և երկու ճաշերուն միջեւ որ և է բան ուտելու չէ :

ՉԱՓԱԿՈՒՄԹԻՒՆ

Ուտելու մէջ
ծայրայեղութիւ-
նը հիւանդու-
թեան գլխաւոր
պատճառ մըն է :
Պարապի և մա-
րելիքի զգացու-
մը զոր կ'ունենան
կարգ մը անձեր
և զոր անօթու-
թիւն կը կար-
ծեն, ընդհակա-
ռակն աղաղակն
է յոգնած ստա-
մոքսի մը որ հան-
գիստ կ'ուղէ :
Կերուած բանը չէ
որ կը սնուցանէ
հապա մարսուա-
ծը : Առնուած ա-
ւելորդ սնուց-
ուը, ոչ թէ միայն



Զգուշացէ՛՛ շատակերութենք

պարզ կորուստ մըն է այլ վնաս մը մարմինին համար, որ այս կերպով վտանգաւոր չափաղանց յոգնութիւն մը կը կրէ: Զօդ-ագործուած սնունդները, մարսողական խողովակին մէջ, խմորումի և տարբաղագրութեան կ'ենթարկուին և մանրէ-ներուն գործունէութեան այս արդիւնքը, մեկնակէտը կ'ըլ-լայ ինքնաթունաւորման մը որուն չարաշուք հետեւանքները զգալի կ'ըլլան հոգեւոր, մտաւոր և մարմնաւոր մարզերու մէջ:

Մ Ա Ր Զ Ա Ն Ք

Լաւ մարսողութեան մը գլխաւոր մէկ ազդակը ձեռա-կան կամ մարմնական աշխատութիւնն է: Ճաշէ վերջ, պէտք է որ այս աշխատութիւնը չափաւոր ըլլայ, որովհետեւ այդ պահուն ստամոքսը մեծ քանակութեամբ արիւնի պէտք ունի: Մեր դնդերները աշխատելու համար շինուած են. պէտք է զանոնք զբաղեցնել եթէ կ'ուզենք որ լաւ վիճակի մէջ մնան: Աստուած մարդը ստեղծած ատեն անոր ըսաւ. «Երե-սիդ քրտինքով ուտես քու հացու» (Ծննդոց Գ. 19): Այս խօսքը, բնախօսական իմաստով կը նշանակէ թէ լաւ մար-սողութիւն մը վայելելու համար մարդ ամէն օր քրտնելու աստիճան աշխատելու է:

Հ Ա Գ ՈՒ Ս Տ Ե Բ

Մեր դնդերները կարենալ զարդացընելու և լաւ շնչելու համար պէտք է հագնինք լայն հագուստներ, որոնց ծանրու-թիւնը ուսերուն վրայ հանգչի որպէսզի մեր ամէն գործա-րաններուն ազատ ասպարէզ տրուի: Հագուստները եղած են մարմինը պաշտպանելու և մորթին պաշտօններուն նպաստե-լու համար: Անոնք պէտք է պարզ, մաքուր, վայելուչ, կլիմային և եղանակին պատշաճ ըլլան. պէտք է մարմինին ձեւը առնեն (և ոչ թէ մարմինը ստիպեն գերի ըլլալ նորոյ-թին պահանջումներուն) և մարմինին մակերեսը միօրինակ

կերպով պէտք է ծածկեն : Զիրան , մասնաւորաբար սրունքները մարմինին միւս մասերէն աւելի տաք պահուելու են , որովհետեւ անոնք կեղրոնէն այսինքն մարմինին հնոցէն , ամենէն հեռու կը գտնուին . սակայն ընդհակառակը այս անդամներն են որ ընդհանրապէս նուազ կը պաշտպանուին :

Մարդ առանց հետեւանքներուն վրայ մտածելու իր վրայ շատ տառապանքներ կը հրաւիրէ , որովհետեւ ուրիշներուն ըրածին պէս ընել կ'ուղէ : Եթէ , զոր օրինակ , օրէնք մը կիները դատապարտէր շարունակ ոտքերուն ծայրերուն վրայ քալելու , անոնք աշխարհը իրար պիտի անցընէին : Արդ քարձը կրունկները կը ստիպեն զիրենք այդպէս քալելու . անոնք ոչ միայն քալուածքը յոզնեցուցիչ կ'ընեն , հապա մարմինին ծանրութեան կեղրոնը կը փոխեն և տձեւութիւններ կը պատճառեն :

Նորոյթը կը փոխուի , բայց մարմինին պահանջները նոյնը կը մնան : Մեր հագուստ կապուստին մէջ քիչ մը ողջմտութիւն դնենք :

Հ Ա Ն Գ Ի Ս

Աշխատութենէ վերջ կուգայ հանգիստը . հանգիստին մաս կը կազմէ քունը որու միջոցին մարմինը կը նորոգուի : Մանաւանդ քունի միջոցին է որ սնունդը կ'իւրացուի և մարմինը կը վերակազմաւի ու իր կորուստները կը դարմանէ :

Բոլոր երեւոյթները զորս համառօտակի նկարագրեցինք իրենց դերն ունին առողջութեան պահպանութեան և համաձարակներու դէմ պայքարին մէջ :



Կեանիլ, ծովու ջուրին նման դեպի երկինք բարձրանալով և որ կ'անուշնայ
(Ա. ՏԸ ՄԻՒԾԵ)

ԶՈՒՐԸ ԳԵՐԱՁԱՆՑ ԴԱՐՄԱՆ ՄԸ

Համաճարակները մանաւանդ վտանգաւոր են անոնց համար, որոնց կենսունակութիւնը տկարացած է և դիմադրելու քիչ ոյժ ունի : Մանրէները կ'ախորժին թոյներով լեցուն մարմիններէ . ուրեմն, երբ մարմինը արդէն թունաւորուած է, դուրսի սերմերուն դէմ պայքարին մէջ, դէշ դրութեան կը մատնուի :

ԶՈՒՐԸ ԿԸ ՄՈ.ՔՐԵ

Զուրը բնութեան մէջ գերակշիռ դեռ մը կը խաղայ : Գործարանաւոր էակները . բոյս թէ կենդանի, առանց ջուրի չեն կը ընար ապրիլ : Մեր մարմինին ծանրութեան 7/10ը ջուր է : Մեր ամէն օր դուրս հանուած ջուրին պակասը պէտք է շուտապվ լեցընենք : Մարդ կը մեռնի երբ մարմինին պարունակած ջուրին 20%ը պակսի :

Զուրը կը ծառայէ սննունդներուն մարմինին մէջ փոխադրութեան, և անոնց իւրացումը կը դիւրացընէ : Մարսողական խողովակէն ծծուելով կ'անցնի արեան մէջ որ այս կեր-

պով նուազ թանձր կ'ըլլայ և աւելի դիւրաւ շրջան կ'ընէ։ Մարսողութիւնը մեծ մասով ջրախառնութեան (dilution) և ջրատութեան (hydratation) երեւոյթ մըն է։ Լորձունքը կը պարունակէ շատ ջուր և ամենափոքր չափով մարսողական խմոր մը։ այսպէս են նաև ստամոքսային, բանքրէասի և ընդերային կամ աղիքներու հիւթերը։

Զուրը կը ծառայէ նաև հիւսուածներուն մաշելէն յառաջ եկած անօգտագործելի նիւթերը կամ անմաքրութիւնները փոխադրելու։ Մարմինը ներքնապէս կը լուայ և արտահանութեան (élimination) գործը կը դիւրացընէ։ Արդ արտահանումը որքան շատ ըլլայ, կենսական գործառնութիւնները այնքան աւելի արագօրէն կը կատարուին։ Ուրեմն ջուրը բոլոր կենսական երեւոյթները կ'արագացընէ։ Միջին կազմով մարդ մը օրը մօտաւորապէս 3 լիտր ջուր դուրս կը հանէ (11/2 լիտր երիկամներու, 1 լիտր մորթի ու աղիքներու և կէս լիտր թոքերու միջոցով) և իր սնունդներով կամ ջուր խմելով, նոյն քանակութեամբ պէտք է ջուր առնէ։ Ամառը կը քրտնինք և աւելի շատ ջուր պէտք է խմենք։

Սւելորդ ջուրը շատ քիչ ատեն կը մնայ արեան մէջ և մարմինէն դուրս ելած ատեն իրեն հետ կը տանի իր մէջ լուծած գործարանական կամ ուրիշ տեսակ թոյները։ Պտուղները և կանաչեղէնները շատ ջուր կը պարունակեն։

ՄՈՐԹԻՆ ՇՈՒԽԱՅՈՒՄ

Զուրը տաք կամ պաղ խմուելով և կամ մորթին մակերեսին վրայ յառաջ եկած շոգիացման աւելի կամ նուազ ըլլալուն համեմատ, կը ծառայէ նաև մարմինին բարեխառնութիւնը փոխելու։ Մորթը ստուգիւ կենսական ջերմութեան մեծ կանոնաւորիչն է, ապահովութեան գլխաւոր դռնակն է ան՝ որ այս ջերմութեան շատ շուտ ցրուումը կ'արդիէ և կամ ի հարկին, անոր նուազումը կ'աւելցընէ։ Մարմինին անօգուտ ջերմութեան $91^{\circ}/\text{o}$ այսինքն մօտաւորապէս օրական 2500 ժալորի^(*) մորթէն կ'ելնէ՝ հաղորդակցութեամբ,

(*) ժալորին ջերմութեան փոքր միութիւն մըն է։

ճառագայթումով՝ կամ շոգիացումով։ Մեր մորթին մէջ կը հաշուուին Շէն Յ միլիոն փոքր գեղձեր (քրտնաթոր գեղձեր)։ անոնք ճշմարիտ փոքրիկ կոյութիւններ են որոնք ինչպէս արդէն ըսինք, ամէն օր կ'արտաքսեն, առանց մեր ուշաղրութիւնը գրաւելու, Յ/ԳԷՆ 1 լիտր ջուր։ Ասիկա կը կոչուի թերաքրտինք կամ անզգալի քրտինք։ Պարագաներուն համեմատ, ըլլայ տաքութեան կամ մարմնական շարժումներուն հետեւանօք՝ այս արտաթորուած ջուրի քանակութիւնը այն աստիճան կ'աւելնայ որ կայլակներ կը կազմուին մորթին վրայ և նոյնիսկ կը հոսին։ Ասիկա քրտինք կը կոչուի և քանակութիւնը մէկ ժամուան մէջ 300ԷՆ 400 կրամի կը ընայ հասնիլ։ Շոգիացող այս ջուրը մարմինը կը պաղեցընէ։ բայց իրեն հետ կը տանի մեծ քանակութեամբ թոյներ զորս կը թողու վերնամորթին վրայ կամ ճերմակեղէնին մէջ։ Ասկէ յառաջ կուգայ, յաճախ լոգանք առնելու և ստէպ ճերմակեղէն փոխելու անհրաժեշտութիւնը։ Ներքին և արտաքին մաքրութիւնը պէտք է միաժեղ ընթանան։

ՊՆԴՈՒԹՅԻՒՆ

Երբ աղիքը իր պաշտօնը լաւ չի կատարեր, հիւանդութեանց դէմ դիմադրական ոյժը կը պակսի և մարդ ինքզինքը ծանր և անտրամադիր կը զգայ։ մորթը չոր է և գոյնը աղտոտ, աչքին ճերմկուցը դեղնորակ, շունչը գարշահոտ, մարսողութիւնը դանդաղ։ անքնութիւն, գլխի ցաւեր, սիրտի բարախումներ, ջղայնութիւն յաճախաղէպ են։ Փոքր պարտականութիւնները և փոքր սրտնեղութիւնները չափազանց համեմատութիւններ կը ստանան և կը վանեն լաւ տրամադրութիւնը և զուարթութիւնը։ Երբ այս ախտանիշները երեւան գան՝ պէտք է արտահանութեան գործարանները աչքէ անցընել։ այսինքն մորթը, երիկամները, թոքերը, լեարդը, աղիքները։ Պէտք է կրկին քանակութեամբ ջուր խմել և թեթեւ ու լուծողական սննդականոնի մը հետեւիլ։ զոր օրինակ պառողներ, մեղր, կանաչեղէն, թեփի հաց

(pain de son)։ Փորը ելնելու կանոնաւորութիւնը վերահաստատելու համար, որոշեալ ժամերու մէջ, առառու իրիկուն, պէտքարան երթալ։ Մանաւանդ շատ զգուշանալու է բնական պէտքի զգացումին դիմադրելէ։ որովհետեւ այդ պարագային աղիքին շրջակծիկ շարժումները հակառակ ուղղութեամբ կատարուելով կղկղանքը յետնաղիէն հաստ աղիքին մէջ ետ կը մղեն և ուր կղկղանքին ներկայութիւնը վտանգի աղբեւը մըն է։ Եթէ այս անհոգութիւնը յաճախ կրկնուի, բնական պէտքի զգացումը երթալով հազուաղէպ կ'ըլլայ և վերջ ի վերջոյ կ'անհետանայ։

Մի՛ փորձէք բուժել պնդութիւնը դեղահատերով կամ մաքրողականներով որոնք հիւանդութիւնը կը սաստկացընեն։ Գրեխն ալ իր անպատեհութիւնները ունի, որովհետեւ մարմինը ի վերջոյ կը վարժուի անոր (Տե՛ս այս մասին, «Գրեխ» հատուածը)։

Երբեմն լաւ արդիւնքներ կը ստանանք առաւօտուն նախաճաշէն առաջ նարինջ մը կամ ինձորներ ուտելով, կամ 1էն 2 գաւաթ զով ջուր խմելով։ Կարելի է նաև նոյնպէս ընել ճաշերէն կէս ժամ առաջ։

Բացօդեայ մարզանքը, սովորական կամ մասնաւոր մարմնամարզը և փորին մարձումը (massage) կամ խորունկ կերպով թրմումը (rétrissage, Էպուրմա) յանձնարարելի են։ Կարելի է որ մարդ մասսամբ մը այս մարձումը ինքնիրեն ընէ պէտքարանը եղած ժամանակ։ Հաստ աղիքին հետեւեցէ՛ք աջ կողմը, վարէն վեր, յետոյ հորիզոնական կերպով պորտին բարձրութեան վրայէն ճախ իջէք։ Այս կերպով կղկղանքը յետնաղիին ուղղութեան մէջ պիտի վանուի։

Բարափինի իւղը շատ աղդու է։ անվեաս լուծողական մըն է որ սովորութիւն մը չի ստեղծեր։ Ան չիւրացուիր և միայն իրը լպրծիչ կ'աղդէ։ Իրիկունը պառկելէ առաջ անկէ 1էն 2 ապուրի գգալ առնելու է։

ԵՐԲ ԶՈՒՄ ԽՄԵԼՈՒ Է

1. Ճաշերու ընթացքին մի՛ խմէք, այլ ճաշերուն մէջ-
աեղ։ Եթէ ստամոքսը ընդլայնած է, լաւ է ճաշէն 4էն 6
ժամ յետոյ խմել։ Ճաշի ատեն առնուած կէսէն մէկ գաւաթ
պաղ ջուրը մարսողութիւնը կէս ժամ կ'ուշացընէ։

2. Մէկ անգամէն քիչ քանակութեամբ խմելու է (մօ-
տաւորապէս կէս գաւաթ) մանաւանդ երբ ոտքի վրայ ենք։
Երբ մէկ անգամէն մէկ քանի գաւաթ ջուր խմենք ստամոք-
սը կը ձգտի և վերջ ի վերջոյ կ'ընդլայնի և տեղ կը փոխէ։

3. Ջուրը ոչ շատ տաք և ոչ ալ շատ պաղ պէտք է ըլ-
լայ։ Ջով ջուրը ամենէն բնականն է. ան իրը սովորական
ըմպելի մարմինին ամենէն յարմարն է։ Ստամոքսը կը խը-
թանէ։

4. Տաք ջուրը հանդարտեցուցիչ մըն է և ստամոքսին
շարժումները կը դանդաղեցընէ. պէտք եղած ատեն միայն՝
զայն խմելու է՝ զոր օրինակ ստամոքսը ցաւած ատեն։ Շատ
տաք հեղուկներու (ջուր, սուրճ, կաթ, ապուրներ) չափա-
զանց գործածումը ստամոքսը կը տկարացընէ։

5. Ջով ջուրը մասնաւորաբար կը յանձնարարուի հետե-
եալ պարագաներուն մէջ, այսինքն գէշ սննդառութիւն,
յօդացաւութիւն, չափազանց գերութիւն, շաքարախտ, ան-
արիւնութիւն, տենդ, դիւրացնելու համար մարմինին թոյ-
ներուն և աղտեղութեանց արտաքսումը։ Յօդախտաւորները
(arthritique) օրը մէկէն մէկուկէս լիտր ջուր պէտք է խմեն
նոյն իսկ եթէ ծարաւ չեն։

6. Երբ տաքցած ենք, յոգնած ենք և պիտի հանգչինք՝
վտանգաւոր է մեծ քանակութեամբ պաղ ջուր խմելը։ Այդ
պարագալին տաք ջուրը կամ որ և իցէ թուրմ մը նախընտ-
րելի են։ Երբոր պաղ ջուրով միայն գոհանալ պէտք ըլլայ,
հարկ է սպասել մինչեւ դարձեալ ճամբայ ելնելու կամ չաշ-
խտելու ժամանակ, և ումագ ումագ խմել կամ մէկ անգամէն
քիչ քանակութեամբ։

ՄԱՅՐՈՒԹՅԵՍՆ ՀԱՄԱՐ ԼՈՂԱՆՔ

Եթէ ջուրին ներքին գործածութիւնը անհրաժեշտ է, անոր արտաքին գործածութիւնը նուազ կարեւոր չէ։ Տաք լոգանքները մորթին ծակտիքները բանալով արտահանութիւնը կը դիւրացընեն։ Բայց երբ երկար տեւեն մարդը կը տկարացընեն։ այս պատճառաւ տաք լոգանք մը պէտք է կարծ տեւէ և անոր պէտք է հետեւի պաղ կամ զով ջուրի կարծ կիրարկում մը, կաղղուրիչ աղղեցութիւնը յառաջ բերելու համար։

ՊԱԴ ԶՈՒՐՈՎ ԼՈՒՍՑՈՒԹ

(ԹՐԶՈՒՄԾ ԶԵՇՆՈՑՈՎ, (+ԷՒ) ՇՓՈԽՄ)

Ամէն առաւօտ անկողինէն ցատկելով առնուած պաղ ջուրի լուացում և անմիջական ուժգին շփում մը հիանալի կազզուրիչ մըն է։ Ասոր համար կը բաւէ ջուրի կոնք մը կամ տաշտ մը և ձեռնոց մը կամ խողանակ մը։ Պէտք է արագօրէն շարժինք թէ ինքզինքնիս թրջելու և թէ չորցընելու միջոցին, և եթէ բաւական կորով չենք զգար մեր մէջ այս լուացումը առանձին ընելու համար, կը ընանք ուրիշին ընել տալ զայն։ Եթէ մակոտ ենք, մերկանալէ վերջ պէտք է որ նախ մարմինին մէկ մասը (զոր օրինակ դէմքը) թրջենք ու շփումով չորցընենք և յետոյ նոյն գործողութիւնը յաջորդաբար կիրարկենք կուրծքին, փորին, սրունքներուն, կը ընակին և բազուկներուն։ Կոնակին համար, երկայն և կոր կոթով խողանակ մը ամենէն գործնականն է։ Եթէ օդը պաղ է, այս լուացումը տաք սենեակի մը մէջ պէտք է կատարել։

Անոնց համար որ առ նին ընելու, անձրեւանման տուշը աւելի հաճելի է։ Գլուխը չոր պահել ուզողը պէտք է լուղորդներու յատուկ գառչուէ գլխանոց մը և կամ սովորական թաս մը անցընէ իր գլխին։ Բայց որ և է ձեւի տակ,

պաղ ջուրով լուացուիլը միշտ օգտակար է, որովհետեւ բուրում մարմինը կը զօրացընէ, խթանելով արեան շրջանը, ինչպէս նաև թոյները վտարող գործարանները :

Երբ այս լոգանքը աղէկ գործադրուի՝ տաքութեան և հանգիստի զգայնութիւն մը կուտայ ինչ որ հակազդեցութեան աղէկ կատարուած ըլլալուն ապացոյցն է : Այն ատեն առոյդ և կայտառ կըզգանք ինքզինքնիս, աշխոյժով և կորովսվ լեցուն :





Շատեր աւելի հակամէս են վայելելու ժամ թէ առողջ ըլլալու

ԶՐԱԲՈՒԺԱԿԱՆ ԴԱՐՄԱՆՆԵՐ

Ազդախտի մեծ համաճարակը որոշ կերպով ցոյց տուածէ, իւրաքանչիւր ընտանիքի՝ իր հիւանդները խնամելու համար, անհրաժեշտ ծանօթութիւնները տալու պէտքը: Բժիշկները և հիւանդապահները այնքան հազուագիւտ էին որ ամբողջ բնակչութիւններ բժշկական խնամքէ զուրկ մնացին: Ուստի այդ ժամանակէն ի վեր բժշկական հեղինակութիւններ մասնաւորաբար կը պնդեն՝ հիւանդութիւնները կանխարգիլելու համար առողջապահութեան կարեւորութեան վրայ և ամէն մարդու կը յանձնարարեն հասարակ հիւանդութիւնները տան մէջ խնամել սովորիլ:

Բժիշկները հետզհետէ աւելի աղէկ կը հասկընան յարմար մննդառութեան մը, լաւ խնամքի և բանաւոր (rationnel) դարմաններու արժէքը: Դեղերու գործածութեան մէջ աւելի չափաւորութեան կը հակին, տեսնելով որ դեղերը հիւանդները բժշկելու տեղ, յաճախ հիւանդութիւնները կը տեղափոխեն կամ անոնց բնոյթը կը փոխեն: Ամէն դարմանի նպատակը պէտք է ըլլայ, բնօւթեան ոյժ տալ՝ հիւանդութեան դէմ իր պայքարին մէջ:

Բնօւթիւնը կը նախընտրէ իրեն սեպհական դեղերը. մաքուր օղը, արեւը, հանդիսաւը, աղէկ սնունդ մը, մաքուր ջուրը և յարմար մարզանքներ: Բայց ամենէն ազդու ախտաբոյժ միջոցներէն մին, ջուրն է: Հիւանդութեանց դէմ

անոր կանոնաւոր գործածութիւնը ջրաբուժութիւն (hydrothérapie) անունը առած է և բուժումի այս ձեւին ժողովրդականութիւնը օրէ օր կ'աւելնայ։ Ասոր պատճառներէն մին անտարակոյս սա է որ այս դրութիւնը ամենուն մատչելի է։

Չուրի դարմանները շատ ազդեցիկ են. յաճախ այնպիսի արդիւնքներ կուտան որոնց ուրիշ դեղերով դժուար կը հասնինք։ Բայց պէտք է լաւ տեղեկանալ զանոնք ընելու կերպին մասին. որովհետեւ կանխաւ ըսենք որ եթէ շատ աղեկութիւն կ'ընեն, շատ վնաս ալ կը ընան պատճառել։ Բարեբաղդաբար այս դարմաններուն մէկ մասը այնքան պարզ է որ ամէն մարդ կը ընայ անոնց գործադրութիւնը սորվիլ։ Զանոնք գիտնալը մեծ արժէք ունի ընտանիքի մը համար, մանաւանդ համաճարակի ատեն։ Բժիշկը գոհունակութիւն կը զգայ երբ տեսնէ որ ջրաբուժական դարմաններ տալու կարող անձ մը պատրաստ է իրեն օգնել։

Քիչ մը խոհեմութեամբ և ողջամտութեամբ, ամէն ոք կը ընայ - բժիշկին բացակայութեան - հոս յիշուած դարմանները տալ։ Միայն հսկելու է որ հիւանդը պաղ չառնէ, և եթէ ան անկողինի մէջ է բոլոր անհրաժեշտ կանխազգուշութիւնները ձեռք առնելու է անկողինը չթրջելու համար։


ՏԱ.ԾԵՐ (fomentation) և.Մ.Տ ՏԱ.Ք ՃՆՇՕՆՆԵՐ (comprese)

Այնէն գործնական և ընդհանրացած ջրաբուժական դարմանը տաք գօնիրէնը կամ տածն է։ Ցաւերու դէմ գերազանց դարման մըն է ասիկա և վերջապէս գրեթէ բոլոր հիւանդութեանց կը պատշաճի - նոյնիսկ եթէ ցաւ չըլլայ - եթէ անոր վրայ ուրիշ կիրարկումներ ալ աւելցընենք։

Տածը կիրարկում մըն է ջուրի, որ ա'յնքան միայն տաք պէտք է ըլլայ որ հիւանդը առանց այրելսւ կարենայ հանդուրժել անոր. այս պատճառով պէտք է ընտրենք բամբակէ կամ բուրդէ կակուղ կերպաս մը, բայց նախընտրելի է որ ան կէս առ կէս բուրդ և բամբակ ըլլայ (մօլլոն molleton). (*)

(*) Առ այս բրդախառն բամբակէ հին ծածկոյթի (պանակէ) կտոր մը և անդորժածելի հին վտաւակ մը (չիսօ) կը բաւէ։

որովհետեւ բամբակը ջռւրը աւելի զիւրաւ կը ծծէ և բուրդը տաքութիւնը աւելի լաւ կը պահէ . 3—5 վայրկեան պէտք է թողուլ զայն իր տեղը, յետոյ տաքութիւնը նուազելուն պէս պէտք է հանել՝ որպէսզի ուժգին հակազդեցութիւն մը յառաջ բերուի :




Զեւ 1.—Տածը ինչպէս պէտք է ողորել

Տաք կամ պաղ դարմանները զօրացուցիչ հակազդեցութիւն մը յառաջ կը բերեն միմիայն երբ կարճատեւ ըլլան : Տածերու իւրաքանչիւր շարք որ 3—4 կիրարկումներէ կը բաղկանայ, ընդհանրապէս 15—20 վայրկեան կը տեւէ միայն . այս շարքերը օրական 1, 2, 3 անգամ և ի հարկին աւելի ալ կըրնան կրկնուիլ :

Մօրօնը պէտք է 1 քառակուսի մեթր մնձութեամբ կտրուի : Ասոնցմէ 3 կամ 4 կտոր պէտք է որպէս զի տածը դիւրաւ փոխել կարելի ըլլայ :

Թէ Ի՞նչՊէս ԿիրԱՐԿԵԼՈՒ է ՏԱՇԵԲԸ

Մէկ տածի համար երկու կտոր մօղթօն պէտք է : Անոնց-
մէ մէկը սեղանի մը վրայ տարածեցէ՛ք, միւսը ծալլեցէ՛ք
մարմինին ծածկուելիք մասին համեմատ. ա. եթէ ողնայա-
րին համար է՝ երկու անգամ նոյն ուղղութեամբ ծալլելու



Ձեւ 2.—Ձոր «մօղօն»ով բաց «մօղօն»ը կը պատասռուի

է, այսինքն այնպէս որ ան 1 մեխր երկայնութիւն և 25
սանդիմեթր լայնութիւն ունենայ. թ. եթէ կուրծքին, փո-
րին, ստամոքսին, երիկամներուն ևն.ի համար է՝ պէտք է
թէ լայնքէն և թէ երկայնքէն երեքի ծալլել այնպէս որ
ծալլուած վիճակի մէջ 33—35 սանթիմեթր լայնք և երկայնք
ունենայ :

Շալլուած մօլրօնը երկու ծայրերէն բռնեցէ՛ք և մէջ-
տեղի մասը մխրճեցէ՛ք եռացած ջուրի մէջ։ Երբ լաւ մը
ջուրը ծծէ, արագօրէն ոլորեցէ՛ք զայն, Զեւ 1ին մէջ տես-
նուածին նման։ ծայրերը զորս ձեռքերնիդ բռնած էք, թըր-
ջուած չըլլալով, այրուելու վախ չունիք։

Կերպասը արագօրէն բացէ՛ք, անոր ծալլուած վիճակը
պահելով և զայն չոր մօլրօնին մէջտեղը դնելով անոր վրայ
դարձուցէք այս վերջինին ծայրերը (Զեւ 2) այս կերպով միւս
կողմէն, այսինքն մարմինին դպած կողմէն միայն մէկ խաւ
չոր մօլրօն պիտի ըլլայ մորթին և թրջուած մօլրօնին մի-
ջեւ։ Մայրերը վեր դարձընելով շուտ մը մարմինին վրայ
դրէք։

Եթէ տածը այրէ, մի՛ վերցընէք զայն, այլ [ձեռքերնիդ
տակը անցուցէք մինչեւ որ կարելի ըլլայ հիւանդին՝ հան-
դուրժել անոր։ 3—4 վայրկեանէն, երկրորդ մը պիտի պատ-
րաստէք զոր անմիջապէս պիտի դնէք առաջինը վերցնելով
անոր տեղ։ Զորս վայրկեան յետոյ երրորդ մը, ուրկէ վերջ
տած գրուած մասին վրայ պաղ ջուրով թրջուած կտաւ մը
պէտք է անցընել, շուտով չորցընել և ուժգնօրէն շփել չոր
ձեռքով կամ իւղով կամ դաշին փոշիով։

Ուժգին և խոր ցաւերու պարագային կարելի է յաջոր-
դական 5 կամ 6 տածեր դնել և վերսկսիլ 1էն 2 ժամ յետոյ։


Մասնաւորաբար ուշագրութիւն պէտք է ընել չայրելու
անդամալոյծ կամ անգիտակից հիւանդները և տղաքը։

Ի պահանջել հարկին մինչեւ մէկ աստիճան կարելի է
տածերուն տեղ գործածել պույեօդ մը (bouillotte, մէջը եռա-
ցած ջուր դրուած գառւչուէ տոպրակ) կամ տաք աղիւս
մը զոր պէտք է փաթթել խոնաւ կտաւի մը մէջ որուն վրան
ալ դնել ասուեակ մը (ֆանէլ) որպէսզի հիւանդին շապիկը
և սաւանը չթրջին։ Եթէ տաք ջուր չգտնուի, տածը պաղ
ջուրով թրջելու է, և զայն տաքցընելու համար թուղթի մը
մէջ փաթթելով դնելու է վառած ջերմոցի մը վրայ։

ՊԱՏԱՏՈՒՄ (maillot) ԿԱՄ ԽՍՆՁԱՐՈՒՄՔ

ա. ՏԱ.Ք ՊԱՏԱՏՈՒՄ


Բազմոցի մը կամ անկողնի մը վրայ նախապէս դրէք մոմլաթ (ճուշամաս) կամ ծրարի հաստ թուղթ, և անոնց վրայ տարածեցէ՛ք 3—4 ծածկոցներ (ուղիւանէի) պայմանաւ որ առաջինը բարձին կէսը ծածկէ և միւսները աստիճանաբար վարօք դրուին (Տե՛ս Զեւ 3): Ծալլեցէ՛ք սաւան մը երկու անգամ եղերքները դէպի ներս . զայն թաթիսեցէ՛ք եռացած



Զեւ 3.—Թէ ի՞նչպէս պէս է տարածել ծածկոյթները

ջուրի մէջ . օգնականի մը հետ ոլորեցէ՛ք տածի մը նման (Տե՛ս Զեւ 4): զայն դրէ՛ք անկողնին վրայ այնպէս որ անոր եղերքները վրայի ծածկոցին եղերքներուն հետ հաւասար գան և ճիշդ ա'յնպէս տարածեցէ՛ք զայն որ հիւանդը կարենայ անոր մէջտեղը պառկիլ : Կանակի վրայ պառկեցուցէ՛ք հիւանդը ա'յնպէս որ անոր ականջները սաւանին վերի եղերքէն դուրս մնան : Սաւանին մէկ կողմը բազուկներուն տակ դրէ՛ք , միւսը՝ բազուկներուն վրայէն անցընելով ծալլեցէ՛ք մինչեւ ուսերուն ետեւ (Տե՛ս Զեւ 5): Պէտք է պատառումը կարելի

եղածին չափ շուտ տեղի ունենայ որովհետեւ բամբակը շատ շուտ կը պաղի: Պէտք է հիւանդը իսկոյն պատատել ծածկոցներով և մանաւանդ հոգ տանիլ լաւ պատսպարելու վիզը և ոտքերը, արգիլելու համար չոգիացումը և դողերը: Հիւանդին ծնօտին տակ պնձեռոց մը դնել որպէս զի թուշը



Ձև 4.—Սաւանին ոլորելը

ծածկոցներուն չդպի (Տե՛ս Զեւ 6): Այս անձեռոցին ծայրերը հիւանդին երեսին քրտինքը սրբելու կը ծառայեն: Աղէկ չէ հիւանդը պատառումին մէջ սեղմել. մեր նպատակը պէտք է ըլլայ միայն օդին մուտքն արգիլել: Բնականաբար բաւականաչափ ծածկոցներ պէտք է գործածել՝ ջերմութեան կորուսումը արգիլելու համար:

Հիւանդը քրտնցընելու համար գառւչուէ կամ մետաղէ պույօրներ, աղիւսներ, տաք աւազի պարկեր ևայլն պէտք է դնել կոնակին, ոտքերուն, ծունկերուն, քովերուն և եթէ պէտք ըլլայ ծածկոցները աւելցընել: Անոր պէտք է խմցընել

մեծ քանակութեամբ տաք լիմօնատ կամ բուսաջուր (tisanē), գառուչուէ կամ կոր ապակեայ խողովակի, յարդի շիւղի կամ ծծամանի(biberon) միջոցաւ։ Գլուխը զով պահեցէք զայն թրջելով, հովահարելով կամ վրան դնելով պաղ զօնքրես



Ձեւ 5.—Սաւանելին յետոյ


մը, բարձին վրայ անթափանց կերպաս մը դնելէ վերջ, որպէսզի չթրջի։

Պատառումը առհասարակ 30 վայրկեան կը տեսէ։ բայց հիւանդին վիճակին և մեր բաղձացած արդիւնքին համեմատ կը ընայ աւելի կամ նուազ տեսել։ Եթէ հիւանդը չափէն աւելի շատ քրտնի, մարի, կամ զղայնանայ, պատառումը անմիջապէս պէտք է հանել։ Ընդհակառակը եթէ հիւանդը քնանայ, կը ընանք ամբողջ ժամ մը և նոյնիսկ աւելի թողուլ զայն։

Հիւանդը պատառումէն դուրս հանուած ժամանակ զով սպնդում մը և շփումներ պէտք է կիրարկել իւղոտած կամ

դաշտի մէջ թաթխուած ձեռքով։ Յետոյ զինքը շուտով և աշաքուկ մը պէտք է ծածկենք դողի առաջքն առնելու համար։

Այս պատաժումը միեւնոյն ատեն գրգռիչ, տաքցնող և



Ձև 6.— Պատաժման գործողութիւնը վերջացած

արտահանող (éliminative) ազդեցութիւն մը ունի։ Արեան շրջանին զարկ կուտայ և աւելի կամ նուազ առատ կերպով մը կը քրտնցընէ։ Անկէ առաջ միշտ հիւանդին գրեխ մը պէտք է ընել եթէ պնդութիւն ունի, և եթէ ոտքերը կը մսին ստքի տաք լոգանք մը կիրարկել։

Եթէ սաւանին տեղ, բուրդէ ծածկոց մը թրջելով գործածենք, աւելի աղդու կ'ըլլայ։ Եթէ հիւանդը ծածկոցին հպումէն չախորժիր՝ կարելի է միասին թրջել սաւան մը և ծածկոց մը և զանոնք կիրարկել այնպէս որ միայն սաւանը դպի մորթին։

ՆԲԱՆ Է՝ անձեռոցին մէկը՝ հիւանդին մէկ կողմը և միւսը՝ միւս կողմը կը դնէք, մարմնոյն երկայնքին. անոնց դուրս մնացած մասերը կը ծառայեն չորցընելու:

Կոնակը լուալու համար, նախընտրելի է հիւանդը փորին վրայ դարձընել կամ պարզապէս նստեցընել և կամ եթէ շատ տկար է՝ նախ մէկ կողմին վրայ դարձընել, յետոյ միւսին:

Մարմինին մէկ մասը լուալէ և ջրով սրբելէ վերջ, ուժգնօրէն չորցուցէ՛ք մինչեւ որ, չոր, տաք և վարդագոյն ըլլայ. պաղառութեան մը առաջքը առնելու համար, մանաւանդ եթէ հիւանդը տկար է, մարմինը շփեցէ՛ք իւղոտած կամ դալիի փոշիի մէջ թաթխուած ձեռքով. այս կերպով ծակտիքները կը զցուին:

Անկողնի ծառայող հիւանդներու համար, լաւ օճառում մը յաճախ անհրաժեշտ է մանաւանդ երբ կը քրտնին: Անշատ հաճելի և հանդարտեցուցիչ աղդեցութիւն մը կը գործէ անոնց վրայ: Մորթը, իր մակերեսը խափանող բրդուքներէն կը մաքրուի. իր արտահանութեան պաշտօնները այս կերպով կը դիւրանան ու կ'արագանան և արիւնը մեծ քանակութեամբ հոն խուժելով ներքին գործարաններուն արիւնախըռնումը կը նուազի, ինչ որ անոնց բնականոն գործունէութեան կը նպաստէ, և արեան շրջանը կը բարւոքի:

ԲՈՒՆ ՍՊՆԳՈՒՄ

Բուն սպնգումը առանց օճառի կ'ըլլայ, ոչ թէ վերնամորթը մաքրելու համար, այլ ջուրին, ինչպէս նաև ուրիշներու (զորս մորթին վրայ կը սփռենք) բուժիչ աղդեցութեանը համար: Այս պարագային սպունգը անհրաժեշտ է: Զայն թրջելէ վերջ, արագօրէն պէտք է քսել թեւերուն, սրունքներուն, մարմինին առջեւի մասին (կուրծք և փոր), յետոյ ետեւի մասին (կոնակ և նստատեղի) վրայ: Այս գործողութիւնը 1-3 վայրկեան միայն պէտք է տեւէ: Պէտք չէ չորցընել ոչ ալ իւղով շփում (friction) ընել: Սպնգում-

ները այսպէս կը կիրարկուին . անհնուրենէ տառապող ջղային անձերու համար գաղջ ջուրով (33° – 37°) . եղանակնենդի պարագային (urticariae) կալաքարի (սորո) ջուրով (1 ապուրի դգալ կալաքար , կէս լիտր շատ տաք ջուրի մէջ 55° էն 60°) . արեւան շրջանը խթանելու եւ կազդուրիչ ազդեցուրիւն մը ձեռք թերելու համար՝ աղի ջուրով (ափ մը աղ , երկու լիտր ջուրի մէջ) . շատ քրսնող անձի մը մորթը զովացընելու համար՝ ալքոլով սպնդել լաւ դարման մըն է , որուն համար գաւաթի մը կէսը կամ երկու երրորդ մասը եռացած ջուրով լեցընելով մինչեւ բերանը պէտք է ալքոլ աւելցընել և այս խառնուրդը թասի մը մէջ պարպելով զայն տաք պահելու համար պէտք է դնել տաք ջուր պարունակող կոնքի մը մէջ և սպնդումը արագօրէն կիրարկել : Միեւնոյն նպատակին համար կը գործածուի նաև պաղեղի (ալսո, լապ) թեթեւ լուծոյթ մը (կէս սուրճի դգալ , մէկ գաւաթի մէջ) կամ քացախ ($2/3$ բաժին քացախ և $1/3$ բաժին ջուր) : Եթէ քացախին համեմատութիւնը աւելի քիչցուի (ջուրին քանակութեան հաւասար) , դարմանը հանդարտեցուցիչ կ'ըլլայ :

Տեսնդի պարագային , երբ հիւանդին ջերմութիւնը իջեցընելու համար մեծ շողիացում մը յառաջ բերելու կ'աշխատուի , անհրաժեշտ չէ հիւանդը լաւ մը գոց պահելու հոգ տանիլ : Նոյնիսկ , որպէսզի ան կարելի եղածին չափ քիչ անհանգիստ ըլլայ , կարելի է սպնդումը շապիկին տակէն ալ կատարել : Ասոր համար սպունդը թրջել գաղջ կամ զով ջուրով (տեսնդ ունեցող հիւանդին վիճակին համաձայն) և ձախ ձեռքով շապիկը վեր վերցընելէ վերջ , աջ ձեռքով սպունդը սահեցընել , հիւանդը մէկ քովին վրայ դարձընելով և երկայն շարժումներով ծոծրակէն մինչեւ կրուկը թրջել . յետոյ կոնակի վրայ դարձընել և նոյն գործողութիւնը կրկնել մարսմինին յառաջակողմին վրայ : Այսպէս հիւանդը արուեստականօրէն քրտնցուած կ'ըլլայ որուն հետեւանքը կ'ըլլայ ջերմութեան աստիճանական անկում մը , առանց անախորժ արդիւնքներ պատճառելու : Այս դարմանումը կարելի է կրկնել անմիջապէս որ մորթը դարձեալ չորնայ :

Դ Բ Ե Խ

Մարդիկ, ըստ բաւականի ընդհանրապէս, հասարակ գրեխ մը կիրարկելու կերպը գիտեն. բայց կարգ մը մանրամասնութիւններ, որոնք գրեխի այլազան տեսակներու կը պատկանին, այնքան լաւ կերպով ծանօթ չեն. ահա այս պատճառով յարմար կը դատենք զանոնք հոս յիշել:

Նախ և առաջ յիշեցընենք. թէ գրեխը ինչպէս նաև մաքրողականները պնդութիւնը չեն բուժեր, որովհետեւ անոր պատճառները չեն վերցներ: Երբ գրեխը յաճախ կը րկնուի, աղիքի անկարողութիւնը կը շատցընէ և կացութիւնը փոխանակ բարւոքելու՝ կը ծանրացընէ: Ուրեմն պէտք է անոր դիմել, ըստ պարագայի միայն կամ դարմանումի մը սկզբնաւորութեան միջոցին աղիքներու պարունակութիւնը արտաքսելու համար: Սննդականոնով (régime) և մարզանքով միայն ջանալու է պնդութենէ խուսափիլ:

Գրեխը կը ըստ պաղ, գաղջ կամ տաք ըլլալ: Շատ տեսակներ ունի. փոքր կամ կէս գրեխներ (պաղ գրեխ, իւղեգրեխ). հասարակ գրեխ, ամբողջական գրեխ կամ հաստ աղիքի գրեխ (3/4էն 1 լիտր ջուր) և բարակ աղիքի գրեխ (en-téroclyse). այս վերջինը կ'ըլլայ 15էն 30 սանդիմեթր սօնտայով մը որ կը թափանցէ հաստ աղիքին մէջ մինչեւ անոր հորիզոնական մասը, այսպէսով հեղուկը, եթէ կարելի ըլլայ, բարակ աղիքին մէջ թափանցել տալու համար. այս պարագային, գրեխին ընդունարանը մարմինէն 2-3 մեթր բարձր տեղէ մը պէտք է կախուի: Այս դարմանը կը գործածուի մանաւանդ աղիքի խցումի դէմ պայքարելու համար, և միայն բժիշկի պատուերով կը գործադրուի:

Տաք գրեխը կիրարկելի է խիթերու, փորհարութեան, թանջի, ուղղաղիի գրգռումի և աղիքի կազերու պարագային: Զուրը պէտք է 39էն 43^o աստիճան տաք ըլլայ: Այս գրեխին պէտք է յաջորդէ փոքր պաղ կամ զով (18էն 21^o) գրեխ մը, աղիքին կորով տալու համար:

Կարճատեւ շատ տաք գրեխը (45 աստիճան և աւելի

քարձր) և պաղ գրեխը ամէնէն ազդու են. վասնղի անոնք աղիքի կծկումները աւելի կը գրգռեն:

Հասարակ գրեկուը (30^o էն 38^o) ամենամեծ քանակութեամբ ջուրի ներմուծումը կը թոյլատրէ: Բայց լաւ չէ ջուրը շատ վեր հանել հաստ աղիքին մէջ (բաց ի այն պարագայէն երբ կարծրացած կղկղանքներ բոլոր հաստ աղիքը կը խճողեն կամ երբ կ'ուզենք որդեր դուրս հանել), եթէ ոչ աղիքը չափազանց ընդլայնումի մը հետեւանքով իր կծկելիութիւնը կը կորմնցընէ, կամ աղիքներու ուժգին կծկումներ յառաջ կը բերուին: Եթէ կ'ուզենք այս դարմանը աւելի աղիքեցիկ ընել իրը մաքրութեան միջոց, լաւ տեսակ օճառ կ'աւելցը-նենք. յետոյ երկրորդ և աւելի փոքր գրեխ մը կ'ընենք մի միայն ջուրով:

Երբ հիւանդը ծունկի վրայ դալով կուրծքը գետնին կամ անկողնին դպցընէ, այնպէս որ ազդրերը ուղղակայեաց ըլլան, այս դիրքին (position genou-pectorale) մէջ ջուրին աղիքին մէջ թափանցումը կը դիւրանայ: Կոնակի վրայ կամ ձախ կողմին վրայ պառկած և ազդրերը քիչ մը ծալլուած և նըստատեղին բարձով մը վեր հանուած դիրքը նմանապէս նպաստաւոր է: Գրեխին ընդունարանը 75 սանդիմեթրէն մինչեւ 1 մեթր բարձր պէտք է ըլլայ հիւանդէն. երբ աւելի վեր դրուի, ջուրին ճնշումը չափազանց ուժով կ'ըլլայ: Ուշադրութիւն ընելու է աղիքին մէջ օդ չ չմացընելու, որովհետեւ օդը խիթեր կը պատճառէ: Խողովակէն ելնող առաջին ջուրը խողովակին նման պաղ է և օդ կը պարունակէ. այս պատճառով անհրաժեշտ է ջուրը քիչ մը վազցընել՝ գրեխին ծայրի եղէքնիկը մարմինին ներմուծելէ առաջ: Այս եղէքնիկը կամաց մը 75ն 12 սանդիմեթր ուղղաղիին մէջ պէտք է ներմուծել: Եթէ առաջին առթիւ կղկղանքը արտաքսելու պէտք մը զգացուի, կը բաւէ դադրեցընել ջուրի հոսումը, ծորակը գոցելով կամ խողովակը սեղմելով: Արտաքսումի փափաքը իսկոյն պիտի անցնի և կարելի պիտի ըլլայ գրեխը շարունակել: Երբ հանգարտութեամբ և խնամով շարժինք, մեծ քանակութեամբ ջուր կը ընայ ներմուծուիլ աղիքի մը մէջ, որ այս մասին կատարելապէս ըմբոստ կը թուէր: Ի վերջոյ

եղէգնիկը կամաց մը դուրս քաշելու է։ Հիւանդին օգնելու համար որ ջուրը ներսիդին պահէ, սրբանը անձեռոցով մը մը պէտք է ճնշել։

Կէտ մը որ ընդհանրապէս նկատի չառնուիր հետեւեալն է։ աղիքին մէջ մացուած գաղջ ջուրը, անոր պարունակած կղկղանքը հալեցնելով անոր ծծուիլը կը դիւրացընէ։ ուրեմն անհրաժեշտ է նախ և առաջ ուղղաղին լաւ մը մաքրել։ առանց այս բանը ընելու կատարուած գրեխէն վերջ գլուխի ցաւեր կամ ուրիշ անհաճոյ ախտանիշեր երեւան կը ընան գալ։ Երբեմն բազմաթիւ գրեխներ պէտք են աղիքը լաւ մը մաքրելու համար։

Երբեմն գրեխ կը կիրարկուի տենդը իջեցընելու համար։ Այս պարագային, ջանալու է, ջուրը (21° — 27°) աղիքին մէջ կարելի եղածին չափ երկար ատեն պահել։ Եթէ աւելի պաղըլլայ, հիւանդը այնքան դիւրաւ չպիտի կարենայ պահել զայն, անոր գրգռուիչ աղդեցութեան պատճառով։

Պաղ վիոր գրեխը (16° էն 22°) 100 խորանարդ սանդիմեթր կամ գաւաթի մը 3/4ը լեցուն ջուրով կ'ըլլայ։ Պառկելու ժամանակ կ'առնուի և եթէ կարելի է ամբողջ գիշերը ջուրը մարմինին մէջ պէտք է պահուի։ Տաք կամ հասարակ գրեխէն նախընտրելի է ան, եթէ նոյն արդիւնքները ա՛ ելի ըլլայ ձեռք բերել։

Ասիհնանական գրեխը Յ կամ Գ հասարակ գրեխներու շարքէ մը վերջ կը արուի։ 26° ջերմութեամբ և մէկ լիտր ջուրով պէտք է սկսիլ և յաջորդաբար ամէն օր ջուրին քանակութիւնը 100 խորանարդ սանդիմեթր պակսեցընել, բարեխառնութիւնն ալ մէկ աստիճան իջեցընելով, այնպէս որ ութը օր յետոյ 18° ջերմութեամբ և 200 խորանարդ սանդիմեթր ջուրով կատարուի։ Այս դարմանումը լաւ է գրեխի սովորութիւնը կորսնցընել տալու և յամառ պնդութեան մը դէմ պայքարելու համար։

Իւղի գրեխը (50—60 կրամ գաղջ իւղ) կը կիրարկուի գիշերը, փոքր պաղ գրեխին նման։ Կը ընանք այս գրեխը տալ օճառով գրեխներու հետ միատեղ։ այդ պարագային իւղի գրեխը օճառով գրեխէն Յ Գ ժամ առաջ կը արուի, կը կըղանքները կակուղցընելու համար։

Զուրով եւ կղիսերինով գրեխ քուրը կղիսերինէն 3—4 անգամ աւելի) կամ իւղով եւ կղիսերինով (50 կրամ իւղ և 2 կրամ կղիսերին) կըրնայ գործածուիլ իւղի գրեխին տեղ։ Նախորդին նման կը կիրարկուի։ Երկու ապօւրի դգալ կղիսերին երբ գիշերը ուղղաղիին մէջ մտցուի, և հիւանդը զայն կարելի եղածին չափ երկար ժամանակ պահէ, այդ կը բաւէ երբեմն կղկղանքները կակուղցընելու և փորը հանելու։


Կարի կարի ուղղաղիի գրեխ կամ ներարկում։ Այս գրեխին համար պէտք է որ խողովակը ծօրակ մը ունենայ, որով կարելի ըլլայ կանոնաւորել ջուրին հոսումը որ պէտք է կաթիլ կաթիլ ըլլայ (1 վայրկեանի մէջ 10էն 60 կաթիլ)։ Կարծր գառուչուէ հասարակ եղէգնիկը պէտք է փոխել և անոր տեղ դնել սօնտա մը (բարակ աղիքի գրեխինին նման) զոր պէտք է մխել ուղղաղիին մէջ և հոն ձգել լարով մը կապելով մէջքին, անոր չուրջ զետեղուած անձեռոցի մը վրայ։ Զուրին հոսումը կը կանոնաւորուի, բժիշկին պատուէրին համաձայն, յետոյ խողովակը ընդունարանին վրայ կը հաստառուի։ Այս գրեխը կըրնայ տեւել 1 կամ 2 ժամ և նոյնիսկ աւելի։ Կը տրուի յարատեւ տենդի պարագային որուն կ'ընկերանայ ուժաթափութիւն (ժանտատենդ, բծաւոր ժանտատենդ, ստամոքսատապ ևն.)։

ՈՏՐԻ ԼՈԳԱՆՔ

Ոտքի լոգանքը դիւրաւ կը կիրարկուի, նոյնիսկ անկողնի ծառայող հիւանդի մը։ Կը բաւէ զինքը նստեցընել անկողնին եղերքը, կոնակը բարձով մը և կուրծքը ծածկոցներով գոցելով (ջուրի տաշտը աթոռակի մը վրայ դնելու է փափաքուած բարձրութեամբ)։ Ոտքի լոգանքը կըրնայ տըրուիլ նաև անկողնին մէջ, Զեւ 7ին մէջ ցոյց տրուած կերպով։

Եթէ հարկ ըլլայ այս լոգանքին շատ տաք կիրարկումը, անգամ մը որ հիւանդը տեղաւորուած է, աստիճանաբար և զգուշութեամբ, եռացած ջուր աւելցընելու է կոնքին մէջ

արդէն գտնուածին վրայ, մինչեւ որ տաքութիւնը հիւանդին համար հանդուրժելի ըլլայ (42° էն 50°). ծունկերուն վրայ պէտք է ծածկոց մը ձգել որ չմսի։ Այս լոգանքը կըրնայ տեւել 5, 10, 15, 20 և նոյն իսկ 30 վայրկեան։ բայց պէտք է հոգ տանիլ հետզհետէ ջուրը տաքցընելու երբ ան կը սկսի



Ձեւ 7.—Անկողնին մէջ ոսի լոգան

պաղիլ և հիւանդին գլուխը զովացընելու է ճակատին և վիզին շուրջ զօնրեկաներ դնելով։ Լոգանքէն վերջ ոտքերուն վրայ աման մը պաղ ջուր թափելով, զանոնք չորցընելու է խնամով, մանաւանդ մատներուն մէջտեղը։

Արիւնախռոնումէ յառաջ եկած գլխու ցաւի, պաղառուութեան, դմախտի, թոքատապի պարագային ասիկա հիանալի դարման մըն է։ Ընդհանրապէս կը քրտնցընէ, ինչ որ կարելի է շարունակել տալ լոգանքէն վերջ, հիւանդը հանգարտ և տաքուկ կերպով ծածկուած պահելով։ Նուաղ տաքոտի լոգանք մը (38° էն 41°) կ'ընդլայնէ ոտքերուն շնչերակները և այսպէս կոնքին գործարաններու արիւնը մեծ չափով դէպի ոտքերը կը քաշէ։

Տաք ջուրին ազդեցութիւնը աւելցընելու և աւելի զօ-

քեզ խոտորեցում մը Հարիւնը ուրիշ գործարաններէ դէպի ոտքերը քաշել) յառաջ բերելու համար իւրաքանչիւր լիտր ջուրի 1էն 4 ապուրի դգալ մանանեխ (հարուստ) կամ ափ մը աղ պէտք է աւելցընել։ Ոտքերու քրանելէն յառաջ եկող գէշ հոտը կարելի է թեթեւցընել, զանոնք յաճախ լուալով, (մէկ լիտր ջուրին մէջ 1էն 2 կրամ բերմանկանատ տը բօդասի լուծոյթ)։ Բնականաբար պէտք է ամէն օր գուլպայ փոխել։ Թեփի լոգանքները (1%) , օւլայի լոգանքները ($1/250$), իբրև ամոքիչ յանձնարարելի են, երբ ոտքերը սկրթուած են և կը ցաւին։

ՍՐՈՒՆՔՆԵՐՈՒ ՏԱՐ ԼՈԳ-ԾԱՐ

Այս լոգանքը պիտի տրուի ոտքի լոգանքին նման, միայն թէ կոնքը աւելի խորունկ պէտք է ըլլայ, այնպէս որ ջուրը



Ձեւ 8.—Մրութիւներու լոգանք, գլուխին վրայ «գօնորեկառով»

մինչեւ ծունկերը բարձրանայ (Զեւ 8): Ուրիշ բան չգտնուած պարագային, կը ընայ գործածութիլ մեծ դոյլ մը, փոքր և մէկ կողմը բացուած տակառ մը, լաթ եփելու աման մը կամ փոքր տաշտ մը: Հիւանդը կը նստի աթոռի մը վրայ որ ամանէն քիչ մը բարձր է, և տաքուկ մը ծածկուած պէտք է ըլլայ: Մօտաւորապէս 41⁰ բարեխառնութեամբ կը սկսուի որ աստիճանաբար կ'աւելցուի մինչեւ որ ջուրին տաքութիւնը հասնի այն աստիճանին որուն հիւանդը կարենայ հանդուրժել: Գլուխին վրայ պաղ գօնքրեն դնելու է:

Սրունքի լոգանքները յանձնաբարելի են մանաւանդ անքնութեան, պաղառութեան և թոքերու արիւնախոնումի պարագաներուն մէջ:

ՆՍՏԱՏԵՂԻՒ ԼՈԳԱԽՆՔ


Նստատեղիի տաք լոգանքը գերազանց է տեղական բորբոքումի մը (կոնքի, ուղղաղիի կամ որովայնի): Ցաւերը ամոքելու, ինչպէս նաև միզարգելութիւնը բուժելու համար: Կարելի է նաև անոր դիմել իրը քրտնցընող:

Եթէ յատուկ լոգարան մը չըլլայ, կարելի է գործածել լուացքի տակառիկ մը կամ տաշտ մը զոր մէկ կողմէն պէտք է վեր բարձրացընել (Զեւ 9): Այդ տակառիկին եղերքներուն առցեւի և ետեւի կողմը կտաւ մը տարածելու է, որպէս զի հիւանդին ծունկերը կամ կոնսակը մետաղին կամ փայտին չդպին: Ան իր ոտքերը պիտի դնէ տաք ջուր պարունակող դոյլի մը կամ տաշտի մը մէջ: Լոգանքին երկար տեւելու պարագային կոնք մը պաղ ջուր պէտք է ունենանք մեր տրամադրութեան տակ, որ պիտի ծառայէ գլխին գօնքրեւներ պատրաստելու:

Եթէ լոգանքին նպատակը քրտնցընել է, պէտք է սկսիլ մօտաւորապէս 38⁰ տաքութեամբ, յետոյ, քանի մը վայրկեան վերջ, կամաց մը եռացած ջուր լեցընել, մինչեւ որ հանդուրժելի ամենաբարձր ջերմութիւն ստացուի: Հիւանդը և տաշտերը ծածկոցավ մը. ծածկել, կամ պարզապէս սաւանով մը, եթէ սենեակը բաւական տաք է:

Պէտք չէ մոռնալ գլուխին վրայ դնելու պաղ գօնքրեւ

մը զոր երբեմն երբեմն փոխելու է : Քրտինքը աւելի առաջ պիտի ըլլայ . եթէ յաճախ տաք ըմպելիներ—զոր օրինակ լի-



Ձեւ 9.—Յանպատրասից յօրինուած նստատեղիի լոգարան մը

մօնատ կամ բուսաջուր—տրուի : Լոգանքը կը ընայ տեւել 10էն 30 վայրկեան , բայց պէտք է դադրեցընել եթէ հիւանդը գէշութիւն զգայ : Լոգանքը վերջացընելէ առաջ պէտք է նախ զովացընել ջուրը , և յետոյ խնամով չորցընել մարմինը և անկէ վերջ ալ հսկելու է որպէս զի հիւանդը պաղ չառնէ :

ՏԱՐՅԱՆՈՂ ԳՕՆԲՐԻՒՄ

Տածերէն , չփումմերէն և ոտքի լոգանքներէն վերջ , այս գօնիքրէնը ամենէն շատ գործածուող ջրաբուժական դարմանն է : Ան կը բաղկանայ ծծուն կերպասի (tissu éponge) լայն գոտիէ մը՝ ծածկուած ասուեակով (ֆանէլա) , կամ բամբակէ մօլցօնով մը . ասոր վրայէն կարելի է դնել նաև անջրանցիկ կերպաս (խմակերպաս, taffetas gommé) , մոմլաթ , գառուչու ևն . : Գօնիքրէնը կարելի է կիրարկել մարմինին որ և իցէ մասին վրայ . բայց մանաւանդ վիզին , փորին , կուրծքին և յօդ-ուածներուն :

Երկու տեսակ տաքցընող գօնիքրէն կայ . չպաշտպանուած գօնիքրէն կամ ուրիշ խօսքով առանց անթափանց կերպասի և պաշտպանուած գօնիքրէն անթափանց կերպասով ,

Ծծուն կերպասը բուն գօնքրէսն է : Ասիկա զոյգ կ'ըլլայ ,
մին թրջուած և միւսը չոր որ թացին վրայէն կը դրուի :
Այնպէս մը պէտք է ընել որ գօնքրէսն թաց մնայ որքան ա-
տեն որ մարմինին վրայ է . չորնալուն պէս անախորժ կ'ըլլայ
և կըրնայ յառաջ բերել անքնութիւն և ջղայնութիւն՝ փո-
խանակ ասոնց դէմ պայքարելու :


Ասուեակը լաւ մը պիտի ծածկէ գօնքրէսն և անոր երկու
կողմէն 2 սանդիմեթր ալ դուրս պիտի մնայ : Եթէ բաւական
հաստ չէ մէկին տեղ երկու շրջան պիտի ընէ և զայն բաւա-
կանաչափ սեղմել պէտք է , մանաւանդ անոր եղերքները ,
որպէս զի մորթին լաւ փակչի առանց փոթեր կազմելու և
թոյլ չտայ որ դուբսի օդը մինչեւ գօնքրէսին հասնի (հակա-
ռակ պարագային՝ շոգիացումը դարմանին բարերար ար-
դիւնքները կ'ոչնչացընէ) : Ասուեակը ապահով գնդասեղնե-
րու (éringle de sûreté) միջոցով պէտք է հասաւատուի :

Զաշտպանուած տայցընող «գօնքրէս»ը շոգիացումով
մորթը դանդաղօրէն կը պաղեցընէ և մորթին մօտակայ գոր-
ծարաններուն մէջ արիւնը կ'արագացընէ : Արեան շրջանը և
հետեւաբար սնուցումը կ'արագանան և գործարաններուն ա-
րիւնախռնումը կ'անհետանայ :

Պաշտպանուած տայցընող «գօնքրէս»ը մորթին մէջ արեան
քանակութիւնը կ'աւելցընէ : և մերձակայ գործարաններուն
արիւնախռնումին դէմ կը կռուի հոն սակաւարիւնութիւն
յառաջ բերելով :

Առհասարակ տաքցընող գօնքրէսը իրիկունը կը դրուի
և կը թողուի մինչև առաւօտ : Զայն հանելէ վերջ , դրուած
տեղին վրայէն պէտք է անցընել զով ջուրով թրջուած լաթ
մը , յետոյ քիչ մը իւղոտած կամ դալի՛ մէջ թաթխուած ձեռ-
քով շփել : Ժամանակի մը համար կարելի է այս գօնքրէսը
շարունակել ամէն իրիկուն . բայց այս պարագային 15 օրը
անգամ մը 3—4 օր ընդհատել պէտք է այս դարմանը : Ան-
կողնի ծառայող հիւանդներուն վրայ կըրնանք զայն թողու-
ցերեկ գիշեր յաջորդաբար բազմաթիւ օրեր . բայց այդ պա-
րագային պէտք է փոխելու համար ուրիշ մը ունենալ և նա-
խորդը լուալ 70° ալքօլով : Թաց գօնքրէսը յաճախ լուացքի
տալու է և ամէն կիրարկումէ վերջ , արեւին չորցընելէ ա-
ռաջ ջուրէ մը անցընելու է :

ՎԻԶԻ ՏԱՐՅԱՆՈՂ ԴԹՆԲՐԵՍ



Ձեռ 10.—Փորի համար
պատրաստուած տացըլնող
«զօնքրէս»

պէտք ըլլայ՝ անջրանցիկ կերպաս մը, որ ասուեակին տակ
տարածուի և թրջուած կտաւը ամէն կողմէ ծածկէ (Ձեռ 10):
Գօնքրէս պէտք է ծածկէ երիկամներէն մինչեւ փորին

Նկատելով որ վիզի և կոկորդի հիւանդութիւնները յաճախաղէալ են, այս գօնքրէսը մեծ ծառայութիւններ կըրնայ մատուցանել։ Միւս տաքցընող գօնքրէսներէն աւելի հաստ պէտք է ըլլայ և պաշտպանուած։ զայն կարելի եղածին չափ վեր բռնելու համար, անոր վրայ գնդասեղով պէտք է հաստատել կապ մը որ կ'անցնի գլուխին վրայէն։

Այս գօնքրէսը արիւնը ուղեղին կը քաշէ, ուստի յանձնարարելի է ուղեղային անարիւնութեան պարագային։ Արիւնախոնումի պարագային (congestion cérébrale, բանը՝ պէյէնէ հի-ճու-ը), պէտք է զայն դնել առանց անջրանցիկ կերպասի և յաճախ փոխել։

ՓՈՐԻ ՏԱՐՅԱՆՈՂ ԴԹՆԲՐԵՍ


Կ.Ա.Մ ՈՐՈՎ.Ա.ՑՆ.Ս.ԾԻՆ ԴՕՏԻ

Այս գօնքրէսին համար պէտք է ծըծուն կերպասի կտոր մը 20էն 25 սանդիմեթր լայն և 21/2էն 3 մեթր երկայն։ ասուեակի կամ մօղքօմի կըտոր մը միւսէն 4 սանդիմեթր աւելի լայն և 1էն 3 անգամ մարմինին շըրջանը ընելու չափ երկայն։ և եթէ ջանը ընելու չափ երկայն։ և եթէ

պէտք ըլլայ՝ անջրանցիկ կերպաս մը, որ ասուեակին տակ տարածուի և թրջուած կտաւը ամէն կողմէ ծածկէ (Ձեռ 10):
Գօնքրէս պէտք է ծածկէ երիկամներէն մինչեւ փորին

վարի մասը . ուրեմն ան պիտի ծածկէ մորթին այն մասը որ որովայնին փորոտիներուն շուրջ կը գտնուի (Զեւ 11) :

Առանց անջրանցիկ կերպասի , փորի տաքցընող գօնքրէսը ,



Զեւ 11. — «Գօնքրէս, ի՞ն կիրարկումը

չէզոք լոգանքին՝ ազդեցութեանց գրեթէ նման ազդեցութիւններ կը գործէ : Իսկ երբ անջրանցիկ կերպասով պաշտպանուած է գօնքրէսը , ազդու կերպով արիւնը դէպի մորթը կը քաշէ և փորոտիներու գրգռումը կ'ամոքէ :

ՄՍ.ՆՍ.ՆԵԽՈՒ.Ծ Գ.ՕՆԲՐԻ.Ս

Առնել ծածկուելիք մակերեսին կրկին մեծութեամբ մարմաշի կտոր մը կամ երկու թաշկինակ և ատաք ջուրի մէջ թախինելով թրջել . կէսին վրայ թարմ մանանեխի փոշի ցանել ,

եղերքները դարձընել, միւս կէսով ծածկել և շուտով կիրարկել։ Անջրանցիկ կերպասի կտորով մը ամէնը ծածկել և լաւ գնդասեղուած կտաւով մը անշարժ պահել։

Այս զօնրեկախն տեղ կը լնանք գործածել, հաւասար մակերեսով բարիկ Ռիկօլո (papier Rigollot, հարդար թերթ)։ Բայց այս վերջինը աւելի սուղ և իր ազդեցութիւնը աւելի սաստիկ է։


Մանանեխին կամ Ռիկօլոյին տեղը բռնող առաջնակարգ հակագրգռադեղ մըն է վազիին զարսիզօմը (vaseline capsicum) կամ պղպեղուած վազիինը որ բոլոր գեղարաններուն մէջ կը գտնուի։ Անկէ բարակ խաւ մը կը տարածենք մորթին վրայ, և կը բաւէ որ յետոյ զայն ծածկենք անջրանցիկ կերպասով մը, քիչ մը վաղկայով կամ նոյն իսկ կտաւով մը։ Յառաջ եկած խոտորեցումը կը նմանի ջերմածինին (thermogène) պատճառած խոտորեցումին և գերազանց արդիւնքներ կուտայ՝ այլազան ջղայնութեանց պարագային։ Երբ վազիին զարսիզօմին վրայ տածեր կիրարկենք, ան մանանեխին գըրգութենէն աւելի ուժգին գրգութիւն մը յառաջ կը բերէ։

ՍԻՐՏԻ ԳՈՆՅԲՐԵՍ

Այս զօնրեկաը պէտք է դրուի սիրտին սահմանին վրայ որ կը գտնուի մէկ կողմէն երկրորդ և վեցերորդ կողերուն և միւս կողմէն լանջոսկրին և գիծի մը միջեւ (անշուշտ երեւակայական) որ պիտի անցնէր ձախ ծիծին պտուկին մէկ սանդիմեթր աջէն։ Պէտք է բաւական մեծ ըլլայ որպէս զի այս մակերեսը ամէն կողմէն երկերկու սանդիմեթր աւելի ծածկէ։ Ամենալաւ բարեխառնութիւնը սովորաբար 15°էն 16° է։ Գօնրեկաը չափաւորապէս քամուած պէտք է ըլլայ և թեթեւորէն ծածկուած ու մարմինին վրայ տաքնալուն պէս փոխելու է, այսինքն 15էն 20 վայրկեանը անդամ մը։ այս զօնրեկախն պէտք չի մնար երբ անոր տեղ դնենք սաստիկամ փուլու մը (vessie de glace), ինչ որ աւելի գործնական է։ Ասուեակ մը պէտք է ծածկէ բոլոր այն մասը որուն

վրայ սառի փամփուշտը պիտի դրուի (Տե՛ս Զեւ 12):

Սիրտի զօնիքութեալու կը յանձնարարուի ցած տենդերու և մանաւանդ սիրտի հիւանդութեանց պարագային: Այս զօն-



Զեւ 12.—Սիրտի զօնիքութեալու համար պաշտպանող ատուեակ

բրէսին շարունակուելու անհրաժեշտութեան պարագային ձեռքով շփելու է դրուած դեղը ամէն 15—20 վայրկեանը անգամ մը, մինչեւ որ կարմրի:

ՍՐՈՒԱԿԵՆԵՐ (Ventouses)

Վանդուզները փոքր ապակեայ զանգակներ են, որոնց մէջէն օդը տաքցընելով պէտք է հանել և յետոյ զանոնք իսկոյն մորթին վրայ կպցընել: Տաք կիրարկումներուն վրայ սա առաւելութիւնը ունին որ տաքութիւնը չեն աւելցըներ և հետեւաքար տենդը չեն սաստկացըներ. բայց անոնց ազդեցութիւնը աւելի բիրտ է և յաճախ հիւսկէններուն մէջ արիւնը, արեան խողովակներէն դուրս կը հանեն: Սակայն անոնք կ'ընեն խոտորեցուցիչ ազդեցութիւն մը որ թանկագին է տագնապալի պահու մը և որ մորթին տակ գտնուող արիւնախոնուած գործարանները կ'ազատէ: Սրուակներուն կիրարկումը դիւրին և երկու տեսակ է. չոր կամ առանց արիւնի և շառտումով (հանգանակութեալ):

ԳՈՐԾԱՌՈԽԹԵՍԱՆ ԵՎԱՆՍԿ


Չորս սրուակներ .—Մորթը , վրան քիչ մը իւղ կամ կլի-սերին քսելով պատրաստել , մանաւանդ երբ ան կարծր է . յանդուզները մխրճել կոնք մը ջուրի մէջ , այնքան տաք որ ձեռքը կարենայ դիմանալ անոր :

Հիւանդը բերել անկողնին եղերքը , ձեռքի տակ ունե-նալ մոմ մը կամ ալքոլի լամբար մը , գաւազանիկ մը . որուն մէկ ծայրը բամբակ փաթթուած ըլլայ . կէս գաւաթ ալքոլ և պէտք եղած թիւով սրուակներ : Սրուակ չի գտնուելու պարագային կարելի է գործածել սպեղանիի (rommade, մէր-հէր) ամաններ , փոքր գաւաթներ . որոնց վերի մասը յատա-կէն նեղ ըլլայ . բայց բուն վանդուզները շատ աւելի նախըն-տրելի են :


Հիւանդապահուհին սրուակը տաք ջուրէն հանելով , աջ ձեռքով բամբակի փաթաթը ալքոլին մէջ կը թաթխէ , մոմէն կը վառէ , կը մացընէ գլխիվայր դարձած սրուակին խորը ուր արագօրէն կը պտացընէ , կը քաշէ և շուտ մը սրուակը կը դնէ ուզուած տեղը , վրան կամաց մը կոխելով որպէս զի լաւ մը փակչի : Կարելի է նաև իւրաքանչիւր սրուակի մէջ դնել կտոր մը ծծուն թուղթ կամ լաւ մը բացուած քիչ մը բամբակ , վառել և անմիջապէս կիրարկել :

Ըստ չափու որով պարապութիւն յառաջ կուգայ , մոր-թը գաւաթին մէջ կ'ուոփ և արիւնը կը խուժէ մորթին մա-կերեսը որ մանիչակագոյն ուռեցք մը կը ձեւացընէ : Սըր-ուակները այսպէս 20—30 վայրկեան պէտք է թողուլ : Զա-նոնք հանելու համար , մէկ կողմէն մատով պէտք է ճնշել մորթին վրայ և սրուակը միւս կողմ հակեցընել :

Շառոււմով սրուակներ .—Մորթը ալքոլով շփելով հա-կանեխել , շառտիչը (scarificateur, համարմն) ամլացընել և սրուակները կիրարկել ըստ առաջնոյն : Երբ անոնք լաւ բըռ-նած են և երբ անոնց մէջ մորթը լաւ մը ուռած է , զա-նոնք հանել և փոքր խաչաձեւ հերձումներ ընել շառ-տիչով , յետոյ նորէն կիրարկել սրուակները որոնք այս ան-գամ արիւնով կը լեցուին՝ 1, 2, 3, 4, 5 անդամ , ըստ բժիշկին պատուերին :



Հիւանդին սենեակին մէջ



Բնուրիսնը առողջութեան պատկերը եւ ազդակն է

ՀԻՒԱՆԴԻՆ ՍԵՆԵԱԿԻՆ ՄԷԶ

Համաճարակի ատեն, վկայեալ հիւանդապահուհիներ հազուագիւտ են և դժուար է զանոնք ճարել։ Ուստի ամէն մարդ պէտք է ունենայ նախնական ծանօթութիւններ, թէ ի՞նչ պէտք է ընել և ի՞նչ պէտք չէ ընել։ Այս նպատակաւ հոս կուտանք քանի մը ընդհանուր տեղեկութիւններ, որոնք յարաբերութիւն ունին ոչ թէ հիւանդներուն տրուելիք գըլ-խաւոր խնամքներուն հետ (զորս նախապէս յիշեցինք արդէն) հապա այն հազարումէկ փոքր մանրամասնութեանց հետ որոնք յաճախ աննշմար կ'անցնին, բայց կըրնան տագնապալի պարագայի մը մէջ հիւանդին մահը կամ կեանքը վճռել։

Սենեակը պէտք է լաւ օդաւորել. բայց հիւանդը դնելու է օդի հոսանքներէն զերծ տեղ մը, մանաւանդ երբ տենդը կ'իջնէ։ Եթէ օդը ցուրտ է, պէտք է սենեակը այնպէս մը տաքցընել որ միշտ 180° ն 20° բարեխառնութիւն ունենայ. աւելի տաք՝ եթէ հիւանդը շատ տկար է, աւելի պազ՝ երբ տենդ ունի։

Գալով անկողնին՝ լաւ ներքնակ մը (շէլլէ) անհրաժեշտ է. փետուրով լեցուած վերմակները լաւ չեն մանրէական հիւանդութեան պարագային, որովհետեւ անոնց հականեսխումը դիւրին չէ։ Եթէ հարկ է զանոնք գործածել, անոնց զոյգ երես պէտք է անցընել։ Որպէսզի հիւանդը անկողինը չաղտոտէ, իրեն տակ պէտք է դնել, անկողնին լայնքին, ա-

ռաջին սաւանին վրայ, սաւան մը որ երկուքի կամ չորսի ծալլուած է (ծալաթ, ալեզ) և որ երկու կողմէն անկողնին տակ կը դարձուի: Ի հարկին, անջրանցիկ կերպասի լայն կտոր մը կը բնայ դրուիլ ծալաթին տակ որ ոչ միայն անկո-



Զեւ 13.—Հիւանդը դարձընելու համար ծալաթը խշելու կերպը


ղինը պաշտպանելու պիտի ծառայէ, հապա նաև հիւանդին դիրքը փոխելու (Զեւ 13): Բարձիկներ օգտակար են անկողնի ծառայող անձ մը իրեն ամենէն յարմար դիրքին մէջ պահելու և զայն զերծ ընելու ոսկրային ցցուածքներու վրայ ամէն ճնշումէ, ինչպէս կը ցուցնեն 14 թիւ Զեւերը:

Անկողինը շտկելու համար, նախ և առաջ ամէն բան ձեռքի տակ ունեցէ՛ք և հոգ տարէ՛ք որ սենեակը տաք ըլլայ:

Տակի սաւանը վիտիւելու համար.—Հիւանդը բերէք անկողնին եղերքը և միւս կողմէն աղտոտ սաւանը ամփոփեցէ՛ք մինչեւ անոր տակ. անոր տեղ տարածեցէ՛ք մաքուր սաւանին կէսը, անոր եղերքը անկողնին տակ դարձուցէ՛ք և

մնացեալ մասը հողմահարի ձեւով ծալեցէ՛ք աղտօտ սաւանին քով, այնպէս որ երբ հիւանդը դարձուի՝ մաքուր սաւանին վրայ գայ: Այն ատեն վերցուցէ՛ք աղտօտ սաւանը և մաքուր սաւանին հողմահարի պէս ծալուած մասը տարածելով այդ կողմէն ալ անկողնին տակ դարձուցէ՛ք:

Վրայի սաւանը վիոխեղու համար. — Ծածկոցներուն (պանչէ) և անոնց տակի սաւանին հիւանդին ոտքին կողմէն անկողնին տակ դարձուած մասը դուրս հանելէ վերջ՝ մաքուր սաւանը անոնց վրայ տարածեցէ՛ք և ծածկոցները ու անոնց տակի աղտօտ սաւանը մէկ քովէն քաշեցէ՛ք. այս կերպով հիւանդը ծածկուած կ'ըլլայ միայն մաքուր սաւանով, որուն վըրայ կըրնաք առժամաբար շալ մը տարածել, եթէ կ'ուզէք քիչ մը ծածկոցները օդաւորել. ապա թէ ոչ նոյն ծածկոցները դարձեալ տարածելով մաքուր սաւանին վրայ՝ եզերքները անկողինին տակ կը դարձընէք(*):



ԹԵ Ի՞ՆՉՊԻՍ ՓՈԽԵԼՈՒ Է ՀԻՒԱՆԴԻՆ ՃԵՐՄԱԿԵԴԱՆԸ

Կան հիւանդներ որ այնքան տկար են և կը տառապին որ անկարող են իրենց շապիկը փոխելու և մարդ հազիւ կը համարձակի զանոնք շարժել անոնց շապիկը փոխելու համար: Սակայն պէտք է անոնց ճերմակեղէնը յաճախակի օ-

(*) Աւելորդ է ըսել թէ հոս ինդիրը եւրոպական ձեւով յարդարուած անկողնի մը վրայ է, ուր վրայի սաւանը ծածկոցին կարուած չըլլար, մինչդեռ արեւելքի մէջ ուաւանը վերմակին կարուած կ'ըլլայ (Եօրկան գովաճան): Անշուշտ եւրոպականը նախընտրելի է, սակայն արեւելեան վերմակն ալ փոխել դժուար չէ երբ պահեստի մաքուր վերմակներ դանուին:

դաւորել և փոխել։ Հիւանդները ճշմարիտ հանգստութիւն մը կըզգան, հաւանաբար քրտինքէ խոնաւցած իրենց շապիկը հանելով և մաքուր մը հազնելով։

Հիւանդի մը շապիկը հանելու համար, քղանցքները մինչեւ ուսերուն տակ բերէ՛ք, մէկ թեւը քաշեցէ՛ք, շապիկը գլուխին վրայէն անցընելէ վերջ միւս թեւը քաշեցէ՛ք։ Եթէ հիւանդի մը մէկ կողմը անդամալուծուած կամ վիրաւորուած է, առողջ թեւէն սկսեցէ՛ք։

Մաքուր շապիկը հազցընելու համար նոյն գործողութիւնը հակառակ կողմէն այսինքն հիւանդ թեւէն սկսեցէ՛ք (եթէ մէկ թեւը հիւանդ է)։ Այս գործողութիւնը կը դիւրացընէք՝ շապիկին թեւերն հանգրիծելով մինչեւ արմուկ կամ ամբողջովին և մէկ անդամէն անցընելով թեւին։ Անկար կամ երկար ատեն անկողնի ծառայող անձերու համար ամենէն յարմարը ետեւէն բաց և կապերով գոցուող շապիկներ գործածելն է։

ՎԻՐԱԿԵԴԵՒ (Escarre)

Երբ հիւանդ մը երկար ատեն անկողինի մէջ մնայ, իսկոյն պէտք է մտածել որ վիրակեղեւ ունենալու վախը կայ և ասոր առաջքը առնելու համար ոչ մէկ կանխազգուշութիւն պէտք է խնայել։ Ասոնք հարիւրին իննսուն, անհոգութեան արդիւնք են։ Վիրակեղեւը քաղցկեղային (ժանիրէնա) վէրք մըն է որ յառաջ կուգայ դիմադրական ոյժը նուազած անձի մը ոսկրային ցցուածքներուն (կռնակին վարի մասը, աղդարերը, կրունկները, արմուկները, ծունկերը, կոճերը, ուսերը, գլուխը) վրայ ի գործ դրուած ճնշումէն։ խոնաւութիւնը և աղտոտութիւնն ալ մեծ դեր կը խաղան։ Ուրեմն էական է հիւանդը կարելի եղածին չափ չոր և մաքուր բռնել և յաճախ անոր դիրքը փոխել։ Ուշադրութիւն ընելու է նաև որ անկողինը ծալքեր չունենայ և փշրանքներէ զերծ ըլլայ։

Կարմրութիւն մը երեւնալուն պէս և նոյն իսկ առաջ, զգայուն մասերը, այսինքն վիրակեղեւի վախը ներշնչող տեղերը պէտք է լուալ, օրը երկու անդամ, գաղջ ջուրով և

օճառով, և զանոնք լաւ մը չորցընելէ վերջ վրան ցանել դաշի կամ զինկի. բրինձի, պիզմուրի, ասիս պորիֆի, պորախի փոշի, և կամ կտոր մը օճառով շփել զանոնք։ Մորթը կարծրացընելու համար զայն շփել ամէն օր (նոյնիսկ օրը մի քանի անգամ) մօտաւորապէս հինգ վայրկեան տեւողութեամբ, ալքոլով. կէս առ կէս կլիներին և ալքոլով, քացախով կամ լեմոնի հիւթով։

Եթէ հակառակ ամէն խնամքի՝ վիրակեղեւ մը յառաջ գայ, կլոր բարձ մը (գառւչուէ կամ նոյնիսկ մէջը յարով թխմուած կերպասէ) ցաւող կէտին վրայ ամէն ձնշում պիտի վերցընէ։ Ասկէ զատ հաւկիթի ճերմկուցով և զօրշօնով պէտք է ծեփել և օգսիս տը զինկի սպեղանի (rommade à l'oxyde de zinc) քսել։

ՀԻՒԱՆԴԻՆԵՐՈՒՆ Ս.ՐԴՈՒԶՍ.ՐԴԸ

Հիւանդ մը եթէ նոյնիսկ կարող ըլլայ լուացուելու, պէտք է ընդհանրապէս զբաղիլ անոր մազերուն յարդարանքով և այս խնամքը հարկ է ամէն օր կրկնել։ Եթէ հիւանդը կին մըն է, մազերը երկուքի պէտք է բաժնել և երկու հիւանդածք շինել, իւրաքանչիւր կողմը մէկ հատ, որպէս զի մազերը իրարու չխառնուին և հիւանդը անհանգիստ չընեն։ Առանց երկուքի բաժնելու, գնդածեւ փաթթուած մազերով հիւանդը լաւ չի կըրնար հանգչիլ։


Բերանի խնամքը առնուազն օրը երեք անգամ պիտի կատարուի։ Ամէն ճաշէ վերջ ակռաները (ըլլան ընական թէ արուեստական) պէտք է խողանակել, լաւ լոդաջուրով մը (lotion) կատարուած սոսորդումներ կը ծառայեն մաքուր պահելու լինդերը, լեզուն, քիմքը ևն։ Նոյնիսկ կոկորդին յատակը։ Յանձնարարելի են օ տը պորո, օ դիմօլի կամ իւրադ տը զլորալի կամ ասիս սալիսիլիֆի ալքոլի մէջ լուծոյթ մը, և կամ զլորատ տը բօդասի լուծոյթ մը։ Բերանի խնամքի համար գործածուող դեղերուն բաղադրութեան մէջ շատ զօրաւոր նիւթեր գտնուելու չեն։ Եթէ ակռաները կպչուն են՝ պէտք է զանոնք մաքրել օճառով կամ մակնեզիով։

Եթէ հիւանդը պէտքի չի կըրնար ելնել, ուշադրութիւն ընելու է զայն չթրջելու կամ չվիրաւորելու, անոր տակ ան-կողինի պէտքամանը դրուած ատեն: Եթէ պաղէն շատ կ'աղ-դուի, պէտքամանը տաքցուցէ՛ք մէջէն քիչ մը տաք ջուր անցընելով և մի՛ մոռնաք եղերքները սրբել: Պէտքամանը դնելու կամ համելու համար, երբեք ուժով հրելու կամ քա-շելու չէ: Մէկ ձեռքերնիդ դրէք հիւանդին երանքին (հաւան) տակ, անոր օգնելու համար որ ինքզինքը վեր վերցընէ, մինչդեռ միւսով կը սահեցընէք ամանը դէպի ձեր ձեռքը մինչեւ որ իր տեղը ըլլայ. նոյն կերպով օգնեցէ՛ք իրեն ինք-զինքը վեր վերցընելու՝ երբար ամանը ետ կը քաշէք: Պէտքա-մանը ծածկեցէ՛ք և իսկոյն սենեակէն դուրս հանեցէ՛ք:

Եթէ կղկղանքին կամ մէզին մէջ անսովոր բան մը կայ, բժիշկին ըսէ՛ք: Կըրնաք անկէ նմոյշ մը պահել անոր քննու-թեան ենթարկելու համար:

ԶԵՐՄԱՍՏԻՃԱՆ, ՌԱԶԿԱՑԱՐԻ, ՇՆՉԱՌՈՒԹԻՒՆ.

Ասոնք կը կոչուին կենսական նշաններ: Ամենափոքր անհանգստութեան պարագային պէտք է զանոնք նշանակել և տենդի ատեն ամէն օր: Հիւանդի մը ջերմաստիճանը կ'առ-



Ձև 15.—Բազկազարկը համրելու համար

նույի բժշկական ջերմաչափով մը զոր կը դնենք բերանին մէջ, անութին տակ կամ ուղղաղին մէջ։ Տաքութիւնը բերանին մէջ 2—3 տասներորդ աստիճան աւելի վար է քան ուղղաղին մէջ և անութին տակ ալ 2էն 3 տասներորդ աստիճան աւելի վար է քան բերանին մէջ։ Ամէն անգամ պէտք է ջերմաչափը ցնցել՝ սնդիկը իջնցընելու համար։ Բնականոն ջերմաստիճանը կը փոփոխուի անձէ անձ 36°5էն 37°,5ին միջեւ։

Զափահասի մը բազկազարկը մէկ վայրկեանի մէջ 60էն 75 կը հաշուուի և 16—18 շնչառութիւն։ Բազկազարկը կ'առնուի ճաճանչոսկրային շնչերակէն, ինչպէս կը ցուցընէ Զեւ 15ը։

ԱՄԵՆԹՐԵՍՑ ՏԵՂԵԿԱԳԻՐ

Բժիշկին ցոյց արուելու համար ամենօրեայ տեղեկագիր մը պիտի առնուի բազկազարկին, ջերմաստիճանին, շնչառութեան, մեծ և պղտիկ պէտքերուն տեսակին և թիւին, առնուած սնունդներուն տեսակին և քանակութեան, արուած դեղերուն և դարմաններուն, ինչպէս նաև քունին, ցաւերուն և ամէն տեսակ ուրիշ ախտանիշերու մասին։

ՀԻՒԱՆԴՆԵՐՈՒՆ ՍՆՈՒՑՈՒՄԸ

Այս խնդիրը շատ ընդարձակ ըլլալուն՝ կարելի չէ հոս խոր կերպով նկատի առնել զայն։ Ամէն մարդ պէտք է որ ուսումնասիրէ լաւ սննդառութեան մը սկզբունքները և ճանչնայ թէ՛ մարմինին պէտքերը թէ՛ այլազան սնունդներուն արժէքը, ամէն օր զանոնք գործնական կեանքի մէջ կիրարկելու համար։ Այսպէս կարելի պիտի ըլլայ շատ մը հիւանդութիւններէ խուսափիլ։ Նախապէս ընդհանուր մանրամասնութիւններ առած ըլլալով (Տե՛ս «Ի՞նչպէս կանխարգիլել հիւանդութիւնները» վերնագրով գլուխը) հոս պիտի բաւականանանք յիշելով քանի մը մասնաւոր կէտեր որոնք հիւանդներու մնուցման հետ կապ ունին։

Հիւանդին ախորժակը ընդհանրապէս գէշ է և քմահաճ. մարսողութիւնը տկար է, մանաւանդատենդի ընթացքին : Հետեւարար իրեն համար հանդուրժելի սնունդներուն թիւը տեսակը սահմանափակ է և կը պատահի որ արգիլուած ուտելիքներ ուզէ : Ուրեմն չառ կարեւոր է մեծ խնամով պատրաստել անոր կերակուրը և զայն հրամցընել ամենէն ախորժաբեր երեւոյթին տակ : Աշխատեցէ՛ք հասկընալ անոր սիրածը և փափաքածները կանխեցէ՛ք : Տաք հրամցուցէ՛ք ինչ որ պէտք է տաք ըլլայ և պաղ ինչ որ պէտք է պաղ ըլլայ . բայց երբեք գաղջ :

ՏԵՆԴ ՈՒՆԵՑՈՂ ՆԵՐՈՒԽ ՍՆՆԴԱԿԱՆՈՒՅ

Սուր տենդի մը ատեն, ախորժակը կը պակսի, մարմինին կորուսաները չափազանց են, մարսողութիւնը և իւրացումը գէշ կը կատարուին և հիւանդը ուժասպառ է : Այս ամէնը նկատի առնելով է որ, պէտք է պատրաստուի անոր սնունդը : Այս պարագային հեղուկ սնունդները յարմարագոյն են. անոնք սննդատու տարրերը կը հայթայթեն ամենէն դիւրամարս և ամենէն իւրացուելիք ձեւին տակ և մարմինին կուտան ջուրը որ անհրաժեշտ է անոր թոյները հալեցընելու համար :

Հիւանդին փոքր քանակութիւններով և յաճախակի (երկու երեք ժամը անգամ մը) սնունդ պէտք է տալ : Երբ ջերմաստիճանը կը տատանի, նախընտրելի է ուտելիք տալ աստիճանին ցած եղած ատեն, որովհետեւ այդ պահուն մարսողութիւնը և իւրացումը լաւ կ'ըլլան : Ճաշերուն միջեւ շատ ջուր պիտի տրուի անոր, հիւսկէններուն կորուսաները դարմանելու և արտահանումը խթանելու համար :

Կաթը սննդարար է : Եթէ հիւանդին աղէկ կուգայ պէտք է անոր խմցնել դանդաղօրէն և ումազ ումազ, նմանապէս և կաթի շիճուկը^(*) : Կըրնանք նաև անոր տալ հաւկիթի ճեր-


(*) Կաթի շիճուկը (babeurre, այլան) զովացուցիչ է: Ան կը պարունակէ կաթնաշաքար (lactose), կաթի թթու (acide lactique), կաթի աղերը և քիչ քանակութեամբ սպիտակերպ մարմիններ:

մըկուցներ քիչ մը ջուրով զարնուած կամ պտուղի ջուր (քիչ շաքարով կամ առանց շաքարի), բրինձի կամ գարիի ջուր, սեր, քիչ քանակութեամբ և քիչ ալիւրեղէնով խաւիծներ և նոյն իսկ բանջարեղէնի կամ պտուղի խիւսակներ, կարգ մը պարագաներու մէջ :

Գ.ԻՇԵՐՈՒԹ.Ն ՊԱՏՐՍ.ՍՏՈՒԹԻՒՆ

Հիւանդ մը գիշերուան առանձնութեան մէջ թողելէ առաջ, զինքը դնելու է հանգստաւէտ կերպով այն դիրքին մէջ, որ իրեն ամենէն լաւ կը յարմարի: Շապիկը պէտք է կոկուի, սաւանները և բարձերը շտկուին, ծաղիկները սենեակէն դուրս հանուին և իր տրամադրութեան տակ դրուի զանգակիկ մը պէտք եղած ժամանակ մէկը կանչելու համար: Այս փոքր մանրամասնութիւնները շատ կը նպաստեն անոր հայթայթելու քաղցր և հանդարտ գիշեր մը:





Հանդարտ խիղճ մը այն և հոգիին ինչ որ և առողջությանը մարմինին համար

ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔՆԵՐԸ

Այս համեստ գրքոյկին մէջ, համառօտակի պարզեցինք միմիայն ամենէն յաճախաղէպ հիւանդութիւններէն մէկ քանիները, ցոյց տալով զանոնք կանխարգիւելու միջոցները և անոնց դարմանը: Եթէ հիւանդութիւնները անթիւ են, առողջութեան էական պայմանները նուազ բազմաթիւ են: Սակայն և այնպէս, պէտք է զանոնք գիտնանք և իմաստութեամբ ի գործ դնենք, եթէ կ'ուղենք կեանքը վայելել և օգտակար հանդիսանալ:

Առողջութիւնը, մարմինին բոլոր գործարաններուն բնականոն կերպով գործելուն արդիւնքն է, Ուրիշ խօսքով անիկա մաքուր արիւնի մը կանոնաւոր շրջանն է առողջ մարմինի մը մէջ: Քաջառողջները զայն կը պահեն և հիւանդները զայն կը վերստանան, հնազանդելով այն ոյժերուն և օրէնքներուն, որոնք մեր մէջ և մեր շուրջը կը գործեն:

Առողջութեան օրէնքները բնական օրէնքներն են և բնական օրէնքները Արարիչին օրէնքներն են, «որով» ինչպէս կ'ըսէ Պօղոս առաքեալ «ունինք կեանք, շարժում և գոյութիւն»: Բժիշկները կ'ընդունին այն իրողութիւնը թէ, ա-

սողջութեան աղբիւրը բժշկութեան սահմանէն դուրս կը գըտ-
նուի. թէ ան ենթարկուած է օրէնքներու, որոնց հետ բժիշկ-
ները և հիւանդները կը ընան գործակցիլ, բայց ոչ ոք անոնց
ընթացքը կը ընայ կասեցընել:

Այս օրէնքները, մեզի կ'ապահովեն աւելի կամ նուազ
երկար տեւողութեամբ կեանքի մը կարելիութիւնը և անոնք
են որ կը հսկեն պահպանութեան և աճման այն կենսական
ոյժերուն դորս կը ստանանք մեր ծնած ժամանակ: Անոնք կը
կոչուին բնախօսական օրէնքներ կամ մարդկային կեանքի
օրէնքներ: Անոնք կը կանոնաւորեն մարսողութիւնը, չնչա-
ռութիւնը, արեան շրջանը ևայլն: Անոնք Տասնաբանեային
նման, Աստուծոյ պատուէքներն են: Դիւրացընել այս օրէնք-
ներուն բնականոն գործողութիւնը փոխանակ զանոնք խա-
փանելու. ահա՝ գաղտնիքը առողջութեան:

Եսել թէ՝ առողջութիւնը յառաջ կուգայ մարդուն՝ բնու-
թեան օրէնքներուն հետ ներդաշնակ ընթանալէն՝ կը նշանակէ
թէ Աստուծած է ամէն կեանքի աղբիւրը, որովհետեւ միայն
Անկէ է որ կը բղխին այս օրէնքները, և ինքն է որ անոնց
կիրարկումը կը կանոնաւորէ, Եթէ մեր էութեան կանոննե-
րուն դէմ օրինազանց գտնուելով կը հիւանդանանք, պէտք
է վերաքննենք մեր ապրելակերպը և Աստուծոյ օրէնքներուն
հնազանդութեան դառնանք: Պիտի կը ընանք այն ատեն,
վստահօրէն Անոր դիմել, Աստուծած է որ կեանք կուտայ և
Ա՞ն է դարձեալ որ կը բժշկէ: Բժիշկները, հիւանդապահները,
զանազան դարմաններն և դեղերը, կը ծառայեն միմիայն օգ-
նելու բնական ոյժերուն և մեզ դնելու կարելի ամենալաւ
պայմաններուն մէջ, որպէսզի օգտուինք մեր մարմինին մէջ
Աստուծոյ օրէնքներուն գործողութենէն:

Մարմինին բուժումը մէկ մասն է միայն վերանորոգու-

թեան գործին, որուն ամէն մարդ կըրնայ առարկան ըլլալ և որ կը պարունակէ թէ՛ հոգւոյն և թէ մարմինին բուժումը։ Բուժումը ա՛յն ատեն միայն կատարեալ է երբ ֆիզիքական և հոգեկան սահմաններն ալ կը բովանդակէ։ Իր երկրաւոր պաշտօնին ընթացքին, Յիսուս աշխատեցաւ հասկըցնել թէ ինչ որ կըրնար ընել մարմինին համար կըրնար նաև ընել հոգւոյն համար։ Եւ Աստուած հիմա ալ նորէն պատրաստ է, հիւանդաները օրհնելու, անոնց տալու ոչ միայն մարմնական առողջութիւն, այլ նաև բարոյական առողջութիւնը, այսինքն իրենց հոգւոյն փրկութիւնը։ Այս երկու մասերը կը կազմեն անբաժանելի ամբողջութիւն մը. Աստուած զանոնք դրած է տրամադրութեան տակ ամէն մարդու որ կ'ուզէ հաւատքով օդառուիլ անոնցմէ։



ԲԱՌԱՑՈՒՑԱԿ

ԹԱՆՅԹ. — Այս բառացուցակին մէջ ամփոփուած են անունները բոլոր այն հիւանդութեանց որոնի այս կամ այն կերպով յիշատակուած են գրեղիկս մէջ: Մենք մեր կողմէն ու իւ ից ենր բառ չենին շինած նկատելով ու ան մեր ձեռնիատութեան վեր և իւ մեր ծրագրեած դուրս: Արդէն այս բառերուն մնծագոյն մասը ընկանացած է գործածուած շղարով հեղինակաւոր անձեռու կողմէ:

Աղբախտ	grippe	բաֆլի-է-էնց-
Ականջատապ կամ ունկնատապ	otite	բուլաժ է-ֆիւնէնէնէ
Ակնազօղատապ	conjonctivite	
Աղեթափութիւն	hernie	
Աղետապ կամ ընդհրատապ	entérite	աղուբրուժ է-ֆիւնէնէնէ
Աղիքի մակաբոյծ-ներ կամ որդեր	parasites intestinaux	աօլու-ժան
Ամործատապ	orchite	իւրա է-ֆիւնէնէնէ
Անարիւնութիւն	anémie	բան ւայիւնէնէնէ
Անդամագոսութիւն	béribéri	
Արիւնահոսական ծաղկախտ	variole hémorragique	բար ւիճ+
Բէլակրա Բծաւոր ժանտատենդ	pellagre	
	typhus	լուկա հիւման
Գլխացաւ Գոնջ	mal de tête	արշ արբար
	teigne	գէլ
Դեղին տենդ	fièvre jaune	ասրը սըլման
Դէսիա	ver solitaire, tenia	շէրէր
Դմախտ	grippe	իրէք

Եղճատենդ	urticaire	բարբառն
Երիկամնատապ	néphrite	պէտորեն է-ֆէ-նենին
Հնդերատապ կամ ա- ղետապ	entérite	ուսուբրուն է-ֆէ-նենին
Թանչ	dysenterie	բանլը էնչ
Թելորդնախտ	filariose	
Թմբրախտ	encéphalite léthar- gique	ույիւն հասնելըլըլը
Թունաւոր խայթուածք	morsure venimeuse	
Թոքատապ	pneumonie	ունլը համական
Թոքախտ	tuberculose pulmo- naire, phthisie, con- sommption	վերես
Թոքային փքուռոյց	emphysème pulmo- naire	
Ժանտախտ	peste bubonique	են-յուրէնին
Ժանտատենդ	fièvre typhoïde	նիչո
Լնդագարութիւն	scorbut	բուրունլըն
Խոչախողատապ	laryngite	
Խելապատակատապ կամ մզնատապ	ménéningite	պէրէն հիւ-մասուն, մէնլուժին
Խիթ	colique	անհը
Խոյլականջ	oreillons, ourles, fièvre ourlienne	բանու բուլուն
Ծաղկախտ	petite vérole, variole	վելէ
Ծոցատապ	sinusite	
Կապոյտ հաղ	coqueluche	իւսկէրնէ կամ ուշունիս
Կատաղութիւն	rage	բուրուն
Կարմրախտ	scarlatine	բուլը

Կեղծմաշկ	diphthérie	ԴՐԵԼ ԲԱԼՄԱՆ, ԴՐԵԼ ՊՈՂՋԻ
Կեղծմաշկային խոչա- տապ	croup	ԴՐԵԼԻ
Կեղծմաշկաւոր փո- ղացաւ	angine couenneuse	
Կեղծ հաւամղճուկ	faux croup	ԵՎԱՆԻՀԸ ԴՐԵԼԻ
Կրծամաշկատապ կամ շարբատապ	pleurésie	ԱՆՆԵԼ ԱՆՆԵԼԻՀԸ
Հարբուխ	rhume	ԱԿՈՒՔ
Հարսանիթ	rougeole	ԴՐԵԼՄՈՒԴԻ
Հերափողկային ցնց- ղատապ	bronchite capillaire	
Հոսախտ	catarrhe	
Չարակախտ	trichinose	
Ճահճատենդ կամ ջերմ	malaria, paludisme	ԱԾԵՐՅԱ, ՀԱԼՄԵՐԻ
Մանկական անդամա- լուծութիւն	paralysie infantile	ՀՈՏՈՒ+ ՖԵԼԾԻ
Մէջքի ցաւ կամ մի- ջացաւ	lumbago	ԴԵԼ ԱՐԵՎԱՐ
Մզնատապ կամ խե- լապատակատապ	méningite	ԱՐԵԽԻՆԴԻՇ, ԱՐԵԽԻՆ ՀԻ-ԱՅԱՆԸ
Մկանացաւութիւն	rhumatisme muscu- laire	ԷՐԱԼԻՇ ԷԵԼԻ
Յօդագարութիւն	arthritisme	
Յօդացաւութիւն	rhumatism	ԷԵԼ
Նեխարիւնութիւն	septicémie	ԴԱՆ Է-ՑԻՆԵԼԻՇ
Նշկատապ	amygdalite	ՊԱ-ՊԵԼՎԻՇԻ+
Շարբաթոքատապ կամ կրծամաշկաթոքատապ	pleuro-pneumonie	ԱՆՆԵԼԻՀԸ վե ԱՆՆԵԼ ԱՆՆԵ- ԼԻՀԸ պիրիւուկ

Շարբատապ կամ կըթ-	pleurésie	սուլու սովորական
ծամաչատապ		
Շաքարախտ	diabète	շեքեր հասունացություն
Շնչափողացնցղատապ	trachéo-bronchite	ինունիոն վե պարունակություն է-ֆինեկլիզ
Ուղեղային անարիւ-		
նութիւն	anémie cérébrale	պէյյուն բանալուստություն
Ուղեղային արիւնա-		
խըռնում	congestion cérébrale	բանալ պէյյուն գիւտություն
Ունկնատապ կամ ա-		
կանջատապ	otite	հուլություն է-ֆինեկլիզ
Զարկեղ	chancre	
Զափազանց գիրութիւն	obesité	
Զերմ կամ ճահճատենդ	malaria, paludisme	սըլուստ, ժաւութեան
Զերմամիզութիւն	gonorrhée, blennor-	պէւ սօղութեան
Զղաճում	rhagie, chaude pisse	
Զղացաւութիւն	convulsion	
Զրածաղիկ	nevralgie	
Զրգողութիւն	varicelle, vérole vo- lante, variolette	սու չիւել
Խնդային կեղծմաշկ	hydropsie	
Խնդային կեղծմաշկ	diphthérie nasale	
Սուտ ծաղիկ	varioloïde	
Սուտ հարսանիթ կամ տորնուկ	rubéole	սւ կեօմլէ+
Սպիտամիզութիւն	albuminurie	
Ստամոքսային դմախտ	grippe gastrique	
Ստամոքսի հարբուխ	catarrhe gastrique	ժիանենին հաֆէֆ է-ֆինեկլիզ
Վիզին բռնօւիլը	torticolis	բուլունահ

Վիրակեղեւ	escarre	
Տորնուկ կամ սուտ հարսանիթ	rubéole	ալ կէօճլէ+
Ցնցղաթոքատապ	broncho-pneumonie	պէրուլար է-ֆէ-նէլիչ իլէ պէրլէ-ուն ս-նլըն
Ցնցղատապ	bronchite	պէնչէն, պէրուլար է- ֆէ-նէլիչ
Փողացաւ	angine	հի-ննա-դ
Փորհարութիւն	diarrhée	իս-սլ
Քաղցկեղ	gangrène	գանցիւն-
Քնախտ	maladie de sommeil	ս-սլ ս-յիւ- հա-նլ-սլ-սլ
	trypanosomiase	
Քոլերիկ	cholérine	
Քոս	gale	ս-յու-ն
Ցրանկախտ	syphilis	ֆրէնկի

Վ Ր Ի Պ Ա Կ

Եջ 68 վարեկ 13րդ տող

Սիսալ
Ժանտատենդ

Ուղիղ
բժաւոր ժանտատենդ

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ



ՀԱՄԱՁԱՐԱԿՆԵՐՈՒՆ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

Աւելի մահացու բան մեծ պատերազմը — Համամարտակերուն պատճառները — Ի՞նչպէս խուսափի համարակելներքն 3—5

ԴՄՍԽՏԸ ԵՒ ԻՐ ԳԱՐՄՄԱՆՈՒՄԸ

Ազդախոսը մանրեալան հիւանդուրիւն մըն և — Կանիսարգել միջոցներ — Ախտանիշեր — Դարմանում — Ցընդղարդաւապ եւ կրծանաշկարդաւապ — Գյխացաւ եւ խեղապատակաւապ — Առանդսային դմախս — Արտային ուժաբավուրիւն 7—18

Թ.ՄԲԲՍ.ԽՏ

Ախտանիշեր — Դարմանում — Անիովում 19—22

ՀԱՐԲՈՒԽՆԵՐ

Հարբուխներուն պատճառները — Հարբուխներու կանխարանադրուրիւն — Կանիսարգել միջոցներ — Յարձակեցի հարբուխնին վրայ՝ իր սկզբնաւորուրեան ատել 23—29

Թ.ՈՒԲԱ.ԽՏ

Կանիսարգելում եւ բուժում — Թոփախսը ժառանգական չէ — Թէ ի՞նչպէս կը փոխանցի թոփախսը — Կանիսարանադրող պատճառներ — Օդաբուժուրիւն — Կղիմս-

յական պայմաններ — Արեւը շաւագոյն դեղն է — Հականեխական զզուշուրիւններ — Շնչառական ճաւերաներու հիւանդուրեանց բուժման սկզբունքներուն ամփոփումը 30—41

ՄԱՆԿԱԿԱՆ ՀԻՒՍՆԴՈՒԹԻՒՆՆԵՐ

Հարսանիք — Թէ ինչպէս կը ծառալի հարսանիքը —	
Թխուրմի շրջան — Դարման — Հականեխում	43—47
Կապոյց հազ — Թխուրմի շրջան — Դարման	47—50
Կարևրախս — Այսանիշեր — Դարման — Եթէ սղուն ականջը ցաւի — Սպիտամիզուրիւն — Հականեխում	50—55
Կեղծմաշկ — Այսանիշեր — Դարման — Թեղադրուրիւններ	55—60
Կեղծ հաւամղանկ — Դարման	60—61
Ծաղկախս — Ենք մը երեւան կուզայ	61—64
Խոյլականջ — Դարման	64—66
Մանկական անդամադուրիւն	66—67

ԻՆՉՊԻՍ ԿԱՆԿԱՐԳԻՒՄ, ՀԻՒՍՆԴՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Պարզ կերակուրներ — Կատարեալ սնունդներ — Կար —	
Շախարին չարաչար զործածուրիւնը — Պտուղներ —	
Միս — Ոգելից լիւպելիներ — Աշողը շղային կեղրոնները կ'անդամադուծէ — Աւերող նիւթ մը — Միախանս — Թէյ եւ սուրճ — Բցցանիրը անհրաժեշտ է —	
Լար ծանեցէ՞ — Կանոնաւորուրիւն — Չափաւորուրիւն — Մարզանիք — Հազուսներ — Հանգիս	69—87

ԶՈՒՐԸ ԳԵՐԱԶԱՆՑ ԴԱՐՄԱՆ ՄԸ

Զուրը կը մայրէ — Մորքէն շոգիացում — Պնդուրիւն —	
Երբ ցուր իսեղու է — Մաքրուրեան հաւար լոզանի —	
Պաղ ցուրով լուացուիլ ,	88—94

ԶՐԾ.ՔՈՒԺ.Ա.ԿՍ.Ն ԴԱՐՄ.Ա.ՆԵՐ

Տածեր կամ տափ ձնշոններ — Պատառում կամ իւանձառութ — Սպնդումներ — Գրեխ — Ոսքի լոգանիք — Մրունքներու տափ լոգանիք — Նստատեղիի լոգանիք — Տայգընող զօնքրէս — Վիզի տայգընող զօնքրէս — Փորի տայգընող զօնքրէս կամ որովայնային զօսի — Մանանեխուած զօնքրէս — Սիրսի զօնքրէս — Սլուակներ 95—121

ՀԻՒՍ.ՆԴԻՆ ՍԵՆԵՍ.ԿԻՆ ՄԷՋ

Թէ ինչպէս փոխելու և հիւանդին ձերմակեղենը — Վիրակեղեր Հիւանդներուն արդուզարդը — Ձերմասիհան, բազկազարկ, շնչառութիւն — Ամենօրեայ ժեղեկագիր — Հիւանդներուն սնուցումը — Տեսդ ունեցողներուն սննդականունը — Գիշերուան պատրաստորիւն 123—131

Ա.Ռ.Ռ.ԶՈՒԹԵՍ.Ն ՕՐԵՆՔՆԵՐԸ 132—134

Բ.Ա.Ռ.ՑՈՒՑԱ.Ն 135—139


Վ.Ր.Ի.ՊԱ.Ն 139

ՔԱՅԼԵՐ

ԴԷՅԻ

ՔՐԻՍՏՈՆ

ՏՐԱԿԻՆ Է. Կ. ՀՈԽՈՅԹ.



Հաւատարիմ իր անունին, այս գրքոյկը իր 156 էջերուն հոգեցունչ պարունակութեամբ կը ցուցընէ թէ ի՞նչպէս պէտք է երթալ Քրիստոսի և զայն ունենալ իրրեւ անձնական բարեկամ և խորհրդատու։ Սիոնիարար, իւրախուսող, ներշրնջող։ ահա՛ այն բառերը որոնցմով կ'արտայայտուի այս չնաշխարհիկ գրքոյկին գործած տպաւորութիւնը ընթերցողին սիրտին վրայ։ Աւելի քան քառասուն լեզուներու թարգմանուած և ամենուն կողմէ մեծապէս գնահատուած այս ոսկեմատեանը կարեւոր պէտք մը լրացընելու կոչուած է հայ ժողովուրդին մէջ։ Ուստի ջերմապէս կը յանձնարարենք զայն։

ԳԻՆ 60 ԴՐՃ.

Հասցե.-

ՏԵՏՐԱԿԻՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Նամակառուփ 409, Ղալաքիա

ՊՈԼԻՍ

ԱՐԺԻ ԺԱՄԱՆԱԿԻ Ն ՍԱՄՍԵՐԸ

Լ. Բ. ԿՈՆՐԱԴԻ


Բաղմահմուտ և հաւատացեալ հեղինակը ուսումնասիրութիւն
մը ընելով Ս. Գիրքի մարգարէութեանց վրայ՝ անոնց կարեւու-
թութիւնը ի վեր կը հանէ և յիշատակելով պատմական իրողու-
թիւններ՝ կ'ապացուցանէ թէ ի'նչպէս մարգարէութիւններ ճըշ-
դութօրէն կատարուած են տարիներ և դարեր վերջ։ Բաց աս-
տի, յիշելով քաղաքական, գիտական, ընկերական և տնտեսական
մարզերու մէջ այժմ տեղի ունեցող իրողութիւններ, զանոնք Ս.
Գիրքին լոյսովը կը քննէ իբր մեր ժամանակին նշանները, և ան-
վիճելի կերպով կը բացատրէ հետաքրքիր ընթերցողին թէ Ս.
Գիրքին ուրիշ և աւելի կարեւոր մարգարէութիւնները պիտի
անխուսափելիօրէն կատարուին ի մօտոյ։ Ս. Գիրքին ամենա-
բաւ կարեւորութիւնը այնքան գեղեցիկ կերպով արտայատող
և ամենակարճ միջոցի մը մէջ բազմաթիւ լեզուներու թարգ-
մանուած այս գիրքը, որ գոհացում կուտայ ամէն դասակարգի
քննասէր և հետազոտող միտքերու, տպաւորիչ աղդեցութիւն մը
կ'ընէ ընթերցողին վրայ՝ զայն մզելով լուրջ խորհրդածութիւն-
ներ ընելու իր անձին նկատմամբ հայ քրիստոնեայ ընթերցողը
պէտք չէ զուրկ մնայ այդ ահաւոր յայտնութիւններէն։

Հասցե։—

ՏԵՏՐԱԿԱՐԱ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Նամակառուփ 109, Դալարիա

ՊՈՂԻՄ





Sty

O





2013

«Ազգային գրադարան



NL0073905

